

## ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

### ԻՐԱՆԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԷՋ

ԽԵՆՈւ մասնակցեցանք. — Պարսկաստանի եւ պարսկահայոց կացութիւնը. — Թեհրանի առաջին ցոյցը եւ Սահմանադրութեան անարիւն նուանում. — Մեհմետ Ալի Շահին դաւերը. — Վերադարձ դեպի հին կարգերը. — Թաւրիզը կը պարզէ ապսամբութեան դրօքը. — Սաքրար-Խան. — Ռուսոմը Թեհրանի մէջ. — Բանակցութիւններ պարսից ազատական պարագլուխներուն հետ. — Աւրաքանականի մեր ընկերներուն բռնած գիրքը. — Լոյկ աջակցութիւն ապսամբներուն. — Խորհրդակցութիւններ մեր Կովկասեան Մարմիններուն մէջ. — Արօաւախութեքեր. — Սահոյի մահը. — Քեռիի մուտքը Թաւրիզ. — Վրաց կամաւորներ դեպի Պարսկաստան. — Ռուսոմի դերը. — Ցոյցերը Գիլանում. — Եփրեմի քատերմութ. — Յաղթական կռիւներ եւ սրացաւ վերելք. — Ռաւս, Էնգելի, Ղազուին՝ գրաւուած. — Եփրեմի արօաւր դեպի Թեհրան. — Դասնակցական լեզենքը. — Մեր զոհները. — Բախտիարներ. — Մայրակաղաք՝ յեղափոխականներու ձեռքը. — Շահի փախուստը. — Եփրեմ՝ Թեհրանի եւ ամբողջ Պարսկաստանի Հոստիկանապես. — Վարչական տաղանդը. — Հերոսի արօաւանքները հակայեղափոխական հօրդաներու դեմ. — Եփրեմ՝ սահմանադրական բանակի հրամանատար. — Ռուս զօրքի մուտքը. — Թաւրիզեան նախնիւններ. — Դուման՝ Թաւրիզի ուժերու հրամանատար. — Սալար-Դովլիկ եւ Եփրեմի մահը. — Արքայական յուղակաւորութիւն. — Մահուան սպաւորութիւնը Եւրոպայի մէջ. —

Իրան երկրորդ իսլամ պետութիւնն էր, շատ կողմերով նման համակրօն Թիւրքիային. Անոր պէս խաւար, յետամեաց, ենթակայ «արքայից արքաներու» առնձարձակ բանակալութեան, որ կը կեդրոնանար թաթարական Ղաջար արքայատոհմի ձեռքը. Մոտ 10 միլիոն ժողովուրդը, որ դեռ կ'ապրէր ֆէօ-

դալական միջնադարում, խորասուզուած տգիտութեան ու թշուառութեան հեղձուցիչ մթնոլորաի մէջ, գերի՝ մանր ու խոշոր բռնակալներու — կղերի, խաներու, միրզաներու, մեղկ, ձրիակեր կալուածատէքերու և ամէն տեսակ պաշտօնեաներու, որոնք անյագ տղրուկի պէս կը ծծէին աշխատաւոր գիւղացիութեան վաստակն ու արիւնը, պահելով զանգուածները անձայն, դետնաքարչ, դիմակնային հնագանգութեան մէջ:

Ոչինչ մնացեր էր հին փառքերէն, Դարեհներու, Օմար Իյայեամներու, Բաբիներու մեծ հայրենիքը ընդարմացեր էր, ասես ընդմիշտ քարացեր էր, Ասիմտիզ վեհապետներ, իրենց շուայտ կենցաղով և սանձարձակ կամայականութեամբ, տպէտ ու մոլեսանդ հոգեւորականութիւն, որ կը բթացնէր զանգուածները կրօնական հաշիչով և արհամարհանք կը ներշնչէր դէպի հողային ստեղծագործ աշխատանքը, աւատակետական կարգ ու սարքը. ընչաքաղց պաշտօնէութիւն, մասամբ նաև աշխարհ հագրական աննպաստ գիրք, լայնածաւալ, անջրդի ամայութիւններ, — բոլոր յոռի ազդակները զաշնակցած՝ զարերէ ի վեր ամելութեան դատապարտեր էին երկիրը և մաշեցուցեր արիացեղ ժողովուրդը, որ սակայն իդէալականութեան խմոր մը ունի իր մէջ և քաղաքակրթութեան հաստատուն երաշխիքներ:

Կեդրոնական կառավարութիւնը ստէպ անզօր էր, Վարչական մեքենան՝ խարխուլ, երկիրը՝ ծայրէ ի ծայր մատնուած անիշխանութեան ու քառսի: Ազատ, լայնարձակ ասպարէզ դրսի գիշատիչներուն համար ... Հիւսիսէն՝ ցարական Ռուսաստանը, հարաւէն՝ Անգլիա — երկու մեծ, ժանիքաւոր գիշատիչներ, որ կատաղօրէն կը մրցէին թիւրքիոյ մէջ — համաձայնութիւն կնքելով, տարածեր էին իրենց թաթը նաեւ գեղեցիկ իրանի վրայ, երկիրը բաժնուած էր երկու «ազդեցութեան շրջան»ներու, որ նախաղուան էր գալիք անդամահատման: Անգլեւուս համաձայնութեան մէջ Ռուսաստանը կը նշմարէր ապագայ վերջնական գրաւումը իր ազդեցութեան շրջանի, Երբեմն-երբեմն թիւրքիա անգամ յաւակնութիւններ կը ցուցաբերէր հիւանդ, անտէր գրացի երկրին հողերուն վրայ:

Բայց ահա արեւմուտքէն և հիւսիսէն փչող հողմերը այդտեղ եւս կամաց-կամաց սթափեցուցին մաքերը: Ռուսական Յեղափոխութիւնը լայն ծփանքով զարնուեցաւ Պարսկաստանի — ինչպէս նաև թիւրքիայի — սահմաններուն: Այդտեղ եւս —

Ծահնչահի պետութեան մէջ — պակաս չէին մտաւորական, գիտակից, հայրենասէր տարրեր, որոնք արիւնուող որտով կը գիտէին երկրի անտիրական վիճակը և արտաքին ոսոխներունուածողական ձգտութիւնը, Անոնք եւս փութացին շղթայագերծել յեղափոխական շարժում մը, որուն մէջ Հ. Յ. Դաշնակցութեան վիճակուած էր առաջնակարգ դեր խաղալ:

Ինչո՞ւ արդեօք մասնակցեցանք պարսկական յեղափոխութեան, ի՞նչպէս կարողացանք ընել այդ ահաւոր ոխիքը . . . Հարցում մըն է, որ այն օրերուն շատ է յուղեր հայկական շրջանակները և մեր սեփական շարքերը, Հարցում մըն է, որ այսօր ալերբեմնապէս զեռ կը տրուի ոմանց կողմէ զարմացական և մեղադրական շեշտերով:

Փոքր ինչ անդրադառնանք կացութեան, ի՞նչ էր հայերուղիճակը Պարսկաստանում, անսնց հասարակական դիրքն ու արժէքը:

Մեր համբանքը — ընդամէնը շուրջ 70,000 հայ, ցրուածիւամ այդ երկրի գրեթէ բոլոր նահանգներուն մէջ, Ամենէն խիտ հայ բնակչութիւնը՝ Ատրպատականի և Սպահանի նահանգներում, Մէկուն կեդրոնը՝ Թաւրիզ, միւսինը՝ Սպահան: Թեհրան, Խաչտ, Ղազուին, Շիրազ, Համադան՝ երկրորդ տեղը կը բռնեն, իսկ միացած քաղաքներում հայ բնակիչները կարելի է համբել մատերու վրայ: Ամենուրեք՝ խառն, Զուտ հայրնակ զաւառ՝ համբառեա ոչ մի տեղ:

Աւելի փայլուն չէր տնտեսական վիճակը, Պարսկանայ գիւղացին, հողագործը՝ ոչնչով չէր տարրերուեր իր համարհեստ պարսիկէն: Նոյնպէս ճնշուած ու կեղեքուած, նոյնպէս ստրուկ ու խաղալիկ մահմետական տէրերու ձեռքին: Իր մշակութեան եղանակը և վարք ու բարքը՝ նոյնպէս կոպիտ, նախնական: Բնդհանրապէս՝ նոյն ապրուստի ու կենցաղի միջոցներն ու ձեւերը, իեղճ էր նաեւ առեւտրական հայ փոքրաթիւ դասակարգը, Պարսիկներ ու եւրոպացիներ՝ աւելի ճարպիկ ու խոչոր դրամագլխի տէր՝ գրաւած էին շուկաները և հայ տարրին միացեր էր սոսկ միջնորդի ասպարէզը:

Հայոց միակ առաւելութիւնը — իրենց դպրոցն էր: Հայկրթական հաստատութիւնները Պարսկաստանի քաղաքներուն մէջ իրօք աչքի կը զարնէին իրենց աւելի արդիական, եւրոպականացած ձեւերով՝ բաղդատմամբ խլամ դրացիներու նախնական

մադրասաներուն, Երկու տարրերը — իսլամ պարսիկ և հայ քրիստոնեան — ապրեր էին դարերով իրարմէ անջատ, խոր թացած: Ոչինչ՝ ընդհանուր, Մեծ էր մանաւանդ կրօնական խրամատը: Պարսիկ կղերը ընդհանրապէս զերծ է, բարեբախտաբար, Տաճկաստանի թուրք կղերի արիւնուշտ բնազգներէն, բայց մեծ է նախապաշարմունքի ոյժը, զօրաւոր է կրօնական խտրութեան զգացումը նաև պարսիկ կղերին մէջ, որ կը նայէր քրիստոնեայ տարրին վրայ միշտ բարձրէն, արգահատանքով:

Այդպիսի պայմաններու մէջ միանգամայն բնական էր, որ հայ տարրն ալ, իր գրացիին հետ ցնծութեամբ ողջունէր այն համեստ Սահմանադրութիւնը, զոր թեհրանի ժողովուրդը նուածեց 1906ին խաղաղ, անարիւն յեղափոխութեամբ \*): Առ նոյնքան բնական էր, որ երբ Շահը, Մեհմէտ Ալի — արեւելեան տիպի վայրագ իշխանաւոր — գրժեց իր երգումը «սըրբութեամբ պահելու իր հօր շնորհած սահմանադրական կարգերը», ցրուեց ժամանակաւորապէս Մէջլիսը ու մահով պատժեց ըմբոստ պարագլուխները, երբ այդ բռնութեանց հետեւանքով Ասրպատականի մայրաքաղաք Թաւրիլը պարզեց ազստամբութեան գրօշը, — հայ տարրի խորունկ համակրանքը ամենուրեք ազստամբներու կողմն էր և ընդդէմ ուխտադրուժ վեհապետին ու անոր արբանեակներուն \*\*):

\* ) 1906 Յուլիսին պարսիկ ժողովուրդը, Էլն-ուդ-Ֆովլէի բնուրիւներուն դէմ քաղուլու նամար, տասնեակ հազար հոգին Անգլիայ դեսպանատունը պապատանքաւ, պանանջելով մեծ վեզիրին պատօնանկուրիւր եւ «Արդարութեան Տուն» (Խորենդարան): Միեւնոյն աւել ազատականները սկսան բռւռն պրոպագանի Սահմանադրութեան համար: Քի յետո Մուզամեթ Էղջին Շահը, անարիելուած, երվարտակով «ընունեց» Երկրին Խորենդարան մը: Մէջլիս: 1907 Յունուարին մեռաւ Մուզամեթ Էղջին և անոր յաջորդեց իր որդին, Մենմէտ Ալի, որ սկսալ դաւել Մէջլիսի դէմ: 1908 Փետրուարին, Շահին վրայ Երկու ուումբ ներսուեցան: Մահափուրձ վիմեցաւ: Կատաղ վեհապետը սկսաւ բռւռն նալածանն ու տեղոր ժողովրդական ներկայացուցիչներուն դէմ: Նոյն տարուան Յունիսին կառավարական զօրի, ուսւ զնդապէտ Լեախովի դեկավարութեամբ, ուշապատեց Մէջլիսի պալատը եւ ումբակոծեց: Ցեղափոխականները արիարաւ կուրծ տուին ու պարտուեցան: Զերբակալուած տարք մը պարագուխները խողխողուեցան Շահին հրամանով: Ապստամբուրինը զսպուեցաւ Թեհրանի մէջ, բայց յաղրականուն զլուխ բարձրացուց թաւրիզմ:

\*\*) Կար արդէն Վիեննայի լնոն. Ժողովի որումը, որ կ'ըսէր.

«Նկատելով, որ պարսկական ներկայ շարժումը կարող է դարձնալ ժողովրդական

Բայց այդ համակրանքը բաւական ատեն կը մնար մունջ, պղատոնական. հայ ժողովուրդի յեղափոխական առաջնորդները կը վարանէին կողմ բռնելու ընդհանուր, արիւնոտ իրարանցումին մէջ, վարանոտ էին, բնականաբար, և Դաշնակցութեան կովկասեան մարմինները, Սակայն, օր աւուր, անցքերու գառհալէք ընթացքի մէջ, աւելի և աւելի կը պարզուէր, որ չեղողութիւնը հայոց համար անիրազործելի պատրանք մըն էր համատարած քառսին մէջ, ուր նոյնինքն միապետական բանակը հակայեղափոխական իր արշաւներու ընթացքին անխնայթալանի կուտար հայ գիւղերը, կ'աւերէր ու կ'ահաբեկէր հայ բնակչութիւնը, որ, հակառակ սանձարձակ կեղեքումներու, քիչշատ բարեկեցիկ վիճակ մըն էր ստեղծեր Ալարպատականի և ամբողջ երկրին մէջ:

Զէզոքութիւնը կը խախտուէր հայոց դիւրաբեկ հոգեբանութեան մէջ այն պատմական օրերուն, երբ ողջ մահմետական Թաւրիզը ոտքի էր կանգներ իր յանդուգն անջումաններով (\*), որոնք Ֆրանսական Յեղափոխութեան Ժակոբէնները կը յիշեցընէին, երբ ան ամբողջ ամիսներ կը մնար անառիկ ու անընկանելի միապետական բանակին դէմ, որ գրոն կուտար քաղաքի վրայ իր վայրենի հորդաներով — Շահսեւվաններ ու Գարափիտիւններ, զարագաղցի ձիաւորներ, թափառական, աւազակաբարոյ քրդեր — և ամէն անդամ յետ կը մզուէր կորուստներով. չէզոքութիւնը կը խախտուէր, երբ օսմանեան աշխարհնեւս կը խլրտէր ու կը հռչակէր իր «Հուրիէթը» (1908 Յունիս), — որ մեծապէս քաջալերեց Թաւրիզի ապստամբները — երբ Պոլսոյ պարսիկ գաղութը իր կազմած «Անջումանը Սամակթուով բողոքի ու սպառնալիքի հեռագիր կուտար ուխտադրութ Շահին և աղջային հանգանակութեան կը ձեռնարկէր ի

---

արբնացման բնոյր ունեցող հասարակական խուռ երեւոյր քէ՝ Պարսկաստանի, քէ՝ Արեւելի նամար, և զնելով դրա տարածուիլն ու լայնանալը ցանկալի՝ քէ՝ նամամարդկային, քէ՝ նայկական տեսակետից,

Ընդհանուր Ժողովը յանձնարարում է Պարսկաստանի դամակական մարմիններին եւ անդասներին՝ բոլոր միջոցներով նպաստել այդ շարժման զարգացման, մազնելով պարսկական արբնացման մէջ այն ազատական, ուսմկալարական եւ աշխատաւորական ողին. որ բխում է Պատմակցութեան ծրագրից:

\*.) Պաղսնի, յեղափոխական կոմիտէներ, ակումբներ:

նպաստ թաւրիզի յեղափոխականներուն . երբ Կովկասէն իսկ քաղմաթիւ կամաւորներ— թուրք, վրացի եւ այլն— օգնուաթեան կը փութային կռուող թաւրիզին. չէզոքութիւնը կը խախտուէր, երբ միւս կողմէն պայթեր էր ընդհարումը թուրքու պարսիկ կառավարութեանց միջեւ՝ հին սահմանավէճի մը առիթով, Համիդեան կառավարութիւնը, «Հուրիէթ»ի նախօրեակին, մտածեց ուրիշ տեղ ուղղել իր ժողովուրդի ուշադրութիւնը, որ բռնուած էր յեղափոխական խմորումով և, Պարսկաստանի թուլութենէն օգտուելով, որոշեց լայնցնել թուրք կայսրութեան սահմանները. տաճիկ զօրքը արշաւեց դէպի Սալմաստ: Պիտի գրաւէր, անտարակոյս, սահմանամերձ շրջանները, ուր կար ստուար հայ բնակչութիւն և ուսկից Յ. Դ. Դաշնակցութիւնը 17 տարիէ ի վեր իր ուժերը կը թափէր դէպի Վասպուրական ու Տարոն: Համիդեան բանակը գուցէ նաեւ նպաստակ ունէր մարել յեղափոխական հրդեհը Պարսկաստանի մէջ, որ խրախոյս մըն էր Երիտասարդ թուրքիայի համար . . . Շըուկ կար, թէ Մեհմէտ Ալի Շահն ալ թշնամիի աչքով չէր դիտեր այդ թրքական արշաւը, գուցէ նոյն իսկ պատրաստ էր զիջելու երդը իր մէկ երկու գաւառները՝ անոր աջակցութիւնը գրաւելու և ազատական շարժումը խեղդելու նպատակով:

Թուրքերու այդ զօրաշարժը, որ ոտքի հաներ էր քրդուաթեան աւազակաբարոյ տարբերը հայոց դէմ, նոր ճգնաժամ կը ստեղծէր հայութեան համար: Հարկ էր կաղմակերպել վտանգուած վայրերու ինքնապաշտպանութիւնը: Հարկ էր նաեւ ուժտակ պարսից ազատագրական շարժումին, որուն յաղթանակէն կախուած էր օսմաննեան գաւերու վիճումը և Հայ Դատի պապահովութիւնն ու յառաջդիմութիւնը: Սպատ Պարսկաստանը ոչ միայն բարիք մըն էր պարսկահայոց համար, այլ եւ կռուան մը թրքահայ և կովկասահայ ժողովուրդի դատին համար . . .

Այդպէս կը տրամաբանէին Հ. Յաշնակցութեան պարսկահայ կաղմակերպութիւնները, մասնաւորապէս Ատրպատականի կեդրոնական կոմիտէն, որ արդէն իսկ գաղտնօրէն յարաբերութեան մէջ մտած էր պարսիկ ազատականներուն հետ, պատասխաննելով անոնց իսկ դիմումներուն ու յորդորներուն:

Կովկասեան մարմիններն եւս շարք մը ժողովներու մէջ զբաղած էին Պարսկաստանի կնճիռով, Մասնակցին, թէ չմասնակցիլ . . . Նուրբ, ծանրակշիռ, պատասխանատու խնդիր Ահա կովկասեան Շրջանային Ժողովի մէկ նիստը Թիֆլիզի մէջ, ուր ներկայ են՝ Վոամեանի ու Ստրպատականի պատգամաւորին հետ՝ Զաւարեան, Հայր Աբրահամ, Հ. Օհանջանեան, Զաւախեան եւ այլն, կը զեկուցանէ Բիւրոյի կողմէ Հայր Աբրահամը: Խօսելով թուրք-պարսկական ընդհարումի, հայսպարսկական ընդհարումի և հայ-պարսիկ յարաբերութիւններու շուրջ, իբրեւ եզրակացութիւն, կ'առաջադրէ Վարիչ Մարմին տեսակէտը.

— «Այդ բոլոր բարդութիւնների հանդէպ, մեր դիրքը դեռ որոշապէս չենք կարող ճշգել. Պարսկաստան զրկել ենք մէկ ընկեր, սպասում ենք նրա տալիք տեղեկութիւններին . . . կողմնակի կերպով Դաշնակցութեան մօս արել են դիմումներ, որոնց մասին խօսելու չենք այստեղ՝ կոնֆիստանցիայի (Խորհրդապահութեան) նկատումով . . . Արել ենք մի շարք նախապատրաստական քայլեր . . . Մեկ բան պարզ է. չենք կարող բողնել մեր ժողովուրդի անձեր, անգին, անպատճան վիճակում» . . .

Զաւարեան, նոյնպէս յիշեցնելով, որ Բիւրոն կը սպասէ յատուկ նպատակով Պարսկաստան զրկուած ընկերոջ տեղեկագրին, և որ աղատական պարսիկները շարունակ կը դիմեն մեր ընկերներու խորհուրդներուն, պաշտպանեց հայ-պարսիկ յեղափոխական գործակցութեան թեզը, ըսելով.

— «Եթէ մեծ բան էլ չկարենանք անել, գեթէ կ'ամբապըն-դենք մեր համերաշխութեան կապը պարսիկ յեղափոխական տարրերի հետ» :

Բայց այդ զրոյցներով դեռ չէր վճռուեր Դաշնակցութեան գործոն մասնակցութիւնը Պարսկաստանի սահմանադրական շարժումներուն մէջ, Ուրիշ ընկերներ կային, որ բացարձակ չէ-զոքութիւն կը պահանջէին: Մեծամասնութիւնը, սակայն, մասնակել և կողմի էր:

Պարսիկ յեղափոխականները, թաւրիզ և այլուր, կը դիմէին մերիններու խորհուրդներուն, վասն զի իրենք անփորձ էին, զուրիշ՝ յեղափոխական աւանդութիւններէ, և, միւս կողմէն, մեծ համարում ու յարգանք ունէին Դաշնակցութեան նկատ-

մամբ, Երբեմն նոյն իսկ չափազանցուած կարծիք՝ անոր ռազմավարութեան ու ռազմական ուժերու մասին... Այդպիսի կարծիք կազմեր էին մանաւանդ 1905—906ի կովկասեան հայթաթարական պատերազմէն ի վեր, երբ Դաշնակցութիւնը իրօք մեծ ուժ կազմակերպական հմտութիւն երեւան բերաւ ինքնապաշտպանութեան գործին մէջ:

1907ի Դեկտեմբերի վերջերուն Ռուսում կը հասնի Թեհրան՝ ազգեցիկ շրջաններու տրամադրութիւնները շօլափելու և բանակցելու նպատակով, իրեն կ'ընկերանար Յովսէփ Միրզայեան—լաւ ծանօթ երկրի պայմաններուն ու պարսիկներու հոգերանութեան, Եւ ամէն մի ժողովէ ետք՝ կը խորհրդակցեին երեք ուրիշ տեղացի անձերու հետ, որոնցմէ էր մեր հին լնկեր գոյտոր Ստեփանեան: Մէջլիսը այդ ժամանակ երերուն գոյութիւն մը ունէր, ազատականները, կատարուած տեռորներէն յետոյ, մշտական վախի մէջ էին, Բայց Շահն ալ երկիւղի ու տագնապի օրեր կ'ապրէր, Պարսիկներու կողմէն բանակցութիւններուն կը մասնակցէին Վոսու-օդ-Դովլէ, Մէջլիսի փոխ-նախագահը, Մոսթէշատ-օդ-Դովլէ, երեսփոխան, պատգամաւոր Թաւրիզի: Հաջի-Ամեն-օդ-Զարը, պատգամաւոր Թեհրանի վաճառականներու կողմէ, նկատուած որպէս Պարսկաստանի մեծագոյն հարուստը և սահմանադրականներու ֆինանսական ուժը, Հաջի-Մուհին-օդ-Թոջար, նոյնպէս մեծահարուստ մը, որ նախորդին հետ կը հոգար յեղափոխական շաբժման ծախքերը: Հաջի Միրզա Իբրահիմ աղա, պատգամաւոր Թաւրիզի, յեղափոխական անջումաններու պարագըլուի, Վերջապէս Աղա Սէյիդ Թաղը-Զադէ, Մէջլիսի ամենէն պերճախօս և ազգեցիկ անդամը, Գրեթէ բոլորը Փրանսախօս: Այդ խումբը կազմուած էր Մէջլիսի զանազան խաւերէն և կը ներկայացնէր այն հեղինակաւոր կորիզը, որ ուղղութիւն կուտար ազամագրական շարժման: Անոր հետ էին Թեհրանի ամենէն հեղինակաւոր հոգեւոր պետերը—Աղա Սէյիդ Աբդուլլահ և Աղա Սէյիդ Մոհամմատ մուշտայիղները, որոնք կը համարուէին հիմնաքարերը Մահմանագրութեան \*):

\* ) Պարսից կդեր նետագային մեծ մասամբ անցաւ նակայեղափոխականներու կողմբ:

Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ — Ռուսում և Յովաչի Միբայեան :

Հինգ նիստերու մէջ (1908 թ. Յունուար) քննուեցան շարք մը կարեւոր խնդիրներու Անոնց պարունակութիւնը ցուցադըրուած է Ռուսումի մէկ ընդարձակ գրութեան մէջ, որուն կցուած է ֆրանսերէն վաւերագիրները։ Որքան և հետաքըրաքրական ըլլան անոնք Դաշնակցութեան պատմութեան համար, ստիպուած ենք զանց առնել այստեղ։ Կուտանք հակիրճ տուզեր միայն։ Օրակարգի խնդիրներն էին 1. Խօրքան ապահովուած է Սահմանադրութեան բնականոն ընթացքը Շահի հետագայ գաւերուն հանդէպ։ 2. Խնչ յոյսեր ունին հեռացնելու տաճիկ զօրքը պարսկական հողերէն։ 3. Խնչի մէջ պիտի կայանայ մեր աջակցութիւնը և ինչո՞վ իրենք կարող են մեզ օգնել։

Պարսիկ բանագնացները կը պատասխանեն. 1. որ Շահը կրնայ միայն զանգաղեցնել ազատագրական գործը, բայց ոչ խեղղել. 2. որ եթէ թուրք կառավարութիւնը բացէ ի բաց մերժէ պարպել գրաւուած վայրերը, պատերազմը անխուսափելի կը գանայ \*). 3. որ Դաշնակցութիւնը զգալի աջակցութիւն կարող էր բերել ազատական պարսիկներուն, եթէ իր ունեցած կապերով պաշտպանէր երիտասարդ Պարսկաստանի զատը Եւրոպայի, մասնաւորապէս Ֆրանսայի մէջ, ուր թերեւս հնարաւոր էր փոխառութիւն մը կնքել. (Կողմանկի ազբիւրներէ կ'իմանայինք, որ Ֆրանսա կը հրաժարէր դրամ տալ Պարսկաստանի, տանց Ռուսիոյ երաշխաւորութեան, որովհետեւ իրանը պարտք էր Ռուսաստանին 30 միլիոն)։

Պարսիկ սահմանագրականները կ'ուզէին նաեւ, որ Դաշնակցութիւնը տրամադրէր իրենց մէկ-երկու ձեռնհաս սպաներ, այլ և քանի մը մասնագէտներ, պայթուցիկ գործիքներ բանեցնելու համար, պատերազմի պարագային։

Երիտասարդ պարսիկները նաեւ յանձնառու կը լինէին լոյնացնելու հայոց ազգային իրաւունքները, զորս հայ տարրը կը վայելէր հին բանապետական ռեժիմին տակ։

\* Պաւլմեր, ի վերջոյ, նեռացան Անգլիոյ և Ռուսաստանի ննօման տակ։

կը խոստանային, վերջապէս, յատկացնել հայ փախստականներուն Սալմաստի ու մերձակայ շրջաններու «Էլալէսսէ» (արքունի) կոչուած մշտկելի հողերը:

Ժողովներու մէջ կ'իշխէր ջերմ, բարեկամական արամադրութիւն երկուստեք: Պարսիկ բարեկամները կը խոստանային մեզի — ինչ որ առանձնապէս կարեւոր էր մեր ժողովուրդի պաշտպանութեան համար — 1. Ապահովել և դիւրացնել մեր ուժերու փոխագրութիւնը Պարսկաստանի ներսում: 2. Դիւրացնել մեր զէնքի ու ռազմամթերքի փոխադրութիւնը արտասահմանէն Պարսկաստան:

Խոստացան նաեւ աջակցիլ մեզի համերաշխութեան քարոզը մզելու հայ և թուրք տարրերու միջեւ՝ թուրքիոյ և Կովկասի մէջ, զրկել ի հարկին, կ. Պոլիս յատուկ մարդ մը (պարսիկ ազատական քարոզիչ), որպէսզի մեզ յարաբերութեան մէջ գնէ օսմանեան մայրաքաղաքի պարսիկ սահմանադրական տարրերուն հետ, որոնք կրնային օգնել մեզի համերաշխութեան այդ պրոպագանդին մէջ:

Խոստոմ և ընկերները խոստացան, ի հարկէ, որ Դաշնակցութեան Արեւմտեան Բիւրոն պիտի օգտագործէ պարսից դատի համար իր կապերը Եւրոպայի, մասնաւորապէս Ֆրանսայի հայասիրական շրջաններուն հետ, նաեւ նիւթեր պիտի մատակարարէ արեւմտեան մամուլին, — բան մը՝ որ պիտի ընէինք նաեւ առանց պարսիկ բարեկամներու խնդրանքին \*):

Բայց շատ չանցած՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը պիտի բերէր այդ խանդավառ, բայց անփորձ, անվարժ Պարսկաստանին՝ տարրեր ձեւի աջակցութիւն մը — միանգամայն ռազմական ու ռազմագիտական — որ մէկէն ի մէկ վտանգեց զոռոզ ու յազդական Մեհմէտ Ալիի գանը, անարեկեց անոր շրջապատն ու ողջ յետագէմ միապետական բանակը և միւս կողմէն զարմանքի, հիտցումի, երախտագիտութեան հոսանք մը առաջ բերաւ երկրի ազատատենչ, սահմանադրական տարրերուն մէջ ...

\* ) Նույնի Թաւրիզէն ժընեւ հասան սահմանադրական Պարսկաստանի համար պայմանագրական բարեկամութեան մէկը կովկասահայերուն լու ծանօթ Կարաքէկան — որուն Արեւմտեան Բիւրոն չզլացաւ տակ ամէն անհրաժեշտ աշակցութիւն՝ մղելու իրենց բարոգութիւնը մեր օսար բարեկամներուն ըգանեներում, Պարիզ եւ այլուր:

Վերադառնանք առ այժմ ապստամբութեան որրանը —  
թաւրիզ:

Սկսած էր իր տեսակին մէջ աննախընթաց կոիւ մը: Ոտքի  
էր գրեթէ ամբողջ իսլամ թաւրիզը — յեղափոխական խմբակ-  
ցութիւններ (անջումաններ), հեղինակաւոր, ազգեցիկ քաղա-  
քացիներ, ժողովուրդն ալ, մեծ մասամբ անգէն ու անգիտա-  
կից, առանց իրեն պարզ հաշիւ տալու գէպքերու էութեան  
մասին, նետուեր էր կոռու կրկէս.

Տարօրինակ երեւոյթ մը: Ժաթար Աղրբէյջոնը զրոշա-  
կիրը, առաջնորդն էր համապարսկական շարժման, որ ուղղուած էր  
թաթար-Ղաջար արքայատոհմի միահեծան բռնապետութեան  
դէմ... Եւ աւելի տարօրինակը կար. ապստամբութեան զեկա-  
վարն էր նախկին աւազակ մը — զերծ, անչուշտ, գաղափարա-  
կան որեւէ միտումէ ու շարժառիթէ — կորած, անյայտ և առերե-  
ւոյթս սովորական մարդ մը, «ր կը զբազէր ձիու առեւտուրով  
կամ միջնորդութեամբ. — Սաքար խան».

Եւ անոր օգնականը՝ նման խառնուածքով ու մտայնու-  
թեամբ. — Բաղր խան, արհեստով որմնագիր: Արեւելեան մի-  
ջավայրի մէջ հազուազէս չեն այդ սրտոտ, հերոսատիզ, այլ և  
տգէտ գաղափարազուրկ արկածախնդիրները, որոնք գիտեն ժո-  
ղովրդային յուզումներու, հրաբխավէժ կիրքերու խառնարանին  
մէջ ցուցաբերել իրենց թագուն, արտակարգ կարողութիւն-  
ները, կախարդել զանգուածներու երեւակայութիւնը, քանի մը  
խիզախ ժեսթերով, ճամբայ հարթել գէպի փառքի բարձունք-  
ները և յագեցնել գերազանցապէս մարդկային այն բնազգը,  
որ կը կոչուի, նիշչէսկան բարբառով, սիրապեսութեան ձգտում,  
իօխելու կամք (der Wille Zur Macht).

Պարսկական Յեղափոխութիւնը ունեցաւ իր առաջին հե-  
րոսը յանձին Սաթթար խանի, սպասելով, որ յայտնուի պատ-  
մական վայրկեանին աւելի համապատասխան, ազատութեան ու  
արգարութեան մարմնացում՝ բուն գաղափարական իզիթը,  
պարսից Գարիբալդին, ի դէմս դաշնակցական նիվրեմի ...

Կոիւ էր թաւրիզում Սահմանագրութեան համար, կոիւ էր  
ոչ միայն Ալրպատականի, այլ ամբողջ լայնածաւալ Պարսկաս-  
տանի ազատութեան համար, ի՞նչպէս կարող էր այդ կզզիացած,  
փոքրիկ հրդեհը բռնկեցնել ողջ եւ կիրը, տնօրինել բոլանդակ  
իրանի բախտը ... Ահա հարցը, որ կը ցցուէր մերիններուն և

բոլոր գիտակից մահմետական տարրերուն առջեւ Ի՞նչպէս եղաւ, որ թաստիյլի փոքրիկ կրակը հրդեհեց ամբողջ Ֆրանսան...

Առաջին օրն իսկ Սաթթար խան փութաց գրաւել քաղաքի միջնաբերդը, որ միանգամայն կառավարական զէնքերու պահեստն էր: Եւ գրաւուած զէնքերը հետզհետէ բաշխուեցան որէ որ աճող կամաւորական շարքերուն, Թաւրիզի կառավարութիւնը, անակնկալէն շշմած, գիմեց խորամանկ ուազմախաղի, Օգտուեցաւ հինէն գոյութիւն ունեցող թաղային թշշնամութենէն ու թայփաներէն, զինեց ու ոտքի հանեց Դաւազդի կաչուած քաղաքամասը ապստամբ թաղերուն զէմ, Թաւրիզը՝ բաժնուած երկու հակամարտ բանակներու... Յաղթական էր առժամապէս Սաթթար խանի բանակը:

Մեր մարմինները տակաւին ձեռնպահ էին, հեռու պայքարէն: Մածուկ, սակայն, մշտապէս յարաբերութեան մէջ էին ապստամբներու պարագլուխներուն հետ, որոնց չէին զլանարիրենց խորհուրդները, զուտ բարոյական աջակցութիւնը, նոյնիսկ ուազմամթերքը, հսարաւոր չափով: Մեծ էր պարսիկ շարքերուն մէջ վստահութիւնն ու յարգանքը դէպի հայութիւնն ու անոր Մարտական կազմակերպութիւնը:

Կռուի տաք օրերուն հասաւ օմանեան յեղափոխութեան աւետաբեր լուրը: Նոր խրախոյս պարսկական շարժման համար: Յոյսերը թեւաւորուեցան, տրամադրութիւնները բարձրացան նաև մեր շարքերուն մէջ: Ատրպատականի մեր մարմինները միշտ աւելի կը թեքէին զէպի գործօն մասնակցութիւն, Նմանապէս կովկասեան մարմինները, Շրջ. Փոզովը, Արեւելեան Բիւրոն: Կարգախօսն էր՝ անպատճ կերպով նպասել շարժման, ձգտելով տալ անոր ուամկավարական բնաւորութիւն:

Արեւմտեան Բիւրոն և Պոլսոյ Մարմինը, իրենց եղած զիմումին ի պատասխան— մասնակցութեան խնդրի առթիւ— յայտներ էին, որ պատասխանատուութիւնը կը թողուն Արեւելեան Բիւրոյի և Ատրպատականի Մարմին վրայ:

Թոստոմ, որ բանակեր էր Թեհրանի պարսիկ ազատական-ներուն հետ, անցաւ Թաւրիզ, ուր անոր վիճակուած էր առաջնակարգ գեր խաղալ ապստամբական երկարատեւ գործողութիւններուն մէջ, թեւ թեւ ի Սաթթար խանի հետ: Տեղի ունեցան հայ-պարսկական շարք մը կարեւոր խորհրդակցութիւններ:

Հարկ էր կազմակերպել ըմբոստներու խառնիճաղանճ զանգուածը։ Ներդաշնակութիւն չկար։ Խմբապետներ ու հրամանատարներ կը գործէին ինքնագլուխ, և գործը ատկէ սաստիկ կը տուժէր։ Հարկ էր նետել ըմբոստացումի ալիքը նաեւ դէպի գաւառները, որոնք անշարժ կը մնային, իրանի միւս գաւառներուն պէս։ Առանց գաւառի աջակցութեան՝ կորսուած էր ազատութեան դասը... Անկերպարան վիճակ մը ունէր և նիւթականի խնդիրը։ Սաթթար խան ունէր իր յատուկ գրամարկղն ու եկամուտները, ժողովրդական հանգանակութեամբ, Բաղըր խանը՝ իրենը, միւս մանր ու խոչըր հրամանատարները՝ իրենցը։ Այս բարելոննեան շփոթի մէջ՝ ստէպ օգտուողը քանի մը անհատներ էին... Մերոնց ջանքերով կազմակերպուեցաւ խառն մարմին մը— հայ և պարսիկ յեղափոխականներէ— ներքին ազմական և արտաքին քաղաքական գործերը վարելու համար։ Ապա և ընտրուեցաւ յատուկ յանձնաժողով, որուն ձեռքը պիտի կերպոնանային բոլոր եկամուտներն ու կանոնաւորապէս հոգացուէին շարժման ծախքերը, նոյն խառն մարմնի հսկողութեան տակ։ Որպէսզի ծախքերը շատ չծանրանային ժողովուրդի վրայ, մերոնք առաջարկեցին, որ անմիջապէս գանձուին պետական հասոյթները մօտակայ գաւառներէն, որ շղալան (հացանատիկներու տուրքը) ամբարուի քաղաքին մէջ՝ ապահովելու ժողովուրդը գալոց սովի արհաւերքէն \*), որ ներքին թղթատարական ու այլ պետական հասոյթներ ալ գրուին ծախսարար յանձնաժողովի տրամադրութեան տակ, եւ այլն եւ այլն, Այդպէս միայն հնորաւոր էր քիչ թէ շատ ապահովել թաւրքի բնակչութիւնը ազատագրական կոռուի ընթացքին, որ կարող էր երկար տեւել։

Մենք գեռ կը մնայինք, սակայն, լոկ բարոյապէս աջակցողի, խորհրդատուի գերին մէջ, կոհիւը սկսուելէն երկու ամիս անց։ Արեւելեան թիւրոյի կողմէն թաւրիզ հասան երկու դեկամեր ընկերներ— Վահապ (Վոամեան) և Սեպուհ։ Տեղւոյն դործերուն ծանօթանայէ յետոյ, պիտի անցնէին թուրքաց Հայաստան, որ արդէն կ'ապրէր «Հուրիէթ»ի մեղրալուսինը,

\* Սովոր անխուսափելիօրէն պիտի զար բաղամք պատարան եւ նախապահները կորաւիւր պարզային։

Անոնց մասնակցութեամբ Ատրպատականի ընկերները հանգամանորէն մշակեցին գործունէութեան ծրագիր մը, Մարտական գործի նկատմամբ՝ Սեպուհ տուաւ շարք մը հրահանգներ, ուրոնք բարերար հետեւոնք ունեցան խառնակ, անկազմակերպ կոռող պարսիկ զանգուածին համար:

Օգոստոս ամսուն (1908 թ.) Թաւրիզ անցաւ կովկասէն ուրիշ ընկեր մը, որ հաղորդեց պաշտօնապէս, թէ Արեւելեան Բիւրոն համաձայն է գործօն մասնակցութեան, եթէ Ատրպատականի ընկերները հակառակ չեն և եթէ Սաթթար խան կը ստանձնէ որոշ պարտաւորութիւններ: Կեդրոնական կոմիտէն շարք մը ժողովներու մէջ կը քննէ խնդիրը և մեծամասնութեամբ կը յարի Բիւրոյի գաղափարին: Այդ առթիւ բանակցութիւնները Սաթթար խանի հետ հետեւեալ եղրակացութեան յանգեցան:

1. Դաշնակցական մարտիկները կը բերեն միայն իրենց զէնքերը, իսկ ձի, ուազմամթերք, ուտեստ ու այլ անհրաժեշտ բաններ կը ստանան, Թաւրիզ հասնելուն պէս, ընդհանուր դրամարկղէն:

2. Դաշնակցական մարտիկները պիտի լինեն զլիսաւորապէս զեկավարող ուժեր, որոնցմէ առնուազն մէկ տասներակ պիտի վարեն թնդանօթային և ոմբային գործը:

Սիրով, ի հարկէ, ընդունուեցան հայոց պայմանները, և մեծ էր ոգեւորութիւնը պարսիկ կուոզներու շարքերուն մէջ, ուր յուետեսութիւնը ծայր կուտար արդէն գաւառներու անշարժութեան և սովի սպառնալիքներուն հետեւանքով:

Մերինները կը խորհէին, որ եթէ անգամ Թաւրիզում շյաջողինք շօշափելի գործ մը կատարել, պիտի կարենայինք մեր մարմիններու միջոցով շարժումներ յառաջ բերել գաւառներում ու նոյն իսկ մայրաքաղաք Թեհրանի մէջ, եւ շատ չանցած, լիսվին արդարացաւ մեր յոյսը: Բանակցութեան արդիւնքը անմիջապէս, Թաւրիզի մարմնի կողմէն, հազորդուեցաւ մեր կոմիտէներուն՝ Թեհրան, Ռաշտ, Գիլան, Սալմաստ ու այլ վայրեր, որպէս զի անոնք ալ յայտարարեն իրենց շրջաններուն թակոմիտէներուն և ջանան պարսիկ ըմբուաններուն հետ համերաշխարար արձագանք տալ Թաւրիզի կոռուին:

Մեր կովկասեան մարմինները կը պատրաստուէին իրենց օգնական ուժերը ճամրելու Ստրուգարական, մերոնք թաւրիզ

զում կը զբաղէին պայթուցիկներու եւ ռաֆեսներու փորձերով։ Անոնց սիրահարն ու մասնագէտն էր Ռուսումբ, որուն և վիճակուած էր շարժման մտաւորական և դաւադրական դեկը ստանձնել թաւրիզի մէջ՝ մօտ մի տարի։ Կոխներու ընթացքին մերոնց պատրաստած այդ պայթուցիկները իրենց պատճառած կոտորածով և անգամ պարզ ուաքետները ստէպ սարսափ ու իրարանցում կը ձգէին թշնամի տգէտ խաժամուժին մէջ և փախուստի կը մղէին զայն։ Հակառակորդը կը դառնար միշտ աւելի զուսպ և զգոյց։ Զէր կարող ընկճել յեղափոխական թաւրիզը, բայց և չէր ուզեր զինաթափի լինել, ընդհակառակն։ Կոխնը յամառօրէն կը շարունակէին միապետական ուժերը, թէ՛ գուրսէն և թէ ներսէն (յետադիմական քաղաքամասէն, որ զարձեր էր հակայեղափոխականներու որջը), Մէկ կողմէն, կյնը-Դովլէ իր ահագին բանակով, միւս կողմէն՝ Հարազաղի Ռահիմ խանը իր ձիաւոր վոհմակներով, երբորդ կողմէն՝ Սամի խանն ու Զարմաղը, ապա և Մակուի քրգերը իզոյ խանի առաջնորդութեամբ և բազմաթիւ ուրիշ խաններ, աիտղոսաւոր ու անտիտղոս աւազակներ . . . Ահա այն ուժերը, որ պարբերաբ գոռն կուտային ապստամբ Միջնաբերդին դէմ և կոտորուելով ետ կը մղուէին։ Աւելորդ է ըսել, որ շրջակայ թուրք ու հայ գիւղերը, բոլորովին անպաշտպան, մատնուած էին այդ աւարառու հորդաններու քմահաճոյքներուն և սոսկումի օրեր ու ամիսներ կ'ապրէին . . .

Դիւրին բան չէր կովկասեան մարմիններուն համար ուազմական խումբեր փոխազրել Արաքսի միւս կողմը այն օրերուն, երբ ցարական կայսրութեան մէջ սկսած էր ստոլիակինեան համատարած ոչակցիան և երբ մասնաւոր կատաղութեամբ ծայր կուտար հալածանքը Հ. Յ. Դաշնակցութեան դէմ, Ամենէն առաջ հարկ էր թաւրիզ ճամբել մէկ անուանի սազմիկ-հրամանատար, մեր հինաւուրց խմբապետներու երախտաւոր փաղանգէն, որ կարենար իր անձնական հմայքի ուժով համախմբել իր շուրջը հայոց կոսւող տարբերը Ատրպատականում։

Վիճակն ինկաւ Սեւ Բարեցի Սահոլին։ Բայց երբ նա կը պատրաստուէր Երեւանէն թաւրիզ մեկնելու, անակնկալ կերպով բռնուեցաւ քոլերայի համաճարակէն և մեռաւ։

Հայ յեղափոխական զիւցազներգութեան ամենահմայիչ դէմքերէն մէկն էր, որ անհետացաւ այնքան վաղաժամ և այն-

քան անհեթեթ ու անպսպասելի ձեւով։ Համաճարակը գրեթէ ի սպառ յաղթահարուեր էր Երեւանի մէջ, երբ մահառիթ մանրէները տապալեցին այդ հսկան, որ ազատուեր էր այնքան ծանր պատահարներէ, որ քանիցս «մեռեր էր» ու վերակենացանցեր և որուն առնատիպ կազմուած քը հեգներ էր ամէն տեսակ հիւանդութիւններ ու հարուածներ։

1890ի ուխտուածներէն էր, Յեղափոխական քարոտ ճամբուն վրայ, վսեմ իզձերով տոգորուած, քալեց նա երկար, շարունակ զարնուելով խոչ ու խութերու և միշտ ամուր, անընկեցելի, կեանք մը՝ հիւաւած ամբողջապէս հերոսութենէ և զրկանքներէ։ Չնաշխարհիկ պարզութիւն մը՝ միացած ջինջ անձնութեան և անսահման բարութեան հետ, որ կը դարձընէին այդ մարդը պաշտելու չափ սիրելի։ Ցուցամոլութեան ետեւէ չինկաւ երեքք. այլ միշտ զեկավարուեցաւ պարտքի, խղճի թելազրանքով, Փառք չփնտեց Սեւ Քարի մեծ զաւակը— փառքն ինքը եկաւ զայն շրջապատեց ժողովրդական միահամուռ սիրոյ ու գուրգուրանքի մէջ։ Միշտ բարի և վեհանձն՝ ընկերական յարաբերութեանց մէջ, միշտ զիջող, համբերատար, միշտ անտրունջ սպասաւոր կուսակցութեան ու Գաղափարի,— այդ անես, գեղջկատիպ ուազմիկը զանձ մըն էր Հ. Յ. Դաշնակցութեան համար, մէկը հազուագիւտ բիւրեղներէն մեր անփայլ իրականութեան մէջ...

Դերիկի կոռուպզներէն էր, 90ական թուականներու սկիզբները՝ Վարդանի ու Դումանի հետ անցաւ երկիր, Վասպուրական ու Տարօն, Սասնոյ ճամբուն վրայ (1896էն ի վեր), Կը ձերբակալուի Մուշի մէջ և կը մնայ բանտը երեք ձիգ տարիներ, կախաղանի պարբերական սպառնալիքին տակ։

Ազատ արձակուած՝ դուրս կը նետուի թուրքիայէն և կը նուիրուի կազմակերպական գործերուն կովկասի մէջ։ Հայթաթարական կոիւներում մէկն է ամենէն արի և հմայիչ առաջնորդներէն, հրամանատարը Ղազախի ուժերուն, «Գերմարդ» մը՝ ժողովրդական երեւակայութեան մէջ։ Դիւցազն՝ անեւեւոյթ և անպարտելի, «Ալա-Փիադիսահ» է թաթար զանգուածներու աչքին։ «Պահապան հրեշտակ» է հարազատ ժողովուրդի համար ... իգիթի անձին շուրջ կը հիւսուին երգեր ու առասպելներ։ Մեծ է անոր հեղինակութիւնը թշնամի տարրերու մէջ իսկ։ Ոչ միայն բռունցքի հեղինակութիւն, այլ և

բարոյական կախարդիչ մի ուժ... Վասնդի «Սաքօ-փաղիշահը» լէնկթիմուրեան գծերով օժտուած հրոսակապետ մը չէր, այլ ազնիւ, վեհոգի ռազմիկ մը, որ գիտէր զարնել արիւնածարաւ խուժանները, բայց և ստէպ հանդէս կուզար, որպէս հաշտարար ոգի մը՝ համերաշխութեան քարոզներով լեցնելու կոյր ու մութ մոլեռանդութիւնը, Ազգերու համերաշխութեան համոզուած ռահվիրայ... Հերոսի այդ յատկանիշներուն կը պարտինք մասամբ այն իրողութիւնը, որ աւերիչ ընդհարումները Դազախի գաւառում համեմատաբար սահմանափակ ծաւալ առին:

Վերջացաւ «Կովկասեան Վանդէ»ի անարդ մզձաւանջը— Սաքոն պարտքի ուրիշ դաշտի մը մէջ կը տեղայ իր լախտի հարուածները.— Կուսակցութեան դրօշին տակ կոիւ կը մզէ գաղափարազուրկ, այլասերած տարբերուն դէմ, կը մաքրէ հրապարակը Դաշնակցութեան անունը շահագործող խուլիգաններէ, շանտաժիստներէ— կոիւ մը, որ նոյնպէս, տարաբախտաբար, չանցաւ առանց արիւնուտ արկածներու և զոհերու... Ժամանակ էր, որ փոքր ինչ հանդիստ առնէր քաջի յոգնատանջ մարմինը. բայց ահա մի ձայն նորէն կոչեց զինքը Մայր Արաքսի միւս եղերքէն, նոյն հարազատ ձայնն էր.— հայրենի ժողովուրդի երրորդ, համեստ բեկորն էր, որ խոռվայոյզ վայրկեանի մը մէջ, անզօր անապաւէն. կուրծք տուեր էր բռնակալութեան խուժաններուն Աւել Թարեցին նորէն կոպեց գարիբալդիական պայուսակը, նորէն արբեցաւ վառօդի պաղ բուրմունքով և քալեց... ձայնի ուղղութեամբ, Բայց անողոք պատահարը շանթեց զինք կէս ճամբան...

\* \* \*

Սաքոն գնաց— Քեռին եկաւ անոր տեղը: 1908ի Հոկտեմբերի սկիզբներուն, մեծահամբաւ ձիաւոր մը, Դաշնակցութեան ձեռքով սպառազինուած 25 հոգինոց արշաւախումբով Երեւանի նահանգէն անցաւ Արաքսը և երկար, դժուարին ճամբայ կըտրելով մտաւ. Թաւրիզ:

Քեռին էր— «Արզրումցի Քեաւթառ Արշակը»— որ 1904ի օրերուն սոսկ պահեստապետ մըն էր Սամնոյ մէջ, բայց որու աստղը հետզհետէ կը բարձրանար նոյն հայ-թաթար կոիւներէն

ի վեր, ուր ինքը մէկն էր անուանի գերակատարներէն՝ Առուրատի, Կորիւնի և այլոց հետ:

Ցնծութիւն էր հայ և պարսիկ կոռուպդ շարքերում այն օրը, երբ կը հասնէր Քեռիի խումբը: Բեմ կուգար վայրագ բռնապետութեան զէմ ընտիր ուազմիկներու փոքրաթիւ բոյլ մը, զինուած ոչ միայն սրով ու հրացանով, այլ և հրեղէն գաղափարներով, կոռւելու անյագ ծարաւով, մեռնելու անդարձ վճռականութեամբ: Տրամադրութիւնները, որ իջեր էին վերահաս սովէն և թշնամու անզուլ յարձակումներէն, վերատին բարձրոցան: Դաշնակցութեան ձիաւոր խումբը առաջին իսկ օրերէն ուժգին թափ հազորդեց յեղափոխական բանակի գրուհին: Որոշուեցաւ ինքնապաշտպանութեան գիրքերէն անցնիլ յարձակումներէն, գուրս ելնել քաղաքէն և ճակատիլ թշնամուն... Այդախ փորձ մըն էր... Բայց անհրաժեշտ՝ նաեւ հայկական ինքնապաշտպանութեան համար:

Կուր հասաւ, թէ զարագացի ձիաւոր հրոսակները թալանի ու աւերի կ'ենթարկեն իրենց հանդիպած գիւղերը: Տասնեակ հայ կտրիճներ ճամբուեցան զէպի այդ կողմը: Սաթթար խանն եւս մարդիկ զրկեց այդ ուղղութեամբ: Երբ մերոնք հասան Մուծումբար հայտնակ զիւլը, Սամի խան շրջապատեր էր զայն շուրջ 500 իր ձիաւորներով և թնդանոթով: Ակսաւ անհաւասար, բուռն ճակատամարտ: Ամենէն կատաղին՝ այդ տարուան ընդհարումներէն: Տղայք անմիջապէս զիրքեր գրաւեցին—ամէնքն ալ ընտիր հրացանածիզներ— ընդամէնը 12 հոգի և խումբ մըն ալ հայ զիւղացիներ, ոչ զինավարժ, բայց խանդավառ: Կորիւը տեւեց ամբողջ օրը: Մութը կոխելով, թշնամին հեռացաւ, 60—70 սպաննուած տանելով: Մեր կողմէն՝ երկու զոհ— Նիկոլ և Արտեմ: զոյգ յանդուգն երիտասարդներ: Թեթեւ վէրք ստացան երկու ուրիշներ՝ Հրաչ և Կարօ: Կային սպաննուած և զիրաւորուածներ նաեւ զիւղացիներէն: Մութը հասնելուն պէս, տղաներէն Յ հոգի ձեռնամերձ կառուվ ճեղ ըեր էին թշնամու շղթան և անցեր Թաւրիդ՝ զեկուցանելու սպայակոյտին: Միւսները մնացին Մուժումբարի մէջ՝ զիւլը նոր յարձակումէ պաշտպանելու համար: Նահատակ ընկերներու զիակները մեծ շուքով տարին քաղաք և թաղեցին Լիլաւայի եկեղեցու բակում:

Այս զէպքերուն հետ գրեթէ միաժամանակ մերոնք պար-

զեցին ապստամբութեան դրօշը Ատրպատականի միւս չրջաննեռ բում. Սմբատ Ռւրմիի, Սամսոն՝ Սալմաստի, Զուլումար՝ Խոյի մէջ, Խւրաքանչիւրը ունէր կոռողներու ստուար խումբ մը իր տրամադրութեան տակ: Սամսոն ունէր 50—60 հոգինոց խումբ, գրեթէ ամբողջապէս տեղական հայ երիտասարդութենէն:

Այլեւս Թաւրիզը մինակ չէր: Գաւառներու մէջ Դաշնակցութեան ուժերը կը հասնէին իրենց առաջադրած երկու նպաստակին. 1. կը պաշտպանէին հայ ժողովուրդը քրդական յարանուն ալան-թալանէն և 2. կը ստիպէին աեղական իշխանութիւնները վերականգնել սահմանադրական հաստատութիւնները Արդարեւ, մին-միւսին ետեւէ անջումանները վերահաստատուեցան Ռւրմիի, Սալմաստի ու Խոյի մէջ:

Հոկտեմբերի վերջերուն (1908 թ.) նոր արշաւանք սկսաւ Թաւրիզի դէմ Մակուի սարդարը իր քրդերով՝ Խոյ և Նամոյի խաններու հրամանատարութեան տակ: Ու իրենց դէմ գտան հայկական գունդը, որ ահաւոր ջարդ տալով ետ մղեց միասպետական խաժամուժը:

Մեր վիճակը, այնուամենայնիւ, նախանձելի չէր. հակառակ արուած խոստումներուն՝ մեր դաշնակիցները չէին տրամադրեր մեզի դրամ, զէնք ու ուղմամթերք, Մեր կոռողներու յոյսը կը մնար ներսի ու դրսի ժողովարարութիւնը, Բիւրոյի նպաստը և կովկասեան մարմիններու օֆանդակութիւնը՝ մարդով, դրամով ու ուղմամթերքով:

Ժընեւէն եւս Արեւմտեան Բիւրոն այլ և այլ անդամներ դրկեց Ատրպատականի Մարմին 30,000 ֆրանք, կոռուսկցութեան բիւրդչէի վրայ ջանրանալու համար, 1909ի Փետրուարին յատուկ ներքին շրջաբերականով Արեւմտեան Բիւրոն դիմեց իր շրջանի մարմիններուն, որ բացառիկ ու մասնաւոր հանգանակութիւն ընեն Թաւրիզի մեր կոռողներուն օգնելու համար: Ամերիկա, Բուլղարիա, Եգիպտոս զովելի եռանդ ցոյց տուին և դրկեցին այդ նպատակով որոշ գումարներ:

Բացի այդ, Թաւրիզի մեր ընկերներու պահանջին վրայ, Ժընեւէն դրկուեցան անոնց պայթուցիկ և այլ նիւթեր: Եւ ստակայն, յաճախ մեր խումբերը կը կոռւէին միս-միւնակ, անդամ երբ մեզի հետ էին պարսիկ բազմաթիւ կամաւորներ: Տարաբախտաբար, անոնք բաւականաչափ զինավարժ չէին, ոչ ալ կոռւի մէջ փորձուած ու կոփուած, մերիններուն

պէս, և դիւրութեամբ կը խուսափէին Պվտանգաւոր բախումներէն։ Այդպէս՝ գաւառում, այդպէս՝ և Թաւրիզում։ Շատ անգամներ խառնիճաղանճ բազմութիւնը կը լքէր կոռւի դաշտը, ինքը, ապօտամբութեան քաջամարտիկ պարագլուխը, Սաթթար խան, ստէպ կոռւի վճռական պահուն կը մնար ընդամէնը 40—50 հոգիով և անսնց կէսը կը կազմէր արդէն Քեռիի խումբը։

Երկու երեք ամիս անցաւ մանր, աննշան ընդհարումներով, կոռւող կոզմէրէն ոչ մէկը չէր վստահանար վճռական ճակատամարտի դիմել։ Փետրուար 9ի կոփւը (1909) խլեց մեր շարքերէն Յ նոր զոհեր՝ Մարտիրոս, Կարօ և Սերօ։ Երեք ընտիր մարտիկներ՝ նահատակուած միեւնոյն դիրքին մէջ, միեւնոյն ժամուն։ Երեքն ալ զո՞ն իրենց արտակարգ յանդգնութեան։

Զուլֆա տանող ամբողջ ճամբան բռնուած էր Ռահիմ խանի ձիաւորներով։ Կարուած էր հազորդակցութիւնը կովկասի հետ։ Սեւ Գէորգի խումբը կը սպասէր Զուլֆայում։ Հաջի Ֆիշնամազը Սալմասաթի մեր մարտիկներով կ'ուղէր օգնութեան գալ քաղաքին, որուն կացութիւնը կը ծանրանար։ Բայց այդ խումբերը իրարմէ լուր չունէին։ Պէտք էր մաքրել Զուլֆաւուրիզ գիծը Ռահիմ խանի վոհմակներէն։ Եւ ահա Քեռին իր խումբով, Սաթթար խանը 4—500 կոռւողներով կը փորձեն գիշերանց յարձակիլ Ռահիմ խանի բանակին վրայ։ Երբ յարձակման վայրկեանը հասաւ, Սաթթար խանի բանակէն մնացեր էին ժամադրավայրում միայն առաջնորդը և իր մէկ քանի ընկերները ... Քեռի և Սաթթար, մինչեւ արշալոյս զուր սպասելէ ու ջղայնանալէ յետոյ, որոշեցին, այնուամենայնիւ, եղած բռւռ մը ուժերով գործի անցնիլ։ Քանի մը ժամուան յաջող կոռուէ ետք մերոնք գրաւեցին Աւլար թրքարնակ գիւղը։ Ապա գիմեցին գէպի Ռահիմ խանի դիրքերը, Եւ այդտեղ էր, որ մեր երեք ընկերները կամացուկ սկսան մօտենալ ու կանգ առին թշնամու գէմ, ընդամէնը 15—20 քայլ տարածութեան վրայ . . . Ճակատէն կը զարնուի Մարտիրոսը։ Թանկագին ընկերոջ կորստեան հանգէպ, Կարոն, մոռցած տակտ ու զգուշութիւն, մէկ կողմ կը ձգէ հրացանը և կը սկսի աւելի մօտէն ատրճանակով կրակել թշնամու վրայ, բայց շուտով ինքն ալ կը սպաննուի։ Սեթոն, կատղած, կը հետեւի ընկերոջ օրինակին և կուրծքէն զարնուելով կը պառկի Կարոյի կողքին . . .

Մեր միւս ընկերները կը շարունակեն գրո՞ւց։ Թշնամին, շշմած այդքան յանդուգն թռիչքներէն, ի վերջոյ կը լքէ իր գիրքերը, փախուստ կուտայ։ Մերոնք կը վերադառնան քաղաք, տանելով իրենց հետ Մարտիրոսի ու Սեթոյի դիակները և յահամերձ Կարոն, որ մեռաւ այդ գիշերն իսկ։

Քրդական ասպատակութիւններն ու զինուած ընդհարումները կը շարունակուէին Առյի, Աւրմիայի, Սալմաստի շրջաններում, Կռուի ծանրութիւնը ամենուրեք մերոնց վրայ էր։ Գրեթէ միշտ անոնք յաղթական կ'ելլէին կռիւներէն, բայց միշտ ալ թանկագին զններով։ Սովիանի բռուն ընդհարումներուն մէջ զոհարերեցինք 13 մարտիկներ, որոնք կռուեցան մինչև վերջին փամփուշտը (Մեւ Գէորգի խումբը), Բեգդաւարի կռուին մէջ, Աւարայրի պատմական գաշտին վրայ—ուր մերոնք դարձեալ միս-մինակ էին— կորսնցուցինք 9 հոգի (1909 թ. Յունուար 17)—Զուլումաք \*). Մամիկոն, Պետրովիչ, Յարուբին, Բաջօղլի Տիգրան, Փանոս, Աբրահամ և Արսեն, Խոյի մէջ զարնուեցաւ Շամիլը, Աւրմիոյ և Սալմաստի շրջաններում համարես ո՛չ մէկ զոհ։ մերինները գիմազրեցին արիաբար և ազատ պահեցին ժողովուրդը քրդական խժգժութիւններէն։

Յաջորդ ամիսներու կռիւներուն մէջ (Ատրպատականում) կորսնցուցինք ուրիշ թանկագին ընկերներ— Միսաքը, Գեորգը (Բուլղարիաէն), Խորենը, անխոնջ քարոզիչ և կռուող, որ աւարտեր էր Բուլղարիոյ զինուորական վարժարանը։ Մեր վերջին զոհն եղաւ (Աւրմիայում) մինչեւ ոռուններու մուտքը։

Մինչ Թաւրիզը կը շարունակէր գիմազրութիւնը, չարաչար տառապելով օր աւուր սաստկացող պաշարումէն և կենսական մթերքներու սոլիչն՝ անդին, պարսից Զուլֆայի մէջ, մեր միւս խմբագետը, Սարհաս, 25 հոգինոց արշաւախումբով կռիւ կը մզէր շրջանի միապետականներուն դէմ, ճամբայ հարթելով դէպի Խոյ ու Սալմաստ։

\* ) Մեր հին ու առաջնակարգ զինուորթէն մէկը, որ մասնակցեր էր Սերբի, Անդրանիկի կռիւներուն։

\* \* \*

Ցարի կառավարութիւնը, որ այդ օրերուն կախաղաններով ու զանգուածային բանտարկութիւններով կը խեղքէր Ռուսաստանի ազատագրական շարժումները. ու չի ուշով կը հետեւէր թաւրիզեան պայքարի ելեւէջներուն և պատեհ վայրկեան կը փնտուէր միջամտելու, իր բունցքը ցուցնելու պարսիկ ու հայ ըմբոստներուն, մարելու յեղափոխական հնոցը սահմանակից երկրին մէջ և գուցէ նոյն իսկ վերջնականապէս հաստատուելու հիւսիսային Պարսկաստանի մէջ :

Պատրուակներ չէին պակսեր դաւադիր թշնամիին, Ատենէ մը վեր ան կը գանգատէր Թեհրանի մէջ ճամբանները գոցուելու առթիւ, ապա և սկսաւ մտահոգուիլ, իրեւ թէ կոիւներն ու անիշխանութիւնը կը վտանգէին եւրոպացիներու, մասնաւորապէս ուստերու կեանքը: Թաւրիզի ուսւս հիւպատոսը, Միլէր, օր մը այդ առթիւ իր սրբազն ցասումը կը յայտնէր մեր Ռուսումին, որ և կը գրէր հետեւեալ նամակը \*) Արեւմտեան Բիւրոյին.

«Ռուսների ներս գալը այն բոպէին, երբ Սպահանը, Ղազուինը, Ռաշտը սկսել էին սպառնալ և Թաւրիզը ուժ էր զգում դիմադրելու, հակառակ սովին, մեզ շատ կոտրեց, Ասել թէ անակնկալ էր, ճիշդ չէր լինի: Դրա մասին յաճախ խօսում էր ... Մի օր ... զանում եմ թեմական առաջնորդի մօտ ուսաց հիւպատոսին, որը յուզուած պատմում էր, թէ ինքը հաստատ տեղեկութիւն ունի, որ իրենց և առհասարակ եւրոպացիներին լուրջ վտանգ է սպառնում պարսիկների կողմից ... Ես շտապեցի կատեգորիկ կերպով յայտնել, որ իր ստացած տեղեկութիւնները հիմովին սխալ են... ասացի, որ մենք ամէն կերպ արգելք կը հանգիստանանք այդ տեսակ մի յարձակման... Յամենայն գէպս յանձն առայ գնալ Սաթթար խանի մօտ և նրա կողմից էլ վստահացնել, որ բոլորովին հանգիստ մնան: Հետեւեալ օրը Շամ Գաղանի կռուին էր. նկատեցինք,

\*) Անբուակիր, ինչպէս Ռուսումի տաս մը ուրիշ նամակները. գրուած է հաւանակ 1909ի ամրան սկիզբները:

որ հիւպատոսարանի տանիքին վրայ պատերը բարձրացնում են և դիրքեր շինում ... Այս կատարելապէս անտեղի պատրաստութիւնները լուրջ մտատանջութեան մէջ ձգեցին բոլորիս Անջումանի հաւաստիացումները նոյնպէս ապարզիւն անցան։ Պատրուակ բռնելով նանապարհների բացման առթիւ Շահի խուսափողական ընթացքը, անհրաժեշտ գտան ոռւսաց զօրք մացնել \*), Մնացած ձեզի յայտնի կը լինի, Ռուսները հիմա իրենց կատարեալ տէր են զգում (Ատրպատականում)։ Մեզ մնում է միսիթարուել նրանով, որ այնուամենայնիւ Սահմանադրութիւնը ձեռք բերուեց, որից անպայման կ'օգառուեն Ատրպատականից գուրս վայրերը, գուցէ հեռաւոր ապագայում նաեւ Ատրպատականը, Քիչ նշանակութիւն չունի նաեւ այն, որ հնար եղաւ առաջն առնել սպառնացող կոտորածներին՝ ոչ միայն Թաւրիզում, այլ և Սալմաստում, Խոյում, Ռումիայում։

Ինուս զօրքի հրամանատար Սնարսկի աջ ու ձախ ամենուն կը յայտարարէր, թէ եկեր է ժամանակաւոր կերպով, իրեւ «խաղաղաբար»։ Նոյն զեղեցիկ առաքելութիւնը ստանձնած էր Թեհրանի մէջ Լիախով իր կողակներով, որ սկիզբէն ի վեր գուռ կը նիւթէր երկրի Սահմանադրութեան դէմ, սատարելով Մեհմէտ Ալիի բռնապետական ձգումներուն ... Բնականաբար, ոչ Սաթթար խանը, ոչ ալ դաշնակցականները տրամադիր էին պատերազմելու ցարի բանակին դէմ։

Կորիւը, դադրած Ատրպատականում, բորբոքեցաւ Պարսկաստանի միւս ճակատներուն վրայ — ի վերջոյ բռն իսկ մայրաքաղաք Թեհրանի չուրջը, Եւ այստեղ մենք կը մտնենք հերոսական սխրագործութիւններու ալեծուփ շրջանի մը մէջ, որ պիտի կոչուի իրաւամք — Եփրեմեան։

Հետեւինք մեր ընկերոջ հերիաթային արկածներուն և յաղթական վերելքին։

Մինչ Թաւրիզը պայքարի ու տագնապի օրեր կ'ապրէր — Իրանի միւս շրջանները կը մնային անկարեկիր հանդիսատես, և ուս էր անգամ Գիլանը, որ սահմանակից է Ատրպատականին և

\* Տախ՝ 3—400 զինուար, առա եկան 3—4 նազար եւս, Դամի մը տասնեակ թնդանօթներով։

սերտ կապուած անոր հետ, Զկար նախաձեռնութեան ոգի, չկար կենդանի գործ:

Անտարբեր չէր նոյն շրջանի Հ. Յ. Դաշնակցութիւնը, Եւ մէկը կար շարքերու մէջ, որ ամենէն աւելի կը բոցավառուէր Թաւրիզի գոռ անցքերով, մէկը՝ որ հին տաժանակիր աքսորական մըն էր, մասնակցած կուկունեանի արշաւանքին, փախած Սիրիի, Սախալինի ստորերկրեայ նկուղներէն, ապա անյայտ մէկ զինուոր, տաճապետ Խանասորի կոիւներում— այժմ համեստ աշխատաւոր, որ Էնզելի քաղաքին մէջ փայտ կը ծախէր ուսւական մէկ ընկերութեան՝ նաւամատոյց կառուցանելու համար:

— Եփրեմ Դաւիթիեան, Ծնած Գանձակի գաւառին մէջ, սահմանակից այն խրոխտ բարձունքներուն— Լեռնային Ղարաբաղին— որ 200 տարիէ ի վեր տուեր է այնքան արի և ինքնատիպ ունիքիրաներ հայրենիքի ազատութեան:

Այն օրէն ինչ Թաւրիզը վեր բարձրացուց գաւադիր Շահի նետած ձեռնոցը և ապստամբութեան փողը հնչեցուց, — հին օրերու այդ ըմբռոստը հանգիստ չունէր: Նա գործաւ ազատագրուկան խմբումներու հոգին Դիլանի մէջ: Լոիկ-մնջիկ կ'ուրնայ իր ծրագիրը և օր մը, իր սովորական պաղարինով, կ'ըսէ հայ ընկերներուն:

— Այսպէս չի կարելի շարունակել... Տեսնուեցի մի քանի թուրք զարսդաղցիների հետ, տրամադրութիւններ պատրաստեցի, խոստացան հաւաքուել... Տեսնինք, գուցէ հնարաւոր լինի մի բան անել:

Ու սկսան հաւաքոյթները: 1908ի Յուլիսն էր: Այդ օրերէն արդէն Պարսկաստանի ապագայ դիկտատորը կը ցուցնէր կազմակերպական իր տաղանդը, կազմեց հապշտապ հայ-պարսիկ խառն կոմիտէ և սկիզբ դրաւ Դիլանի շարժման: Ապա անցաւ Ռաշտ, խորհրդակցեցաւ իր դաշնակցական ընկերներուն հետ, խրախուսեց, համոզեց, ծրագիրներ յօրինեց— ու յանկարծ անհետոցաւ... Իրեն հետ երկու զաշնակցական և երկու պարսիկ կարիքներ: Թալիշ էր այժմ, լեռնարնակ, արի թաթար ժողովուրդի մէջ, կը շարունակեր իր քարոզչութիւնը, կը համոզէր այդ ժողովուրդի երկու ազդեցիկ առաջնորդները՝ զինուած ուժերով արձագանդ տալու թաւրիզի ապստամբութեան, տապալելու բռնակալ ուժիմը:

Ու շուտով գործի կ'անցնին: Ընդամենը 12 հոգի են, հայ, պարսիկ և վրացի (Կովկասէն նոր ժամանած): Գրոհ կուտան Եփրեմի ղեկավարութեամբ Ռաչսի նահանգապետութեան շենքին դէմ, կը գրաւեն զայն, իրենց կողմէ զո՞ւ տալով մէկ պարսիկ և մէկ վրացի: Ապա կ'երթան ահաբեկելու նահանգապետը (Սարդար Աֆխամ): Յանդուզն ձեռնարկ մը, որ կը ղեկավարէ վրացի ահաբեկիչ վելիկոյ, Մինչ Եփրեմ, իր դաշնակցական մարտիկներով շրջապատուած, կը խրախուսէ կամաւորները և կոռուի հրաւէր կ'ուզդէ ամբոխին: Երկու ժամ անցած, կառավարական բարձրագոյն հաստատութիւնը իրենց ձևքն էր, նահանգապետը՝ սպաննուած, սահմանադրականները՝ քաղաքի տէր (1909 թ. Փետրուար):

Եերկրանք, իւրախճանքներ ժողովուրդին մէջ: Եփրեմ՝ թեւաւորուած այդ առաջին յաղթանակով՝ ձեռք կը զարնէ կազմակերպութեան աշխատանքին: Հաւաքել ըմբռստ երիտասարդութիւնը, քարոզել, զինելու մարզել, ստեղծել մարտական կորիգներ՝ Սահմանադրութիւնը պաշտպանելու համար և միանգամայն հսկել քաղաքի անդորրութեան վրայ, — այդ բոլորը Եփրեմի ու իր բուռ մը ընկերներուն գործն էր:

Ռաշտէն կ'անցնի էնզելի: Ժողովուրդը այնտեղ եւս երախտագիտութեան ցոյցեր կը սարքէ յաղթողին և, առանց դիմադրութեան հանգիպելու, կը պարզէ ըմբռստացումի գրօշը: Կը թնդան մարտիկներու համազարկերը քաղաքային այգիին մէջ, Եփրեմ ոգեւորիչ նառով մը կը բացատրէ ժողովուրդին Սահմանադրութեան բարիքները: Այդտեղ եւս կը հաստատուին «կորիգ»ներ, ապա յաղթական թափօրը կը շարունակուի:

Այժմ արդէն պատկառելի արշաւախումբ մըն է, 40 հոգի կոռուզներ: Հնարաւոր է գործ տեսնել աւելի լայն ծաւալով: Եւ փոքրիկ բանակը կը սլանայ դէպի Ղազուին: Ճամբան՝ մանր-մունք կորիւներ և նորանոր նուածումներ: Ահա խումբը իւզբաշի-Զայ: Հոն կը գտնուի կառավարութեան ներկայացուցիչը, Ղիաս Նիզամ, իր զինակիցներով, տեղաւորուած քարվանսարայում և պահակ դրած կամուրջի պահպանութեան համար: Կէս գիշերին տղաները կը յարձակին ու կը շրջապատեն քարվանսարայը: Խուճապահար թշնամին կը սկսի կը ակել: Բայց շուտով կը պաշարուին ապստամբներէն և իրենց երեք պարագլուխները կը սպաննուին: Մաս մը ձիաւորներ մթու-

թենէ օգտուելով կը փախչին Առաւօտուն իւզբաշի-Զայի գիւղացիները սիրով ընդառաջ կուգոն իրենց ազատարարներուն,

Կ'անցնին ապա Խարզան գիւղը, միշտ Դաղուինինի ճամբուն վրայ. Այդտեղ իրենց լուր կուտան, թէ 300 զինուորներ և շահսուվան ձիւորներ, ամէնքը նոյն կառավարական բանակէն — կը գտնուին Նաքի գիւղը, տղաներէն ընդամէնը երկու փարսախ տարածութեան վրայ. Եփրեմ նամակ մը կ'ուզգէ թշնամի զօրավարին, ըսելու համար.

Մենք եղբայրներ ենք, ձեզ հետ զործ չունինք. մեր գործը կառավարութեան հետ է, Ես, միեւնոյնն է, պիտի անցնիմ Դաղուին, ի զուր կը փորձէք իմ ճամբաս փակել. եթէ կ'ուզէք, որ Դաղուին երթամ առանց ձեզ ջարդելու, լաւ է որ այդտեղից հեռանաք.

Եւ՝ զօրավարի պատասխանը \*).

— Ես կառավարութեան հաւատարիմ ծառան եմ և քանի ողջ եմ՝ չեմ հեռանայ այստեղից:

Արշաւախումբը, ՅՈ հոգի ձիւոր, կը մեկնի Խարզան և գիւղը հասնելուն պէս կը սկսի կատաղի կոիւ, Բուռն յարձակումով տղաները իսկոյն կը խլեն առաջին դիրքը. Ապա մին միւսին ետեւէն թշնամին կուտայ իր բոլոր դիրքերը. Կուռի ատեն կը զարնուի Եփրեմի ձին և ինքն ալ թեթեւ վերք կը ստանայ. Հակառակորդը նահանջելով կ'ապաստանի մզկիթի մէջ, Ռումբ մը մերոնց կողմէ — և թշնամին ահարեկ կը ցրուի շրջակաները, թողլով կոռու գաշտում 64 սպաննուած և և 40 վիրաւոր. Ապստամբները կը գրաւեն մեծ քանակութեամբ զէնք ու ռազմամթերք: Այդ կոիւը վարող խումբերը, բացի երկու վրացիներէ, բազկացած էին ամբողջապէս հայ տղաներէ:

Փոքրիկ լեգէոնը — այժմ շուրջ 90 հոգի — մօտեցեր էր Դաղուինի, Եփրեմ լուր զբկեց այնտեղ գտնուող Դիաս-Նիզամին, Մասեն խանին \*\*\*) և քաղաքապետին, ըսելու համար.

\* ) Կ'օգտուինին նաև Եփրեմի Աղիսականին մասնակից Քրիչայի յութերէն («Հայրենիք» Ամազից, 1924), առանց բնդունելու անոր ակներեւ չափազանցուքինեներ:

\*\*) Կառավարական զօրի եւ քափառական ձիւութերու դեկալարենք:

— Ես գալիս եմ քաղաքի վրայ և ասում եմ ձեզ. կա՛մ հեռացէք, կամ թէ հաշտուեցէք ինձ հետ.

Անոնք Յ օր ժամանակ խնդրեցին պատասխանելու համար...

Արշաւխումբը նետուեցաւ Դազուինի վրայ, 90 հոգով պիտի կոռուէին առնուազն մէկ հաղարնոց գունդի դէմ, Եւ այդ 90ի մէջ 50—60ը միայն քաջավարժ կոռողներ... Երեկոյ մը ժամը ութին շրջապատեցին Դարխանէն — նահանգապետութեան շէնքը — և քանի մը զօրանոցներ՝ «զինտերադարձ» (կեցցէ՛ Սահմանադրութիւնը) աղաղակելով: Դուները ամուր՝ անկարելի էր խորտակել. նաւթ ածեցին ու վառեցին շէնքը, Ներսը ապաստանած բազմութիւն կար, Այդ միջոցին լուր հասաւ, թէ գուրսը գտնուող Մասեն խանը 50 շահովան ձիաւորներով յարձակեր է քաղաքին վրայ, Եփրեմ, տղաներու մէկ մասը ձգելով Դարխանէի շուրջ, միւսներուն հետ քալեց դէպի Մասեն խան, Կարճատեւ դիմադրութենէ վերջ, հակառակորդը անձնատուր եղաւ իր ձիաւորներով, Զինութափ ըրին ամէնքը և գերի տարին, Դազուինը արդէն գրեթէ մերոնց ձեռքն էր, երբ յանկարծ լսուեցան թնդանօթի ձայներ: Պարզուեցաւ, որ Մութազիր-Դովլէն էր — սահմանադրական կամաւորներու զեկավարը — որ 100ի չափ կոռողներով կ'ուզէ եղեր Դազուին մտնել, բայց չէր կրցեր Մասեն խանի գիմադըրութեան հանդիպելով: Դերիները Եփրեմ յանձնեց Մութազիր-Դովլէն ու ինքը տղաներու հետ նորէն յարձակեցաւ Դարխանէի վրայ, Մերոնց կողմէ քանի մը ոռոմք նետուելէ յետոյ, Ներսի բազմութիւնը անձնատուր եղաւ, շուրջ 1,200 հոգի, աղաչելով, որ չկոտարեն զիրենք: Ամէն ինչ անցաւ խաղաղութեամբ, արշաւախումբը գրաւեց երկու հազարէ տւելի հրացան. Նահանգապետը թագնուեր էր աղքատ տան մը մէջ, Խուսդարկելով գտան ու բանտարկեցին, Հետն ունէր 100 հրացան:

Ամբողջ կոիւը տեսեց 15 ժամ: Մեր կողմէն սպաննուած էին մէկ հայ, մէկ վրացի և երկու պարսիկ: Վիրաւորներ՝ 12—13 հոգի: Հակառակորդները տուին 35—40 զոհ: անոնց մէջ Շէյխ-իւլ-իսլամը: Եւ բազմաթիւ վիրաւորներ:

Դազուինի գրաւումը մեծ շառաչումն ունեցաւ ամենուրեք, մասնաւորապէս թեհրանի մէջ: Ռաշտ և այլ վայրերում կատարուեցան լուսավառութիւն և խրախնանք: Քանի մը որ յետոյ պաշտօնական հազորդագրութիւն հասաւ, թէ Շահը հա-

մաձայներ է կիրառել երկրի մէջ սահմանադրական օրէնքները վախէն, անշուշտ, Մեհմէտ Ալի երբեմն-երբեմն կ'ընէր այդպիսի ծանուցումներ—, և քանի մը զիջումներ գործնականին մէջ— բայց միտքը միշտ ծուռ էր, ոչ ոք կը հաւատար իր խսուցումներուն, գիտէին ազատականները, որ այդ զիջումներն ալ յարմար առթիւ ետ պիտի առնուէին . . . Սահմանադրութիւնը իր էական կէտերով կը մնար թուղթի վրայ:

Մեհմէտ Ալի, սահմոկած եփրեմի յաղթական արշաւէն, ըրաւ այդ նոր ծանուցումը սահմանադրական ոեժիմը ընդունելու մասին,— բայց և փութաց զօրք կեդրոնացնել Դազուինթեհրան ճամբուն վրայ, Քարաջի կամուրջին շուրջ, փակելու համար ապստամբներու առջեւ մայրաքաղաքի ճանապարհը: Էիախոնվա ալ զրկեց նոյն ուղղութեամբ իր կողակները: Հակառակ եղած նախզգուշացումին՝ հայ ապստամբապետը իր արշաւախումբով նետուեցաւ գէպի թեհրանի և Քարաջի կամուրջին մօտ, մեծաքանակ զօրքին ու կողակներուն տուաւուն, անհաւասար ճակատամարտ, որ տեսեց մէկ ժամ և պսակուեցաւ լիակատար յաղթանակով, ինչպէս բոլոր նախորդները. Դազուինի գրաւումէն ի վեր, գաղափարական հրոսակապետի հոչակը տարածուեր էր ամենուրեք և անոր անուննիսկ, անպարտելիութեան հմայքով օժուած, սարսափ կ'ազգեր բազմապիսի թշնամիներուն, որոնք, առաջին հարուածն ստանալով, դիւրութեամբ խուճապի կը մատնուէին . . .

Կոռուեցան այդտեղ եւս մէկը տասի, քսանի դէմ, ինչպէս միշտ: Զարնուեցան արշաւախումբէն հիսգ հոգի, երկու պարսիկ և երեք հայ, — զազախեցի Խեչոն, թեհրանցի Ամբատը և իգդիրցի Դանիիլը (կեղծանունով՝ Մամիկոն):

Այսուհետեւ ճամբան բաց էր գէպի թեհրան: Անլուր խանդավառութիւն պարսիկ ազատականներու շրջաններում, Յոլոր թագուն սահմանադրական ուժերը հրապարակ կուգան, կ'ալեկոծուի Բախտիարներու աշխարհը, կը սկսի լայնածաւալ զօրոշարժ, — և թեհրանի ճամբուն վրայ Եփրեմին ընդառաջ կուգան Սարդար Ասադը իր 2000 բախտիարցի ձիաւորներով \*) և

\*) Բախտիարներ երկու մասի բամբուած էին — սահմանադրականներ եւ կառավարչականներ:

Սիփահատարը 200 կամաւորներով։ Զինուորական խորհուրդ կայացաւ և որոշեցին գիշերուան ժամը 2ին արշաւել թեհրանի վրայ։ Պատկառելի բանակ մը՝ երեք տարրեր բաղկացուցիչ ուժերէ, որոնց մէջ Եփրեմի վաշտը — թուով ամենէն փոքրիկը (100 հոգի) և որակով ամենէն բարձրը — այն կեզրոնական կորիգն էր համապարսկական շարժման, որ ոտքի հաներ էր Ռիազտը, Էնզելին, Դաղուինը և այժմ կ'երթար թեհրան յաղթանակի ու փառքի գափնիներով . . .

1909 Յունիս 29ին յեղափոխական միացեալ արշաւանումը մտաւ մայրաքաղաք։ Շահը, սարսափահար, ապաստանեցաւ ոռուաց գեսպանատուն, որպէս զի շուտով, նոյն ցարական հովանիքին տակ, փախչէր դէպի Օգեսա։ Կոիւը սկսաւ միապետական բանակին գէմ, որուն, ինչպէս միշտ, կ'օգնէր Լիախով իր կողակներով։ Առաջին օրն իսկ Եփրեմ փութաց գրաւել Մէջլիսի շէնքը և ուրիշ կեզրոնական դիրքեր։ Ապա գնաց իր զօրամասով շրջապատեց կողակներու բանակատեղին։

Ամենուրեք դիմադրութիւնը խորտակուեցաւ և հակառակորդը զինաթափ եղաւ։ Լիախով անձամբ գնաց Մէջլիս և իր սուրբ յանձնեց Եփրեմին, Սարդար-Ասադին և Սիփահատարին։ Երեք օրուան կոիւներուն մէջ մեր կողմէն նահատակուեցան երկու հոգի։ ‘Նաօ’ Հայաստանցի և Ալեքսան՝ թաւրիզեցի։

Մէջլիսը բացուեցաւ։ Եփրեմ ստանձնեց թեհրանի սստիկանապետութիւնը, Նուրբ, ծանրագոյն պաշտօն . . . իրոք ան դարձաւ ամբողջ երկրի ոստիկանապետը, տեսակ մը անպաշտօն նախարար Պարսկաստանի ներքին գործերու։ Այն մեծ ազդեցութիւնը, որ ան կը բանեցնէր պետական-վարչական բռնոր մարզերուն մէջ, կուտար անոր մօտաւորապէս նոյն գիրքը, ինչպէս որ ժամանակին վաստկեր էր դիկտատոր կրոմուէլ Անգլիայի մէջ։ Սիփահատար նշանակուեցաւ պատերազմական, իսկ Սարդար-Ասադ ներքին գործոց նախարար։ Ամենէն առաջպէտք էր խաղաղեցնել մայրաքաղաքը, որ յետադիմականներու մեծագոյն որդիերէն մէկն էր, որոնք կրնային նորանոր խլրումներ յառաջ բերել։ Մերիններուն վրայ ինկաւ գլխաւորապէս այդ նոր ու ծանր պարտականութիւնը։

Եփրեմ վարպետ ձեռքով վերակազմեց սստիկանութիւնը, ուժեղացուց պահակները, ստեղծեց նոր ժամանարմերիա։ Պարսկաստան առաջին անգամ ունեցաւ ուժեղ, արթուն ժան-

տարմերիական կտղմ, որ աչալուրջ կը հսկէր քաղաքի բոլոր անկիւնները, կարգն ու անդորրութիւնը իշխեցին և թեհրան վերստացաւ իր բնականոն վիճակը, Բոնապետութիւնը յաղթահարուած էր ի դէմս իր բարձրագոյն ներկայացուցչի, Դաջար արքայատոնմի ստուերը միայն կը մնար թեհրանում, ի դէմս Մեհմէտ Ալիի 12 տարեկան զաւակին:

Անցան ամիսներ յարաբերական խաղաղութեան մէջ, Միապետական դաւերը չվերացան, Պետերբուրգը — հակասղատական բոլոր գաւերու մշտնջենաւոր որջը — կը շարունակէր իր գրգռութեան քաղաքականութիւնը, Ատրպատականի մէջ ուսւսերն արդէն տէր ու տիրական էին. այդ բաւական չէր, Ռուս զօրքը կովկասէն արշաւեց նաեւ թեհրանի ուղղութեամբ, անցաւ էնզելի, Ռաշտ, Դազուին ու սպառնաց մայրաքաղաքին: Եւ այնտեղ եւս շարունակ կը խառնակէր կացութիւնը, յուս սալով, որ օր մը Մեհմէտ Ալի պիտի կարենար վերադառնալ իր աքսորէն և վերջնականապէս ջախջախել ազատութեան բանակը: Բարեբախտաբար, բրիտանական կառավարութիւնը, հանրային կարծիքի ճնշման տակ, փոքր ինչ կը զսպէր ուսւսերու սանձարձակութիւնները: Եփրեմ կը վարէր իր գործը օրինակելի տակտով, ամէն կերպ խուսափելով ուսւսը գրգռելէ... Եւ սակայն, ցարի գործակալները չէին հանգուրեն Դաշնակցութեան մեծ ուազմիկին այնքան բարձր, պատասխանատու պաշտօնի մէջ և — ի լուր Պարսկաստանի ու Եւրոպայի — կը հոչակէին Եփրեմը, որպէս «հայ անիշխանական» մը ...

Մայրաքաղաքը հանգստացնելէ յետոյ, Եփրեմի պատժիչ արշաւախումբը գնաց շահսովանիներու Ռահիմ խանի և ուրիշ մեծ ու փոքր հրոսակապետերու դէմ, որոնք մշտական սպառնալիք էին Սահմանադրութեան համար և իրենց թալանի արշաւանքներով ուժասպառ կ'ընէին ժողովուրդը: 4—5 ամսուան կոիւներէ յետոյ՝ Զանջանը խաղաղեցաւ, շահսովանները պարտուեցան ու հաւատարիմ հպատակութիւն խոստացան, Ռահիմ խանը փախաւ Ռուսաստան և Դարագաղը մաքրուեցաւ:

Թեհրան վերադարձած ատեն, Եփրեմ իրեն հետ առաւ Քեռին, որ մինչ այդ կը գտնուէր թաւրիզ:

1910ի ամսոն է, Քանի մը ամիս շարունակ անդորրութիւն էր ամենուրեք: Աչ մէկ խլրտում: Ռուս զօրքը սակայն

չէր հեռանար . . . Հայ Գարիբալդիի շանթահարող հարուածներէն յետոյ, կը թուէր թէ բոնապետութիւնը վերջնականապէս յողթահարուած է և երկիրը խաղաղած: Եւ մեր մարմինները, Պարսկաստանի մեծ ու փոքր կեգրոններու մեր վառվուն երիտասարդութիւնը, ուրախ, հպարտ կուսակցութեան յաղթանակներով, կը պատրաստուէին — յարաբերական աղատութեան հովանիին տակ — լայնցնել ու խորացնել իրենց քարոզչական գործունէութիւնը հայ ու պարսիկ շրջաններու մէջ՝ աւատական նախապաշտամունքները մարակելով և գեմոկրատիկ, ժողովը դապետական հաւատամբ քը շեփորելով:

Եւ դարձեալ երկար չտեւեց խաղաղութիւնը: Մէկէն ի մէկ, պարտուած ու հայրենիքէն դուրս վտարուած թագաւորը — յաւիտենական Մեհմէտ Ալին — վերագարձաւ գաղտագողի իր աքսորատեղէն, գնաց ապաստանիլ իր ցեղակից ու հաւատարիմ թիւրքմէններու մէջ, Կիւմիւշ Քէօյում, Կասպիականի տփը, և վերսկսաւ իր գաւերը աղատական Պարսկաստանի դէմ, ոգեւորելով ու զէպի գործ մզելով իր հազարաւոր կուսակիցները (Այդ ամէնը, բնականաբար, կը կատարուէին նոյն նենդաւոր ուսու իշխանութեանց բարեհաճ մասնակցութեամբ): Եւ շուտով թուրք-պարսկական սահմաններում երեւան եկաւ ստուար բանակով Սալար-Դովլին, մեռնող բոնապետութեան մեծագոյն սիւններէն մէկը: Խոռվութիւններ ծագեցան և ուրիշ կողմերէ, նոյն Մեհմէտ Ալիի սագրանքներով: Ողջ յետամաց Պարսկաստանն էր — իր խուժդուժ, կիսավայրենի ցեղերով — որ կը սպառնար թեհրանին ու Սահմանադրութեան . . .

Ո՞վ էր այն զօրավարը — երկաթէ կամքի ու բաղկի տէր — որ կարենար զսպել այդ ահարկու տարերքը . . . Ո՞վ կարող էր ստանձնել այդ խոռվայոյդ ժամանակներում Ազատութեան Բանակի ղեկը . . .

Ամենուն աչքերը նորէն յառած էին դէպի մեր Ռազմիւ (կը \*): Նոր պարսիկ կառավարութիւնը թոյլ, կամազուրկ մարմին մըն էր — խաղալիկ ուսուանգլիական համաձայնութեան

\* ՀԼ<sup>o</sup> որ եզակի դիկավարն էր Պարսից աշխարհում բայց իսկ իշխողների խոսքովանութեամբ: Կառավարութիւնն էր տուեր անոր «Սարդարը եզանի վարչական տիտղոսը — «Հայրենիքի եզակի նրամանատար» . . .

ճանկերուն մէջ: Սով՝ նիւթական միջոցներու, գրաժի, կռուողւներու: Սով՝ և հմուտ զեկավարներու, մանաւանդ զօրավարներու...:

Եւ ահա Եփրեմ վերստին կրկէսի մէջ... Թեհրանի ու ողջ Պարսկաստանի ոստիկանապետը այժմ արդէն հրամանատար է սահմանադրական բանակի: Նորէն կը շրջապատէ զինքը իր փոքրաթիւ գաշնակցական փաղանգով ու բախտիարներով և կ'երթայ խեղդելու պարսկական Վանդեան:

Իր գլխաւոր օգնականն էր Քեռին, Փաղանդի սիւներէն էր «Դաշնակցական» Խէչոն (Աշու խան):

Մեհմէտ Ալիի վերադարձէն քաջալերուած, միապետական տարրերը գլուխ բարձրացուցին նաեւ Ատրպատականում: Նոր արշաւանքներ թաւրիզի վրայ: Սահմանադրական ուժերը փոքրաթիւ էին, քաղաքը սաստիկ կը տառապէր սովէն, իսկ թշնամին ամէն կողմէ կը յարձակէր: Այդտեղ եւս մեծ մասամբ մերոնց վրայ կը ծանրանար դիմադրութիւնը կազմակերպելու պարտականութիւնը: Մեծ էր հրճուանքը շարքերու մէջ, երբ քաղաքի բոլոր ուժերու հրամանատար նշանակուեցաւ թեհրանէն՝ մեր Դաւմանի: Անոր ենթարկուեցան բոլոր հայ ու թուրք խմբապետները: Դուման հաւաքեց իր շուրջը դաշնակցական մարտիկներու ստուար բազմութիւն: Հակառակ ուսեւերու մշտական հսկողութեան ու կաշկանդումներուն, Դուման կրցաւ քանի մը ամսուան ընդհարումներու ընթացքին պաշտպանել քաղաքը, ետ մղելով Սուջա Դովլէի և այլ յետադէմ հրոսակներու պարբերական յարձակումները:

Անդին մեծ կոիւները վերապահուած էին Եփրեմին, Քեռիին և հայ-բախտիար բանակին: Բազմաթիւ են մերոնց վարած կոիւները— անկարող ենք կանգ առնել ամենուն վրայ \*):

\* ) Զեն նկարագրեր եւ այն առիւնոս խրախնանները, որ սարեց ցարի բանիկ Թաւրիզի մէջ, երբ գրաւութեան մի մերողով ստեղծեց ուսւայարուիկ ընդհարում մը, որու նետեւանով ցցուեցան 23 կախաղաններ բաղամի հրապարակում և կախուեցան ուսեւերու դէմ ըմբուացող պարսիկները,— անոնց մէջ անդումանի անդամներ եւ ազիցիկ նոգեւորականներ: Դաշնակցութիւնը լիակատար չէզունչթիւն կը պահէր այդ ծանր բնդիարումներու միջոցին. այնուամ նայնիւ ուսւական կախաղանի զոհ զնաց մեր բնեիր երիտասարդներէն մէկը— Պետրոս Մելիք Անդրեասեան:

Ահա արիւնալի բախումներ Մազանդարան-Խորտսանի շրջանի մէջ, հակայեղափոխական բանակը կուգար դէպի թեհրան Մեհմէտ Ալիի փեսայ՝ Արքայը Դովլելի հրամանատարութեամբ, Վերջինը յաղթական թափօր կը կատարէր, ճամբան կոտորելով փռքրաթիւ բախտիարներու խումբերը, որոնք կը կոռւէին Զերդամը-Սալթանէի առաջնորդութեամբ, Լուրը թեհրան հասնելուն պէտ, օգնութեան կ'երթային Սարդար Բհատորի ու Սարդար Մոհթալիսնի հետ՝ Եփրեմն ու Քեռին իրենց գունդերով ու թնդանօթներով, Թշնամին, երեք կողմէ շրջապատուելով, փախուստի կը դիմէ մեծ թիւով սպաննուածներ ու գերիներ տալով. Արշագը-Դովլէն, վիրաւորուած, նոյնպէս զերի կ'իյնայ, Եփրեմ, Թեհրանի հրամանգին վրայ, գնդակահարել կուտայ թշնամի զօրքի հրամանատարը:

Այդ պարտութեամբ՝ Մեհմէտ Ալիի ուժերը ծանր հարուած ստացան, Շուտով գտնուեցաւ և դաւադիր Շահի որջը: Անոր դէմ ճամբռուեցաւ արշաւախումբ մը, որուն հրամանատարն էր Սալար Ֆարին, իսկ բուն սպամական հոգին՝ մեր ընկեր Ասուլանը, Փռքրիկ բանակը գրաւեց ու խաղաղեցուց Մազանդարանը, իւլեց միապետականներէն Բարֆուշն ու Սարին, Մեհմէտ Ալի, ինքզինքը վտանգուած տեսնելով, փախաւ Ծուսաստան (Կրամնովոտսկէն նաւ մը ճամբեցին իրեն համար:)

Վերջապէս, շարք մը կռիւներ տեղի ունեցան, Եփրեմի հրամանատարութեամբ, Սալար-Դովլէի դէմ, որ երկու անգամ ետ մզուեցաւ ծանր կորուստներով: Այդ կռիւներուն մէջ ուռժեղ մասնակցութիւն ունեցան մեր Սիմոնի, Արշակի, Շերամի և Խւանի խումբերը:

\* \* \*

Երբ կ'ուղէք ըստ արժանւոյն գնահատել շարժման պարագալու (և գնահատել հայկական նիզը պարսից ազատագրական պատերազմին մէջ), հարկ է, անշուշտ, աչքի առջեւ ունենալ այն պայմանները, որոնց մէջ գործեր է այդ պարագլուխը իր զինակից ընկերներուն հետ: Արդ, չափազանց բարդ ու դժուար պարագաներու մէջ էր, որ խաղացուեցաւ հայ մարտական լեզքոնի և մանտանդ անոր հրամանատարին զերը: Մէկ կողմէն, իբրեւ հայ մարդ, նա հարկադրուած էր խիստ զգուշաւոր ու

վերապահ դիրք բռնել հանդէպ ոռւսերու և նոյն իսկ հանդէպ պարսիկ զեկավար տարրերու, որոնք — ինչքան ալ հիացող հերոսի խելքի ու քաջութեան — չէին կարող, ոյնուամենայւ նիւ, ընդունիլ զայն իրեւ իրենց հարազատը, Միւս կողմէ, Պարսկաստանի վերածնութեան ուանվիրային (և անոր քաջարի խումբերուն) սիրաը կ'արիւնէր, երբ ան կը տեսնէր այն անձարակ կացութիւնը, երկպառակութիւնն ու շփոթը, որոնց մէջ կը գեգերէին երկրի քաղաքացիական ու զինուորական իշխանութիւնները և նոյն իսկ ազատական, գեմոկրատ տարրերը, որոնցմէ չէր ստանար անհրաժեշտ օգնութիւն իր գերմարդկային ճիգերուն մէջ, երբ կը տեսնէր, թէ ո՞րքան դիւրութեամբ կառավարութիւնը կ'ընդունէր դրսի միջամտութիւնները, վերջնագիրներն ու հրամանները և ներսն ալ կը խափանուէին ազատ խօսքն ու մամուլը, — կը վտանգուէին, մէկ խօսքով, երկրի անկախութիւնը և հայոց արիւնով ներկուած Սահմանադրութիւնը . . .

Այսաղթելի խոչընդուներ, որ կը կաչկանդէին հերոսի և իր զինակիցներու ճիգը, երբեմն նոյն իսկ կ'անդամալուն ձէին անոնց կամքը,

Բաւական չէր այդ, թեհրանի ընկերներն ալ — կեղրոնական կոմիտէն — գժգոն՝ տիրող վիճակէն, կը մրմռային, կը քննադատէին իրենց ազմիկ-ընկերոջ ընթացքը, զոր կը զըսնէին ոչ համապատասխան կուսակցութեան ծրագրին, սկզբունքը բուն, Քանի մը խօսք ալ պէտք է ըսենք այդ տիուր վէճին առթիւ, պատմութիւնը կիսկատար չձգելու և միանգամայն ցուցնելու համար, որ պարսից բարձր իշխանութիւնները — և անոնց հետ ողջ պարսիկ ժողովուրդը՝ ազատական թէ պահպանողական — համարում ու պատկառանք ունէին ոչ միայն հանդէպ անհատ-Եփրեմի, այլ և անոր ետեւը կանդնած այն հաւաքական մեծութեան, որուն անունն է Գանակցութիւն:

Դժգոն ընկերները կը պահանջէին, որ Եփրեմ հրաժարի ամէն մասնակցութենէ կառավարական գործերու մէջ, քանի որ Պարսկաստանը, անգլեւուս խնամակալութեան տակ և մասնաւանդ ուսւական պահանջներն ընդունելէ յետոյ, կորսնցուցեր էր իր անկախութիւնը և սաեղծուած գանլիճը ոէաքսիոնի գանլիճ մըն էր, որ խեղդեր էր բոլոր ազատութիւնները և զինուորական դրութիւն պահմանելը, կը պահանջէին, որ Եփ-

բեմ հրաժարէր նաեւ ամէն մասնակցութենէ կռիւներուն մէջ, որ կը մղուէին յանուն Սահմանադրութեան, Դժգոհ ընկերուները կը փաստէին, որ այդ կռիւները Սալոր Դովլէի և բոլոր ծանօթ հակայեղափոխական Դովլէներու դէմ, այլեւս իմաստու արժէք չունին և միայն Դաշնակցութիւնը կը վարկարեկեն, դարձնելով զայն կոյր գործիք մէկ անբազալի կառավարութեան, Կ'ըսէին, վերջապէս, թէ մինչ իրենք ճիգ կը թափէին համերաշխ գործակցութիւն ստեղծելու պարսիկ գեմոկրատ տարրերու հետ (որոնց իրենք ալ մեծ արժէք չէին տար, քանի որ երկու հզօր խնամակալներու ճիրաններուն մէջ ողջ ազատական բանակը պառակտուեր էր և համակռւեր խորունկ վհատութեամբ. Մ. Վ.), Եփրեմ իր զօրաւոր աջակցութեամբ հակադեմոկրատ իշխանութիւններուն՝ այն տպաւորութիւնը կը ձգէր ազատական տարրերուն մէջ, թէ Դաշնակցութիւնը երկդիմի քաղաքականութիւն մը կը վարէ:

Իսկ Եփրեմ և իր համախոնները \*) կը պատասխանէին, թէ «զիկատառորական», զինուորական այդ գրութիւնը ժամանակաւոր չարիք մը ըն է, թէ նոր մէջլիս պէտք է գումարուի և թէ իր, Ցեռուի և այլ մարտիկներու վարած կռիւը, այնուամենայնիւ, ազատագրական կռիւ մը ըն է, թէ դաշնակցական խումբերու հրաժարումը աւելի ծանր կացութեան պիտի մատնէր երկիրը և թէ, այնքան թանկագին զոհեր տալէ ետք, անկարելի է յետ քաշուիլ կէս ճանապարհնեն ...

Թեհրանի կեղրոնական կոմիտէի թեզը պաշտպանութիւն չգտաւ կռուսակցութեան բարձր մարմիններուն մէջ, Երկու Բիւրոները կը յորդորէին լնզդիմակիրները համերաշխ ընթանալ Եփրեմի դէմ, որ, հպարտ — իրաւամբ — իր տարած յաղթանակ-

\*) Հրամանատարը իր պատվաններն ունէր թէ՛ Թեհրանի և թէ Քաւրիզի մարմիններուն մէջ:

ներով, երբեմն գուցէ անձնականութեան շեշտ մը կը դնէր իր կեցուածքին մէջ և անտարբեր զիրք կը բռնէր հանդէպ զինքը քննադատող և ոչ միշտ իրաւացի մտաւորական ընկերներուն։ Ակներեւ է, որ այդ քննադատները կը մեղանչէին ծայրայեղութեամբ։ Զափաղանցութիւն էր, երբ մտաւորական մեր ընկերները կը յայտարարէին, թէ իրենց համար միեւնոյն է — լինի թեհրանի կառավարութեան գլուխը մէկ Սաւար-Դովլէ (Մեհմէտ Ալի Շահի եղբայրը), թէ մէկ Սարդար Ասադ . . . կը պնդէին, թէ ատոնք ալ Սահմանադրութեան կարգախօսով կ'արշաւէին գէպի թեհրան և թէ հետեւարար անիւմ մաստ է կոփւը ատոնց գէմ (Նաեւ, ուրեմն, կռիւը Մեհմէտ Ալիի և անոր վարած բոլոր թալանող ու աւերիչ հորդաներուն դէմ . . . Մ. Վ.):

Դժգո՞ն ընկերները, «ձախ» տրամադրուած, կը պահանջէին բարձր ու անաղարտ պահել կուսակցութեան գրօշը, զերծ կոմպոնիտներէ, իրաւախոնութենէ, և կարծես թէ կը մոռնային միջավայրը, ուր կը գործէին Ծուս յեղափոխական կարգախօսներու շոշորթը կար անոնց մէջ։ Պարսկաստանի մեր երիտասարդ գործիչները, ուուս յեղափոխութեան տակասին թարմ տպաւորութեան տակ, հակամէտ էին «ձախ», «արմատական» գործունէութեան և շատեր բերան առած էին լինկերվարական, ածխատաւորական, դասակարգային բառերը։ Ատըրպատականի այն ժամանակուան մեր մարմնի տեղեկագրին մէջ հետեւեալը կը կարդանք.

«... թւում է, որ այլ եւս խաղաղութիւնը մշտնջենական է և մեզ մնում է նուիրուել երկրի խաղաղ աշխատանքին, լայնացնել ու խորացնել աշխատաւորական կազմակերպութիւնը . . . ժողովրդի և մասսայի ուշադրութիւնը սեւեռել իր դասակարգային շահերի ու պայքարի վրայ» . . .

Մեր Դիւանի մի այլ վաւերագրի մէջ (Տեղեկագիր Շահըստանի կեդր. կոմիտէի) կը կարդանք.

«... Բարձր դասընթացքի մէջ մի ամբողջ աարի 15 հոգի զբաղուեցին Մարքսի «Կապիտալ»ի ընթերցանութեամբ և քըն-նադատութեամբ։ Այս դասընթացքն էլ չկարողացաւ երկար կեանք ունենալ» . . .

Եւ բնական է Ընդհանուր անապահովութեան, «Փոթորկի ու Գրոհի» այդ թուականներում հայ երիտասարդութիւնը շատ

ալ արամագիր պիտի չլիներ տարուելու նման մարզանքներով, Գովելի էր մեր երիտասարդ գործիչներու այդ գիտական հարցասիրութիւնը, բայց անոնք ի զուր կ'երեւակայէին, թէ Պարսկաստանի տնտեսապէս և մտաւորապէս յետամնաց միջնադարեան իրականութեան մէջ հնարաւոր էր մէկէն ի մէկ աշխատաւորական կարգախօսով քալել, Եփրեմներն ու Թեռիները օրհասական նիգ կ'ընէին խորտակելու աւատապետական զարաւոր պատնէշները և ստեղծելու խաւարակուռ երկրի մէջ տարրական երաշխիքներ քիչ-շատ տանելի բուրժուազական իրաւակարգի . . .

Վէճը եփրեմեաններու և հակաեփրեմեաններու միջեւ տեսեց ամբողջ ամիսներ (ինքը՝ ռազմական հրամանատարը, ծանր հոգերով պաշարուած, չէր մասնակցեր ժողովներուն): Ի վերջոյ, Արեւմտեան Յիւրօն հեռագրով հրահանգեց պատասխանատու մարմին մը կազմել ձեռնահաս ընկերներէ և հաշտեցնել դժողովներները Եփրեմի հետ:

Իսկ մինչ այս՝ թեհնրանի մէջ որոշուեցաւ, որ Կեդրոնական կոմիտէն պատգամաւորներու միջոցով կուսակցութեան պահան ջները առաջարկէ պարսիկ կառավարութեան: Մերինները կը պահանջէին վերահաստատել գործնականին մէջ սահմանագրական ոեժիմը, յայտարարել մամուլի, խօսքի, գումարումներու ազատութիւն ու անձի անձեռնմխելիութիւն և վերանորոգել մէջլիսը ժողովրդական ազատ ընտրութեամբ: Հակառակ պարագային Մարմինը կը սպառնար ևս կոչել Դաշնակցութեան մարտական խումբերը կոուի գաշտերէն:

Վերջնագիր մըն էր, Հ. Յ. Դաշնակցութեան անունով, ուղղուած երկրի կեդրոնական կառավարութեան . . . Եւ վերջինը անյապաղ տուաւ մեր Մարմին իր գրաւոր պատասխանը, խոստանալով կատարել կուսակցութեան պահան ջները առաջին իսկ առիթով, երբ պայմանները թոյլատրէին այդ:

Երեւոյթը փրկելու համար էր, որ մեր ընկերները գիմեցին այդ կիսամիջոցին, զիտնալով հանգերձ, որ դահլիճը իր անկախութիւնը կորսնցուցած, պիտի չկարենար կատարել մեր պահան ջները:

Կառավարական գրաւոր հաւաստիքները ստանալէ յետոյ, կեդրոնական կոմիտէն հրահանգեց Քեռիին ու միւս ռազմիկները:

բուն, որ միանան Եփրեմին և մէկտեղ քալեն արշաւող Սալար-Դովլէի դէմ:

\* \* \*

Սալար-Դովլէն յայտնուեցաւ միապետական բանակի ամենէն յամառ և յանգուցն հրամանստարը Ետ կը նահանջէր, բայց միշտ անվհատ ու վճռական, կը վերակազմէր շարքերը և կը վերադառնար կռուի դաշտ, Նա տարեր էր և քանի մը յաղթանակներ Եար Մամէզ խանի դէմ, գրաւեր էր Քիրմանչանը, ճամբուն վրայ գաղտնաբար կոտորելով իր պարտուած հակառակորդները և անգամ գերիները:

Սալար Դովլէի վոհմակներուն վիճակուած էր հազուագիւտ բախտը՝ նահատակել պարսկական ազատամարտի անպարտելի հերոսը . . .

Բայց ի՞նչ անհեթեթ նահատակութիւն . . . Բուռն ճակատամարտ մըն էր Սալար Դովլէի օգնական Մուջալլայի բանակին դէմ, ԲՇհար գիւղի մօտերը, Համադանէն 15 քիլոմէթր, Դարեհի փորագրած Բեսինթունի արձանագրութենէն ոչ հեռու (1912 թ. 25 Ապրիլ), Թողունք, որ ականատես ընկերը \*) պատմէ մեծ դրամայի այդ եղերական վերջաբանը.

— «ԲՇհարէն, առտուան ժամը 5ին, մեր զօրախումբը շարժեցաւ դէպի թշնամու դիրքերը, որ մեզմէ երկու ֆարս սախ հեռու էին . . . Եփրեմը անձամբ շտկեց հինգ թնդանօթները և հրամայեց ռմբակոնել թշնամու առաջին մեծ դիրքը: Մէկ քանի համազարկէ յետոյ, թշնամին լքեց իր դիրքերը և նահանջեց դէպի Սուրբջէ . . . Վատանգաւոր դիրք ուներ այդ գիւղը և բոլոր ծակ ու ծուկերէն անընդհատ կը կրակէին մեր վրայ . . . Այդ ի նկատի ունենալով, ես ըսի. «Հայրիկ \*\*), դուք սպասեցէք, ես այս բոպէիս ամէն բան կը վերջացնեմ»: Սկիզբը առարկութիւն հանեց, ասկա համակերպեցաւ. «Ճաւ, ի՞նչ կ'ուզէք արէք, ես էլ յոզնած եմ, մի քիչ հանգստանամ» . . . Թովը միացին Աքրանամի ու Յովհաննէսը . . . Իսկ մինք

\*) Հրամանատարի զինակիցներէն՝ Գրիշան:

\*\*) Այդպէս կը կոչէին Եփրեմը իր բոլոր զինուորները, նայ եւ պարսիկ:

յառաջանալով գրաւեցինք դիւղի մէկ մասը ... Շրջապատեցինք հրամանատարի տունը և պահանջեցինք անձնատուր լինել ... Ներսէն սկսան կրակ տեղալ ... Խորտակեցինք դուռը և մտանք ամբողջը, ներս մտնելու ատեն մեզմէ սպաննուեցան երկու հայ և մէկ պարսիկ ... Թշնամին անձատուր եղաւ, լուրը հասնելով Եփրեմին՝ նա բերդի միւս կողմէն, քանի մը ընկերներով, փութաց դէպի մեզ, Այդ միջոցին գնդակներու տարափ տեղաց անոնց վրայ ... Կրակը կուգար բերդի բարձր աշտարակէն, ուր ապաստանած էին 25—30 հոգի թշնամու շարքերէն: Զարնուեցաւ տոքոր Զոհրապ խանը, Մօս գըտնուող տղաներէն մէկը փորձեց վերցնել դիակը ու նոյնպէս սպաննուեցաւ: Եփրեմ, զայրացած, հակառակ ընկերներու յորդորներուն, ինքն եւս նետուեցաւ դէպի ընկերոջ դիակը և գեռ չհասած՝ գլխէն զարնուեցաւ: Մահը վայրկենական էր»...

Տխուր բօթը շանթի արագութեամբ անցաւ երկրի մէկ ծայրէն միւսը, խորունկ վշտով համակելով ողջ ազատական Պարսկաստանը: Հաւաքուեցան ընկերները ուազմի դաշտում թանկագին դիակի շուրջը, ուխտեցին վրէժինգիր լինել, Քեռին, քանի մը վայրկեան լուս, քարացած կենալէ յետոյ, յորդոր կարդաց ընկերներուն:

— Արտասուելու ժամանակը չէ, քաջալերուեցէք մեր Հայրիկի վրէժը առնելու, հետեւեցէք ինձ:

Այս ըսելով առաջ անցաւ և ընկերները՝ ետեւէն, կատաղաբար գրո՞ն տուին աշտարակի դէմ, ուրկէ արձակուեր էր չարաշուք գնդակը և վեց հոգի զո՞ն տալով (չորս հայ, երկու պարսիկ), վեր բարձրացան, վար բերին ամէնքը և հրացանի բռնեցին: Եւ երբ կը խորհէին Եփրեմի դիակը Թեհրան տանելու մասին, լուր հասաւ, թէ Մուջալլայի հակայեղափոխական բանակը կը շարժի մերոնց դէմ... Տղաները, ջղայնացած, նախայարձակ եղան և այնքան բռուն թափով նետուեցան թշնամու վրայ, որ նա կէս ժամ չանցած փախուստի մատնուեցաւ: Այդ օրը մեր վերցուցած գերիներու թիւը 150 էր, թշնամու կողմէն սպաննուած էին մօս 250 հոգի, մեր զո՞ները՝ սպաննուած ու վիրաւոր՝ 30 հոգի և 50 ձի զարնուած\*):

\* Եփրեմի մանէն յեսոյ, հայ որբացած բանակը շարունակէց կոիր և տարա ժանի մը յաղբանակներ. Քեռիի նրամանատրութեան տակ:

Յաջորդ օրը (9 Մայիս 1912), դիակը թեհրան հասաւ։ Պարսից մայրաքաղաքը ականատես եղաւ շքեզ, աննախընթաց յուղարկաւորութեան մը։ Բազմահազար ժողովուրդը գառնօրէն կ'ողբար հերոսի վախճանը։ Դիակառքի ետեւէն կը քալէր ողջ թեհրանը, Ներկայացուցիչներ բոլոր դասակարգերու և բոլոր շրջաններու։ պետական, գիւանագիտական, յեղափոխական։ Այդտեղ էր ամբողջ նախարարական կազմը և բոլոր դեսպանները, թափօրի առջեւէն կ'ընթանար զինուորական երաժշտախումբը և ամբողջ ճամբան մահուան մելամազձու երգեր կը հնչեցնէր, Ետեւէն՝ ուղմիկի մեծագիր նկարը, դափնեպակով շրջապատուած և երկու կողմէն շարէ շար բազմաթիւ ուրիշ պասակներ, Ապա՝ ծաղիկներու մէջ կորսուած գաղաղը, թնդանօթի վրայ, շուրջը՝ ամբողջապէս սեւ հագուած կանանց խումբեր, կառավարութեան կողմէ տրուած թնդանօթի վեց ձիերը արձակուեցան Եփրեմի բնակարանին առջեւ և զինուած հայ մարտիկները լծուեցան ու հանդիսաւոր քայլերով տարին դիակառքը մինչեւ գերեզմաննոց։ Այնտեղ էր և Եփրեմի ստեղծած ժանդարմերին, այնտեղ էին զօրախումբերը, և ամենէն վերջը՝ բախտիար ձիաւորները, Սարգար Ասադի որդու առաջնորդութեամբ։ Կեանքը կանգ էր առեր մայրաքաղաքում և յուղարկաւորութեան ճամբուն վրայ բոլոր տուներու լուսամուտները, պատշգամներն ու տանիքները բռնուած էին խուռն, անհամար բազմութեամբ։ Թաղմանային երաժշտութեանը մերթ ընդ մերթ կը ձայնակցէր թընդանօթի որոտը թափօրը վերջապէս կանգ առաւ հայոց զըպացին առջեւ, որի բակում պատրաստ էր գամբարանը։

Առաջին դամբանականը կ'արտասանէ Վայիզի, պարսիկ հասարակութեան կողմէ, վեր հանելով հանգուցեալին մեծութիւնը, ան կ'ըսէ։ — «Եփրեմի արեան իւրաքանչիւր կաթիլէն պիտի ծնին նոր ու նոր անձնուրացներ, որոնք, առանց ցեղերու խարութեան, միացնելով Պարսկաստանի բոլոր ժողովուրդները, պիտի պահպանեն Եփրեմի նուաճած ազատութիւնը»։ Կը հետեւին ուրիշ դամբանականներ, Բազմաթիւ էին և ցաւակական հեռագիրներն ու նամակները, Ամերիկացի գործիչի մը ցաւակցական գրութեան մէջ այս տողերը կը կարդային։ — «...Այդպիսով հայ ազգը կրկին անդամ կը զոհաբերէ

քաջ ու անձնուէր կեանք մը տիեզերական ազատութեան դատին»...

Հնարաւոր է— մարդկային է— որ մեր թղթակից ու այլ ընկերները իրենց բարեպաշտ երկրպագութեան մէջ ձգտեր են քիչ շատ խտացուած գոյներով ներկայացնել մեզ՝ պարսկական ռազմադաշտերու մեր մեծ ընկերն ու առաջնորդը։ Զափազանցութեան բաժին մը կայ, անտարակոյս, բոլոր մեծ յաղթողներու կենսագրութեան մէջ, Յուլիոս Կեսարէն մինչեւ Նապոլէոն և Գարիբալդի։

Բայց ահա թէ ի՞նչ կը վկայէին Դաշնակցութեան առաջամարտիկ հերոսի մասին եւրոպական հեղինակաւոր օրդաններ, որոնք իրենց տեղեկութիւնները կ'առնէին նոյնպիսի հեղինակաւոր ազգիւրներէ։

Թայլօն, երկարօրէն վեր առնելով Եփրեմի անձնաւորութիւնը, կը հոչակէր զայն Պարսկաստանի անցեալ «լաւագոյն յոյսը»։ Այլ եւ այլ ժամանակներում, — կ'ըսէր Լոնտոնի մեծ օրգանի թղթակիցը, — ես հանդիպեր եմ Յորիս Սարաֆովի, Սանդանսկիի, Սաթթար խանի և ուրիշ ռազմավարներու։ Եփրեմ բոլորին մէջ ամենէն քաջն է և ամենէն հրապուրիչը իր պարզութեամբ ու անկեղծութեամբ։

Գերման մեծագոյն և ազատական թերթը — Ֆրանկֆուրտի Յայսունից — հետեւեալը կը գրէր իր Մայիս 21ի թիւին մէջ (1912)։

«...Եփրեմը, ամենէն գործօն և ամենէն ձեռնհաս անձնաւորութիւնը, որ նեցուկն էր պարսից կառավարութեան, սպանուեցաւ, Սալար Դովլէի յաղթական արշաւին դէմ, իրքեւ վերջին միջաց, զրկեցին Եփրեմը, որ անցեալ ամառ քանի մը անգամ ջարդեր ու ետ մզեր էր գէպի թեհրան արշաւով նախակին Շահը... Նշանակելի պարագայ մը — ան պարսիկ չէր, այլ քրիստոնեայ հայ։ Իրքեւ ոստիկանապետ, ան կարողացաւ մեծ կորովով կարգ ու անդորրութիւն հաստատել թեհրանի մէջ։ Երբ զինքը կը կոչէին պատերազմի դաշտ, միշտ կը պատրաստուէր հապշտապ, արագօրէն։ Մտաւորական և շրջանայեաց առաջնորդ մըն էր, որ օժտեր էր իր գունդերը նորագոյն սպառագինութեամբ ու կարգապահութեամբ։ Պարսից կառավարութիւնը չունի իր տրամադրութեան տակ մէկ ուրիշ սուր, որ կարենայ հմտութեան ու հաւատարմութեան տեսակէտով չափուիլ

Եփրեմի հետ . . . Անոր մահը Պարսկաստանի համար անփոխառ  
րինելի կորուստ մըն է։ Դժուար թէ այլեւս գտնուի մէկ ուս  
րիշը, որ կարողանայ թումբ գնել Սալար Դովլէի յառաջիսա-  
ղաց արշաւին առջեւ Եփրեմի մահով ոչնչացաւ Պարսկաստանի  
համար վերջին հնարաւորութիւնը՝ վերակազմուելու և գէթ  
ժամանակաւորապէս գիմազրելու Խուսաստանի արշաւանքին»։

Ֆոսսիսէ Ցայտունի, միւս մեծ զերման թերթը, կը կրէր  
25 Մայիս)։

«Ողջ պարսիկ ժողովուրդը սուգ հագաւ իր հերոսի մահուան  
առթիւ, որ անգնահատելի ծառայութիւններ է մատուցեր Ազա-  
տութեան ու Սահմանադրութեան։ Պարսիկները պատուաւոր  
տեղ կուտան անոր իրենց մեծ մարդոց շարքում։ Անոր անունը  
յաւէտ պիտի ապրի Պարսկաստանի պատմութեան մէջ»։

Իսկ Ժան Էրբէթ, պարիզեան Թանի գալոց խմբագիրը և  
ապագայ դեսպանը Մոսկուայում, սա ուշագրաւ տողերը կը  
գրէր (Մայիս 23) իր խմբագրած Լը Սիէկլ թերթին մէջ (Էր-  
բէթ, իր արեւելեան պատյաներու միջոցին, տեսնուեր էր մեր  
ընկերոջ հետ)։

«Ով որ անձամբ ճանչցեր է Եփրեմը և տեսեր է, թէ որ-  
պիսի՛ տեղ է գրաւեր ան նորագոյն Պարսկաստանի մէջ, իսկոյն  
կ'ըմբռնէ այն անգորմանելի կորուստը, որ անոր մահով  
կ'ունենայ խաղաղութեան դատը պարսկական Արեւելքում։  
Մօս 45 տարեկան, իր կորովի գլխով ու յաղթ իրանով, նման  
մեր Օվեռնի լեռնականներուն, օժտուած առասպելական քաջու-  
թեամբ և մեծ հոչակով, որ կը կրկնապատկէ այդ քաջութեան  
արգասիքը, — Եփրեմ իրականացացեր է հրաշք մը ան դար-  
ձեր է ազգային հերոս խւամական Պարսկաստանի մէջ, մինչ  
ինքը ոչ պարսիկ է և ոչ իսկ մահմետական, այլ հոյ է, քրիս-  
տոնեայ»։

Ապա, գծելով Եփրեմեան յաղթանակներու շարանը, Էրբէթ  
կը շարունակէ.

«Լորիկ ու միշտ աշխատանքի վրայ, չնայոծ անողոք հի-  
ւանգութեան, ան կենդանի ապացոյց էր, թէ ի՞նչ կարող է  
ընել մէկ հատիկ մարդ՝ ազգի մը ճակատագիրը փոխելու հա-  
մար, և թէ իր հայկական ծագումը չդատապարտէր զի՞նքը վե-  
րապահ կեցուածքի և եթէ անգեւուս քաղաքականութիւնը  
չանդամութէր երկրի վերածնող ուժերը, Եփրեմ պիտի դառ-

նար իր տեսակին մէջ կրոմուէլ կամ մի Յոնապարան Ով որ  
մէկ քանի տարի առաջ տեսեր է Եփրեմը, Ուուսիայէն ար-  
տաքսուած, վարպետ-քարտաշի արհեստով Ենզելիի մէջ. իր  
օրական պարէնը հաղիւ հազ վաստկելիս, — դժուար կը հաւա-  
տար իր աչքերուն Ո՞ն այլեւս պիտի չվերագառնայ թեհրան  
յաղթական կամարներու տակէն»...

Նման բազմաթիւ ներբողներ, ուրիշ թերթերու, մաս-  
նաւորապէս ուսւ թերթերու մէջ,

\* \* \*

Վարագոյրն իջաւ. Իրանի բազմազարեան պատմութեան մէկ  
հարուստ ու յուզումնալից, գուցէ ամենէն նշանակալից շրջա-  
նին վրայ. Ազատագրական կորիւներու շրջանն էր արդ, —  
բուռն, արիւնալից և յաղթական կորիւներու. Ալեւոր Պարս-  
կաստանն եւս ճաշակեց իր ազատագրական պայքարի ահաւոր  
գեղեցկութիւնը ինքնատիպ հերոսամարտ մը, որուն մէջ զօրա-  
ւոր և վճռական ազդակի գեր խալացին բուռ մը հայ քաջեր,  
որոնք կարծես եկեր էին հին, սրբազն վրէֆ մը լուծելու, —  
վրէֆը լոյսի և ազատութեան՝ ընդդէմ խաւորի և բռնութեան...  
Բուռ մը հայ քաջեր — Հ. Յաշնակցութեան նուիրական Ուխ-  
տէն — և անոնց գլուխը՝ հրաշք-մարդ մը, 3—4 տարուան մըրկակոծ  
սլացըով՝ պարզ, անյայտ փայտավաճառի աստիճանէն վեր  
բարձրացաւ ընկերային արժէքներու սանզուխով դէպի փառքի  
ու հմայքի շլացուցիչ բարձունքները:

Եւ այն երջանիկ օրերուն, երբ զափնիներով շրջապատուած  
հերոսը կը վերագառնար ուազմի գալսերէն ու կ'անցնէր մայ-  
րաքաղաքի յաղթական կամարներուն տակէն, երբ բազմահա-  
զար ժողովուրդ «Զէ՛նդէբադ Եփրեմ խան» \*) ազագակելով  
ծաղիկներ կը սփուէր անոր ճամբուն վրայ, ամէն ոք կը զգար,  
թէ այդ մարդը իրօք անսովոր ոյժ մըն էր, գիւցազուններու  
երկնառաք տոհմէն, որ եկեր էր ազատութեան ճամբան հար-  
թելու մացառապատ լեռ ու ձորերու մէջ, ամենէն խաւար և  
անհամբոյր միջավայրում:

\*) Կեցցէ՛ Եփրեմ խան:

Ու յանկարծ, աղիտաւոր որոտի պէս, մահուան զօդանջն անցաւ երկրի մէկ ծայրէն միւսը, թանի մը անգամ այդ մահը ծանուցուեր էր և հերքուեր, Այժմ ալ չհաւատացին... Որովհետեւ նփրեմը կը թուէր անմահ, անխոցելի. որովհետեւ կռուող, ազատ Պարսկաստանը աներեւակայելի էր առանց նփրեմի. Ոչ ոք, սակայն, այնքան ուժով կը զգար ահաւոր կորուսոր, ինչպէս հերոսին ծնունդ տուող ժողովուրդը և կուսակցութիւնը, Ընդամէնը մէկ շաբաթ էր, որ ստացեր էինք Ժընեվի մէջ իր հեռագիրը.

— «Սալար Դովլէի դէմ զրկուած կառավարական առաջին բանակը ջարգուեցցի. Սալար Դովլէն սպառնում է Համադանին, այսօր գնում եմ նրա դէմ»:

Գնաց, յազթեց և յազթուեցաւ... ժողովուրդը գեռ սազմիկի առաջին յաղթական քայլերուն մէջ օժտեր էր զայն տասապելական յատկանիշներով, իրազեկ ընկերներ—մտաւորական թէ անուս— ամէնքը կը վկայեն, որ ան ոչ միայն հրամանատար էր, աներկիւղ մարտնչող, որ գիտէր անայլայլ վճռականութեամբ նետուիլ միշտ կռուի եռուն կեդրոնը, այլ եւ աննման ուազմագէտ էր, օժտուած գործնական անվրէպ բնազդով, յօրինող ուազմի լաւագոյն ծրագիրներու, ժողովներում սակաւախօս, բայց խոհուն ու ներհուն, իր ճառերը՝ հակիրճ, իր խօսքը՝ կտրուկ, ազգու և համոզիչ, ամենաբարդ կնճիռները արագօրէն լուծող, ամենաբրուռն վէճերը արագօրէն հարթող... Ամէնքը կը վկայեն, որ ան կետնքը կը վայելէր մահացու վտանգներում, գնդակներու տարափին տակ, որ ան բախտը կ'որոնէր զէնքի ժխորի մէջ... կը կարօտէր լայնածաւալ կրկէսներու ըստ կարելոյն մեծ, ահեղ ճակատամարտներ մղելու համար, պատերազմի դաշտի վրայ կախարդական թովք մը ունէր, կրկէսը ըստ կը շնչէր իր ներկայութեամբ, լեռ ու ձոր կը ժպատէին յաղթանակի յոյսերով, բանակը կը վառէր, կ'ելեկտրականանար և թշնամին ստէպ, «Եփրեմ» անունը լսելուն և գէմքը տեսնելուն պէս, սարսափի ու խուճապի կը մատնուէր...

Այդ լայն ճակատը և այդ վսեմ նայուածքը ոչինչ ունէին լէնկ-թիմուրեան, Գոսոող, այո՛, և զաժան՝ ազատութեան սառիներուն հանդէպ, — այդ նայուածքին մէջ կը ցոլար սակայն գաղափարային, սպառական վեհանձնութիւնը։ Քանի՛ ան-

դամ սաստեր էր և նոյն իսկ հրացանի բռներ բախտիարները, որոնք թալանով կը հրապուրուէին:

Դաշնակցական հրամանատարը իր բուռ մը կտրիճներով ջինջ, անաղարտ գաղափուրի կրողն եղաւ քանի մը տարի շարունակ, պարսկական միջավայրում, որ հարուստ չէր գաղափարական, յեղափոխական աւանդութիւններով։ Ազատագրել մի մեծ երկիր, որ հինաւուրց քաղաքակրթութեան որբան էր, փրկել բազմամիլիոն մի ժողովուրդ ասիական սանձարձակ բոնակալութեան կապանքներէն և արիւնով շաղկապել երկու գարաւոր հարեւաններ— հայ և պարսիկ, քրիստոնեայ և մահմետական— կենդանի օրինակ տալ ամբողջ իսլամ Արեւելքին, մասնաւորաբար Թուրքիային, — ահա ուազմիկի և անոր մայր կուսակցութեան բաղձանքը։

Անցքերու գոռ ու յարածուն ալիքին վրայ հետզհետէ քարածալով՝ ան զարձաւ հոյատիպար միջազգայնական մը— ինտերնացիոնալիստ— հայ ու պարսիկ ցեղերու ամուր շաղկապ և նորագոյն իրանի շքեղ ուհիներայ։

Իրաւ կ'ըսէր թեհրանի ամերիկեան քաղաքացին իր ցաւակցական նամակին մէջ, անգամ մը եւս հայ մարդ մը եկաւ իր արտակարգ կարողութիւններով մղում տալու «տիեզերական ազատութեան գատին», արթնցող ժողովուրդներու վերածնութեան Ուկէ Գիրքը . . .

Ցեղի հնաւանդ կոսմոպոլիտիզմը— աշխարհաքաղաքացիաւ կան բնազդը— անգամ մը եւս երկնեց, ընծայելով մարդկութեանը իր փարթամ ծնունդներէն մէկը, ստուարացնելով շարանը նշանաւոր հայերու, որոնք այլ եւ այլ երկիրներում, քաղաքական կամ զինուորական ասպարեզի մէջ, վաստկեր են համաշխարհային անուն, հոչակ։

Եգիպտոս, Ռուսաստան, Իրան,

Նուպար փառ, Լորիս-Մելիքով, Սփեմ։

Դնաց անզուգական ուազմիկը, իր երիտասարդ փառքի դափնիներով ծանրաբեռնուած, իր երկու հայրենիքներու գուրգուրանքով շրջապատուած, Եւ այնուհետեւ, իրերւ մի մեծ ստուեր, շարունակեց իր դամբարանէն հսկել սահմանադրական որբ, երերուն բանակին վրայ, քաջալերել ու ոգեւորել։

Խաւարը տակաւին չէր փարատած, երկիրը գեռ կը տքար տուսական կրունկներուն տակ, բայց սառոյցը փշրուած էր, ազատութեան ճամբան հարթուած։ Հին իրանը ետ կը նառհանջէր և նորը կը քալէր . . .

## ՑԱՐԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ

Ե Ւ

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ» ԴԱՏԸ

Ոուս յեղափոխականներու նահանջր եւ անոր պատճառներ.— Նորէն Ս. Գ. եւ Ս. Ռ. կուսակցութիւններ.— Շարժման հիմնական արարք.— Դոգմային եւ կրաւորապատ.— «Վառօդդ»ի պակասը ոուս բնկերվարականներու մէջ.— Դասնակցական նախաձեռնութիւն մը — Միջկուսակցային Խորհրդադողով Կոպենհագի մէջ.— Սուլիպիննեան արշաւանքը Դասնակցութեան դէմ.— Խունապի օւեր Անդրկովկասում.— Զանգուածային ձերբակալութիւններ.— Նով ոչերկասսկի զնդանին մէջ.— Լրիժին եւ նախակննութիւնը.— Ամբասանագրի եռթիւնը.— Միհրանական մատնութիւններ.— Դասնակցութեան դարք Մերակոյշի ատեանին առջեւ.— ԱՅՅախընթրաց ռեսարան.— Լրիժիննեան կեղծիքներու անակնկալը.— Ընդհանուր օփորութիւն.— Միդադրական նառ եւ դատավ նիու.—

1907 թուականէն սկսաւ ոուս կայսրութեան բոլոր յեղափոխական ուժերու աղիտաւոր նահանջը, որուն, բնականարար, պիտի մասնակցէր և Հ. Յ. Դաշնակցութիւնը, Ռէակցիան յաղթանակեց բոլոր ճակատներուն վրայ, Վարշաւիայէն մինչեւ Բագու, Փինլանդական ժայռերէն մինչեւ Արարատեան դաշտը՝ ի՞նչպէս կատարուեցաւ հարիւր միլիոնաւոր հոգիներու այդ մեծ ողբերգութիւնը, որ անասելի աղէտ մը եղաւ մասնաւորապէս հայութեան համար, անգամ մը եւս կաշկանդելով անոր կեանքի բնականոն որիթմը և պատրաստելով միւս մեծագոյն կատաստրոֆը, որ պիտի պայթէր եօթը տարի յետոյ, սպանդանոցի վերածելով ողջ Հայաստանը (ազատ, դեմոկրատ, սահմանադրական Ռուսաստանը երբեք, ի հարկէ, պիտի թոյլչտար Սազոնովի մը, կամ ցարի մը՝ զօրաշարժի հրաման արձա-

կել անմիջապէս աւստրիական վերջնագիրէն եաք— 1914 թ.  
Յուլիսին— պատրուակ տալ ուղմատենչ կայզերի ձեռքը և  
վառել աշխարհը ընդհանուր պատերազմով, Սերբիայի համար,  
յանուն սլաւոնական գաղափարի և իր թէ վտանգուած ուստա-  
կան «պրեստիժ»ի...)

Բռնապետութեան դիւրին յաղթանակի հիմնական պատ-  
ճառը—և միայն անոր վրայ պիտի կանգ առնենք—ապահովարար,  
բուն ուստական կուսակցութիւններու թուլութիւնն էր, անոնց  
ողբալի անպատրաստութիւնը՝ յեղափոխական, ուղմական տե-  
սակէտով, անոր մանկամիտ յափշտակութիւնը ծրագրային,  
դոգմայական խնդիրներով ու վէճերով, եւ ուս կուսակցու-  
թիւններու այդ օրգանիկ տկարութիւնը խորունկ վշտով կ'ար-  
ձանագրէր. 1908 Մարտ 12ին, Թիֆլիսի մէջ գումարուած  
«Դաշնակցութեան» Խորհուրդը:

Հարկ է փոքր ինչ ծանրանալ ոյդ ինքնատիպ, զուտ ոսւ-  
սական պսիխոզի \*) վրայ, որ իր նմանը չունի աշխարհի որեւէ  
ուրիշ յեղափոխական միջավայրում և որ բաւական աւեր  
գործեց նաև հայկական միջավայրում, կը գործէ և այսօր,  
պիտի գործէ և ապագային. (Այդ աւերածը անցեալին մէջ շատ  
մեծ պիտի լինէր, եթէ հայ յեղափոխական մտքի և հայոց  
հրապարակի վրայ տիրականորէն չիշխէր Հ. Յ. Դաշնակցու-  
թիւնը իր կենդանի գործի քարոզչութեամբ, իր առողջ ազ-  
գային ու միանգամայն միջազգային գաղափարախօսու-  
թեամբ):

Ռուս ամենէն բաղմանդամ և ծաւալուն կուսակցութիւնը  
— Սոցիալ-Դեմոկրատիան— իր գոգմային անօրինակ մտայնու-  
նութեամբ և տարամերժ տակտիկով, սկիզբէն ի վեր որդե-  
գրեց մէկ ուղղաւթիւն, որ պիտի մղէր գէպի յեղափոխական  
ուժերու կրաւորացում և պառակտում. Աղանդականութիւնը  
(sectarisme), որ ուսու ուղղագաւուն մարքսիզմի անբաժան ու-  
ղեկիցն եղաւ սկիզբէն ի վեր և որ աւելի խտացած ձեւով  
Ռուսաստանէն անցաւ կովկաս, Ջլատեց աղատագրական շար-  
ժումը, հեռացնելով իրարմէ միեւնոյն նպատակին ձգտող,  
պատկառելի հատուածներ։ Աղանդականութիւնը կը բխէր նոյն

\*) Հիւանդագին նոգերանութիւն:

իսկ անոնց ընկերային աշխարհայեացքի դոգմապատ ։) էութենէն, Արեւմտեան մարքսիզմի — Գէտերու, Կառացկիներու — դոգմային մոլեոանդութիւնը կը նսեմանար ռուսականին առաջեւ, Հաւատամքի այլ և այլ գրութիւնները կ'ընդունուէին Պլեխանովի, Լենինի կողմէ բառացի կերպով, և մարքսեան վարդապետութիւնը, որ ունի իր մէջ ճշմարտութեան առողջ կորիզներ, կը յայտնուէր ռուս աշակերտներու ըմբռոնումով, ոչ թէ իբրեւ փուլ, հանգրուան ընկերվարական աշխարհայեացքի զարգացման ճամբռուն վրայ, այլ իբրեւ գոց, միանագամ ընդմիշտ ձեւակերպուած սիստեմ մը, ընկերային գիտութեան վերջին խօսքը։

Բացասական վերաբերումը, այդ պատճառով, կը շեշտուէր ոչ միայն դէպի այն բոլոր կուսակցութիւնները, որ չէին դաւաներ մարքսիզմ (և հետեւաբար «չէին կանգնած գիտական, յեղափոխական ճամբռուն վրայ»), այլ և դէպի այն բոլոր դասակարգերը, որոնք դուրս են պրոլետարիատեն, նեղ, տարամերժ հաղանդի յանկերգը երգուեցաւ տիսուր խանգառ վառութեամբ մը այնտեղ. ուր հարկ էր օգտագործել ընդհանուր դատի համար յեղափոխական կորովի ամենահամեստ մասնիկները, ուր պէտք էր ուզզել ըմբռուտացումի բոլոր առուները ի մի՝ ընդհանուր, համառուսական հեղեղին, Կրաւորական դիմադրութեան հաւատամքը հոչակուեցաւ այնտեղ, ուր անհրաժեշտ էին կամքի ու նախաձեռնութեան անսովոր թորիչքաներ՝ հերակլեան ճիւաղ մը տապալելու համար, Կոիրւը մզուեցաւ բուռն թափով, գլխաւորապէս սենեսական հողի վրայ, ընդդէմ կապիտալիզմի. «Որոլետարական դիկտատորութեանց ուրուականն իսկ հրապարակ նետուեցաւ — և ատոր հետեւանքը եղաւ այն, որ մէկ կողմէն ռուս բուրժուա-ազատական տարարերը նետուեցան ռէակցիայի, յետախաղաց շարժման գիրկը, միւս կողմէն՝ միջազգային բուրժուազիան փութաց բանալ իր միլիառներու տոպրակները ցարի ազատասպան կառավարութեան առջեւ։

Աղանդաւորներու հասկացողութեամբ ամէն ինչ կը կերպունանար «Պրոլետարիատ-Տիտան»ի մէջ. պրոլետարիատը գոր-

\*) Դոգմ = վարդապիեութիւն;

ձաւ տեսակ մը պաշտամունքի առարկայ: Ան էր ազատագրաւ կան շարժման սկիզբն ու վախճանը, Ռուսաստանի «ընտրանին», արեգերքի «աղը» ... Պրոլետարիատի համակրելի անունն ալ դրեթէ վարկարեկուեցաւ սանձարձակ, խելայեղ ապոթէոզի մը մէջ:

Աղանդականութիւն — նոյն իսկ սեփական շարքերում: Միացեալ, անբաժան, համառուսական Սոցիալ-Դեմոկրատիան շատ ունեցաւ ներքին ցնցումներ: «Ուղղադաւան» ները կ'ուզէին անպատճառ ստեղծել միապաղազ, իդէալական կուսակցութիւնը, որուն բոլոր անդամները ունենային ոչ միայն մէկ ընդհանուր նպատակ ու տակտիկ, այլ և մէկ փիլիսոփայական դաւանանք: Եւ մանաւանդ Մարքսն ու Էնգելսը պէտք է միային անխախտ, անսասան՝ իրենց գիտական-փիլիսոփայական պատուանդանի վրայ, իրենց բոլոր յայտարարութիւններուն, դարձուածներուն, բառերուն մէջ, Բան մը, որ չէինք տեսներ ոչ մէկ արեւմտեան կուսակցութեան մէջ, իսկ գերման հզօր Սոցիալ-Դոմոկրատիայի մէջ, ուր կարլ Կառլցիկի իր մարքս-սպինոզայական մատերիալիզմով \* ) կը յայտնուէր միեւնոյն բանակին մէջ թերնըշտայնի ու Ֆոլլարի հետ — աւելի եւս — կըօնական սպասաւորի մը՝ Պատոր Գէօրէի հետ:

Մածծինի մը, որ, միստիկ էր (Խորհրդապաշտ), պակաս ուժով ու փայլով չէր վարեր հտալիսայի ազատագրութեան գործը. Ժոռէս մը, որ իդէալիստ էր, գաղափարապաշտ՝ իր փիլիսոփայական հաւատամքով, նուազ յաջողութեամբ չէր տաներ ընկերվարական առաջնորդի իր գերը...

Ի վերջոյ, 5—6 աղանդներ ստեղծուեցան Ռուսաստանում «մարքսիստ» յորջորջումով՝ Երեւան եկաւ մինչեւ իսկ «Լիկէիդատորաների մի հոսանք, որ կը մերժէր գաղանի, հակաօրինական կուսակցութեան գոյութիւնը, արդէն իսկ լուծուած կը յայտարէր Սոցիալ-Դեմոկրատ կուսակցութիւնը (ռէակցիայի ու մեծ նահանջի ընթացքին) և կ'ըսէր, որ այդ կուսակցութեան վերականգնումը հնարաւոր է միայն լեզար, օրինական ձեւով ... Սոցիալ-Դեմոկրատիայի կեգրոնական մարմինը չորս տարիէ աւելի պայքարեցաւ այդ նոր հերձուածին դէմ և ի վեր-

\* ) Նիւֆապատ վարդապետութիւն:

ջոյ կուսակցութենէն զուրս յայտարարեց զայն, Այդպէս կը ծանուցանէր «Դրօշակ»ի խմբագրութեան՝ լենինի կողմէն հրատարակուած շրջաբերական մը (Մարտ 1912), Միաժամանակ կը ստանայինք բողոք-ազգարարագիր մը լենինի հակառակորդ խումբերու կողմէն, ուր Ռուսաստանի ապագայ դիկտատորին միջոցով գումարուած խորհրդագողովը կ'որակուէր թայֆա, անամօք, ուզուրպատոր (բռնագրաւող) ու նման ածականներով... Ամօթալի գոտեմարտ մը՝ փոխադարձ անուանարկումներով ու բռնադրանքներով, որ մերթ ընդ մերթ կը փոխադրուէր Միջազգային Ընկերվարական կոնգրէները, զգուանք յարուցանելով արեւմտեան Ընկերվարականներու մէջ, Արտասահմանեան դրականութիւնը կը հեղեղուէր Պլեխանովներու, լենիններու, Բոկդանովներու պոլեմիկական մարզանքներով, ստէպ նոյն սրբազնագոյն «Կոոկի»ի չուրջ, Պատմափիլիսոփայական հարցերուն հետ երեւան կուգային զուտ իմացաբանական խնդիրներ, Մարքսի, էնգելսի հետ— Մախի, Աւենարիուս, կանտ և այլն, Անվերջ լիճներ, քա՞ի ու քրտինք՝ «բացարձակ ճշմարտութեան», Dingansiehի և այլ խրթին, խորախորհուրդ կնճիռներու մասին, որոնց արծարծումը հեռաւոր առնչութիւն անգամ չունէր Ռուսիոյ դժբախտ ժողովուրդներու նոյնքան զըժբախտ ազատագրական շարժման հոգերուն հետ:

կը մոռնային մեր ոռւս ընկերները, որ եթէ յեղափօխութիւնը չէր քալեր իրենց երկրին մէջ, պատճառը այն չէր, որ մարքսիզմը, մախիզմը և բոլոր նման «իզմ»երը բաւականաչափ չէին արծարծուած ու ժողովրդականացած, այլ այն՝ որ կը պակսէր Մածինիի ոգին— վառողը կը պակսէր հարիւր միլիոնաւոր ռուսերի հոգերանութեան մէջ, այն մեծագոյն, կենսարար վառօղը, որով գինովցեր են աշխարհի բոլոր յեղափօխականները և որ ռուսական կուսակցութիւնները, տարարախտարար, շատ քիչ են արծարծեր տասնեակ տարիներու իրենց տառապալից գոյութեան ընթացքին...

Փաղախական յեղափօխութեան մտահոգութիւնները երկրորդական շարքն անցան, Աշխարհը գուցէ չէ ծներ մէկ ուրիշ աղք, ուրիշ զեկավար մտաւորականութիւն, որուն մէջ այդքան ուժով շեշտուած լինէր անտարբերութիւնը դէպի քաղաքական կարգուսարքը (apolitisme), ինչպէս նաեւ անկարողութիւնը՝ կերտելու քիչ-շատ ազատ պետութիւն, մը թէկուղ միայն

նախապատերազմեան, կիսաւատական Գերմանիոյ պէս, Եւ երբեմն կը թուի, թէ միանգամայն անհիմն չէ յոռետեսներու մուայլ, անհեթեթ մտածումը, թէ ուրս ժողովուրդին գուցէ առաջարակ վերապահուած չէ նուաճելու իր ազատութիւնը ...

\* \* \*

«Դաշնակցութեան Առօրհուրդը», այո՛, 1908 թ. Մարտ ամսու իր նիստերու ընթացքին, ցաւով կ'անդրադառնար ուսւ ընդդիմադիր կուսակցութիւններու աղիտաւոր թուլութեան վրայ, Հայ յեղափոխականները անսահման դառնութեամբ կը համակուէին ի տես այն մահացու անտարբերութեան, որով նուսաստանի երկու մեծագոյն կուսակցութիւնները — Սոցիալ-Դեմոկրատիա և Սոցիալիստ-Յեղափոխականներ — կը վերաբերուէին դէպի զինուած դիմադրութեան ստիպողական պահանջը:

Եթէ այդ երկու լայնատարած կազմակերպութիւնները, ընկերաբանական և ընկերվարական անվերջ ֆրազաբանութեան հետ, փոքր ինչ արծարծէին նաեւ իրենց հարիւր հազարաւոր հաւատացեալներուն մէջ բուն մարտական տակտիկի այդ հրատապ պահանջը, եթէ փոքր ինչ նաեւ զբաղէին այնպիսի կընճուտ, նղովելլի հարցերով, ինչպէս զէնքի ամբարում, չարքերու զինում, մարտական կորիզներու կազմակերպում եւ այլն, — բոնապետութիւնը՝ աննախընթաց տաղնապի բռնուած՝ 1905 թուականին պիտի չկարենար, անշուշտ, վերտպրաւել իր գիրքերը, նուսաստանը պիտի մտնէր արեւմտեան սահմանադրական համակարգին մէջ և հետագային պիտի չպարզէր աշխարհի առջեւ բոլշեւիկեան տղմուտ հոսանքի տեսարանները:

Եթէ Սոցիալիստ-Յեղափոխականներու համբաւաւոր «Մարտական կազմակերպութիւնը» գրեթէ ոնանկ յայտարարուեցաւ Լոպուխին-Բուրցեւի աշխարհազորդ մերկացումով (որով այդ կազմակերպութեան պարագլուխ Ազէֆ կը յայտնուէր լրտեսու դաւաճան), — ապա Սոցիալ-Դեմոկրատիան ալ, ինչպէս տեսանք, յեղափոխական էր միայն ... ազատ Արեւմուտքի ընկերվարականներուն ձեւով, — կը խուսափէր զէնքէ ու զինուած կոիւներէ:

Շարքերը զինելու և զինավարժ ընելու մասին՝ Սոցիալ-

Դեմոկրատիան քիչ շատ լրջօրէն սկսաւ խորհիլ ... միայն վերջին վայրկեանին (1905ի յեղափոխական ցնցումներու տաեն), երբ երկու թշնամի բանակները — ժողովուրդ ու բռնապետութիւն — կանգներ էին դէմ առ դէմ և փոթորիկը բռներ էր ողջ երկիրը. Այդպէս կը ցուցնէ կուսակցութեան ընդարձակ տեղեկագիրն իսկ, ներկայացուած կուկենհագի Միջազգային Ընկերվարական Համագումարին. «Այդ ամբողջ շրջանը, — կ'ըսէ տեղեկագիրը 1905 թուականի մասին, — բռնուն, մոլեգին շարժման դրոշմ կը կրէր ... Սպաննուածներն ու վիրաւորները հազարներով կը հաշուըւէին. Միեւնոյն ժամանակ կ'աճի զենքի պահանջը և զինավարժութեան մէջ ընտելանալու ցանկութիւնը, գէթ առաջապահ մարտիկներու համար» (Le désir de se familiariser avec le maniement d'armes, au moins pour les militants d'avant-garde):

«Սոցիալ-Դեմոկրատիայի երրորդ կոնգրես, — կը կարդանք նոյն վաւերագրի մէջ, — կ'որոշէ, որ (յեղափոխական) վայրկեանի առաջազոյն պարտականութիւնն է կազմակերպել պրոլետարիատը անմիջական կռուի համար ... զինուած ապստամբութեամբ... Ուստի կոնգրեսն կը յանձնարարէ կուսակցութեան բոլոր ճիւղերուն... զինել պրոլետարիատը, մշակել զինուած ապստամբութեան նախագիծ, ստեղծելով առոր համար կուսակցական ռազմիկներու յատուկ խումբեր»:

Այսպէս, այդ չնաշխարհիկ յեղափոխականները միայն վճռական պահուն էր, որ կուգային մարտական կորիզներ ստեղծելու և զէնքի վարժեցնելու «գէր առաջապահ մարտիկները»: Զարմանալի չէ, որ մերկ կուրծքերով կրկէս իջնող պրոլետարիատը խուճապահար ցրուեցաւ ոչ միայն բռնապետական սուխններու, այլ եւ սեւ-հարիւրակեան, մեծ մասամբ անզէն ու նոյնպէս անվարժ խուժաններու առջեւ...

Եւ այդ կուսակցութիւնը, որ հրապարակ կուգար տիտաննեան յաւակնութիւններով, որ կ'ուզէր մեն-մենակ տապալել ահարկու բռնապետութիւնը և տնօրինել կայսրութեան ճակատագիրը, այդ մեծածաւալ կուսակցութիւնը, որ արգահատանքով կը վանէր իրմէ բոլոր դեմոկրատ, սահմանադրական ու նոյն իսկ ընկերվարական հատուածները՝ Սոցիալիստ-Յեղափոխականներէն մինչեւ «Դաշնակցութիւնը», որակելով ամէնքը բուշուա, ազգայնական ու այլ տիտղոսներով, ինքը հանդէս

եկաւ. — ոռւսաց առաջին Յեղափոխութեան ընթացքին — որպէս բուն մարտական կազմակերպութեան ծաղրանկար...

Նոյն անձարակութիւնը՝ ոռւս Սոցիալիստ-Յեղափոխական կուսակցութեան մէջ, Նուազ յաւակնուտ, աւելի շիտակ, անոր պարագլուխները անկեղծօրէն խոստովանեցան, որ զինուած ապստամբութեան գործը — փրկութեան միակ միջոցը — եղերէ սկիզբէն ի վեր խախուտ, անկազմակերպ, արատաւոր վիճակի մէջ, Եթէ կայ, սակայն, կուսակցութիւն մը բուն ոռւսական աշխարհում, որ քիչ թէ շատ զբաղերէ է իր երիտասարդ շարքերու մարտական դաստիարակութեամբ և քիչ շատ իրաւունքով կարող է խօսիլ զինուած դաւագրական ու ապստամբական ձեռնարկներու մասին, — այդ Սոցիալիստ-Յեղափոխականներն են: Արդ, ճշմարիտ ինքնախարազանում մըն էր, որ կը կարգայինք այդ կուսակցութեան եռամսեայ հանդէսում\*) զետեղուած մէկ ընդարձակ ու լուրջ տեսութեան մէջ: Խորագիրը — «Զինուորական ապստամբուրիւններու ձախողութեան խընդրի առթիւ»: Անա քանի մը հատուածներ.

«Մենք, խօսի յեղափոխականներ, գաղափարի յեղափոխականներ, միանգամայն զուրկ ենք մարտական-զինուորական յատուկ պատրաստութենք... Յեղափոխականներու մեծամասութեան մէջ միանգամայն կը բացակայի պարզ հասկացողութիւնը այն մասին, թէ ի՞նչ է զինուած ապստամբուրիւնը եւ ի՞նչ ձեւերով կարող է նա իրականանալ: Այդ պատճառով մենք կը տեսնենք տարեւային բունեցեր — ընդզումներ —, կը տեսնենք կազմակերպուած ապստամբութեան փորձեր, որոնք խայտառակօրեն ձախող են եւ որոնց յանցաւորութեան զիտակցութիւնը անողոք ցաւ կը պատճառէ.. .

«Մեզ մօս չգտնուեցան մարդիկ, որ կարենային իրենց ձեռքն առնել ժողովրդական բանակի կազմակերպումը այն ժամանակ, երբ իօխանութիւնը կորսնցուցեր եր գլուխը»:

Առաջին մեծ ըմբռստացումը «Կնեազ Պոտենմկին» զրահանաւի թափչքն էր Սեւ ծովու վրայ — թռիչք մը, որ կատարեալ անակնկալ էր թէ՛ կառավարութեան և թէ յեղափոխա-

\*) «Սոցիալիստ-Բելղիցիաներ», 1910 թ. № 2, նրանակուած նոյն Կովկանագի Միջազգային Համագումարի նախօրեակին:

կաններու համար։ Խմբումը վայրկենաբար սաստկացաւ զօրքերուն մէջ, սաեղծուեցաւ վերին աստիճանի նպաստաւոր գետին յեղափոխական դինուորութիւնը կազմակերպելու համար, բայց յեղափոխական կազմակերպութիւնները չկարողացան օգտագործել այդ նպաստաւոր վայրկեանը և երբ պայթեցաւ ընդհանուր գործադուլը, գեռ չկար զինուորական կազմակերպութիւն, չկային գէթ մի քանի ուժեղ կորիգներ, որ կարենային նեցուկ լինել գործաթող աշխատաւորութեան պահանջներուն։ Ապա գրեթէ միաժամանակ տեղի ունեցան երկու ընդվզումներ (1905 թ. Հոկտ. 26) — կրոնշտագի և Վլադիվոստոկի Երկուքին մէջ ալ միանգամայն կը բացակայէր կազմակերպական ողին և կը թագաւորէին քառսն ու կոյր, վայրագ կիրքը... Յունիս 19—20ի գիշերը (1906 թ.) կրոնշտագի նաւաստիներն ու զինուորները ոտքի ելան, բայց հէնց նոյն գիշերն ալ ապստամբութիւնը խեղուեցաւ... Սվէպիորդի մէջ քիչ մը աւելի երկար տեսեց ըմբռստացումը, բայց հէնց որ անոր զեկավար սպայ եմիլեանով սպաննուեցաւ և մէկ ուրիշն ալ ձերբակալուեցաւ, անմիջապէս սկսան չփոթն ու իրարանցումը և կառավարութիւնը այդտեղ եւս առանց գժուարութեան մարեց հըրդգինը։ Այդպէս էր կազմակերպուած զինուորական ամենէն լուրջ ապստամբութիւնը...

«Բոլոր ապստամբութիւններուն մէջ — կը շարունակէ «Մ.Ի.» իյօքուածագիրը — յեղափոխականները կը խնայէին թենամիին ու կ'ածխատէին խաղաղ ճամբով, համոզելով միացնել իրենց, մինչեւ որ թենամին կուգար կը գնդականարէր զանոնք եւ կը խեղդէր ապստամբութիւնը»...

Տուսոյիզմ — ամենուրեքք... Պերճախօս ու խիստ ցաւեցնող խոստովանութիւն... Մերկանդամ կը պատկերանայ մէր առջեւ ոռւս յեղափոխականներու արտասուելի կրաւորականութիւնը։ Զարմանալի չէ, որ զանգուածային ըմբռստացումի բոլոր փորձերը «վիժեցան ամօթալիօրէն»։

Ուստական յեղափոխութիւնը գտաւ իր զարգացման ծայրակէտը, իր գերագոյն ու հարազատ արտայայտութիւնը գործադուլի մէջ։

Եւ արեւմտեան հանրային կարծիքը ոռւսաց «Շտուրմ ունդ Դրանգ»ի փորձութիւններէն հանեց տխուր, ցաւեցնող եղբաւ

կացութիւնը — «Une révolution impuissante contre un gouvernement incapable» (Անկարող յեղափոխութիւն մը անբնդունակ կառավարութեան մը դէմ . . .):

\* \* \*

Նոյն կոպենհագի Միջազգային Ընկերվարական կոնգրէսի ընթացքին\*), Հ. Յ. Դաշնակցութեան նախաձեռնութեամբ կայացաւ յատուկ խորհրդաժողով Ռուսաստանի և Լեհաստանի շարք մը Ընկերվարական կուսակցութիւններու:

Մեր 6րդ Ընդհանուր Ժողովը (1909 թ. Վառնա) միաձայն բազմանք յայտներ էր, որ Ռուսիոյ այլ սոցիալիստական ու յեղափոխական հատուածները միանան Ընդհանուր կռուի մէջ, և միաձայն նաև որոշեր էր, որ մեր պատշաճ մարմինները դիմաւմներ ընեն այդ նպատակով:

«Ռուսական յեղափոխութիւնը — այսպէս կը կարդանք Ընդհ. Ժողովի յայտարարագրի մէջ — տարուած՝ գաղտփարի վեհ թորիչքներով, չկշռեց իր ուժերը, հաշուի չառաւ խոչընդուների ամբողջ լրջութիւնը և կազմակերպուած ուժի հանդէպ չպատրաստեց մարտական կուռ շարքեր... կուսակցութիւննե-

\* ) Գումարուած 1910 թ. Օգոստոսի վեցեր, շուրջ 30 ազգերու եւ 900 պատգամաւորներու մասնակցութեամբ: Առաջին անգամ Թիւրքիան մուտք կը գործե Խնեմացինալի մէջ ի դէմ նայկական (Դաշնակցական) պատգամաւորնեան, զոր կը կազմէին Նիկոլ-Դուման, Շիրակունի, Արմենակ Բարսեղեան եւ Վարանեան: Հ. Յ. Դաշնակցուրեան միջնորդութեամբ ընդունուած էր Խնեմացինալի մէջ նաև Սելանիի Աշխատաւորական Կազմակերպութիւնը, որ սակայն չէր կրցե սեփական պատգամաւորութիւն գրկել եւ գինը ներկայացնելու նամար լիազօրե էր բուլգար սոցիալիստները: Համաշխարհային սոցիալիզմի առաջնակարգ դէմքերէն ներկայ էին Ժոռէս, Ֆիլ Գէս, Վայեան (Ֆրանսա), Քէյր Հարդի, Անգլիայի Մակդոնալդ (Անգլիա), Կառլիկի, Ցես-կին (Գերմանիա), Վիլսոր Աղլէր, Պերներսոն (Աւստրիա), Վանդերվիլի Անսի (Բելգիկա), Վան-Կոլ (Հոլանդա), Ֆերրի (Իտալիա), Պարլո Իզլէզիաս (Սպանիա), Եռլիար Բրանտինգ (Ճապոնիա), Դաւինսկի, Ռոզա Լիլիտերուց (Լեհաստան), Պլեխանով, Լենին, Չերնով, Ռուբանովիչ (Ռուսաստան): Հոյակապ ժեստրան մը կը ներկայացնէր Կոպենհագը. 120,000 այր եւ կին, — դանիական ցիսել մայրականի գրեթ ամբողջ աշխատաւորութիւնն ու մատուականութիւնը — զոյնզոյն դրօւակները պարզած, կը բափօրէին յեղափոխական երգեր հնչեցնելով... Ուրախ օրեր էին նաև նամար... Թիւրքիան սահ-

ըը՝ աղանդական ոգիով տոգորուած՝ բաժնուած էին նոյն իսկ կռուի 1ընթացքում... տարուելով հատուածամոլ նեղմտութեամբ... Հ. Յ. Դաշնակցութիւնը գալիս է այն հաստատ համոզման, որ Ռուսաստանի արդի սոցիալ-տնտեսական մօտակայ գործունէութեան ծանրութեան կենտրոնը պէտք է համարել կռիւր միավետական ընդհանուր ռեծիմի դեմ. որի գոյութեամբ չափազանց դժուարին, յաճախ ապարդիւն են աշխատաւորների տնտեսական նուաճումները և անխուսափելի՝ ազգային հալածանքները .. Ընդհանուր ժողովը հրահանգում է իր Մարմինսներին՝ արծարծել միւս կուսակցութիւնների և խմբակցութիւնների շրջաններում ստիպողական անհրաժեշտութիւնը մի ընդհանուր համագումարի, որին մասնակցէին ոչ միայն սոցիալիստական ու յեղափոխական, այլ և բոլոր կազմակերապըւած ընդդիմադիր տարրերը:

Կոպենհագի Միջազգային կոնգրէն, ուր ներկայ էին ուռւսական կուսակցութեանց պատգամաւորութիւններ, յարմարապիթ կը ներկայացնէր խորհրդակցութեան մը համար, ևս առաւել որ կոնգրէն, ֆրանսական հատուածի առաջարկութեամբ, միուձայն փափաք յայտնեց իրագործուած տեսնելու

---

մանադրական ոեծիմին տակ կամաց կամաց կը զերանորդուէր մեր մաքնակցութեամբ, Հայաստանը կը վերակենանանար. Մինչ Երանը մեր Եփրեմներու, Քեռիներու առաջնորդութեամբ իր յադրական կռիւները կը մղէր յանուն նոյն Սամանադրութեան... Բերկրանի ու խանդավառութիւն կը մնչէր Խնտերացիոնալի եւ ազգերու Երայրակցութեան ողջ մինուրքը, որ այնան կը յաւզէր մեր վերան ուազմիկը՝ Նեկոյ Թումանը, Ենուած պատահմամբ այդ նսկայ ժխորին մէջ,— և Գետինակցութեան Խնտերացիոնալի Ենրկայացուցիչն ալ, վայրկեանի վսեմութեամբ տօգորուն, իր նայրենիքի ու ողջ Արևելի վերանորդեան օրներքը կը ննչեցնէր բազմանազար նանդիսականներուն առչեւ. «Հ. Յ. Դաշնակցութիւնը, — կ'ըսէր ան իր նառի վերաբանում, — ամենէն մեծ ժողովրդական կուսակցութիւնը իր լիբիական Արարատի օւրէրը փուուած Երկիրներու մէջ, իր ծրագրի օրութեամբ, իր աւանդութիւններուն հաւատարիմ պիտի շարունակէ կազմակերպել աշխատաւոր ժողովուրդները եւ մղել զանոն դէպի սոցիալիզմի ազատարար խոհալք: Թէ՛ Թիւրիմայի եւ թէ Կովկասի ու Պարկաստանի մէջ մնն կը ձգտին — Ենրեցնուած մեր աւուրիացի ընկերներու օրինակէն — հիմնէլ մեր փոքրիկ Խնտերացիոնալը. մէկը անհամար կորիզներէն նամաշխարհային մնձ Խնտերացիոնալի... Եւ այդ կը լինի պառկը մեր նիզերուն, մեր, Եւրոպացի ընկերվական մասնեներ եւ զործիչներ, զուի, որ եղեր եւ մեր գարպեններ ու Ենրեցնուեր մեր Երկար, յուսահաս, արիւնալի պայմաններուն մէջ ...

ընկերվարական կուսակցութիւններու միութիւնը բոլոր երկիրներու (ժողով գեռ առաջ իր թերթին մէջ խարաներէր ոռուս սոցիալիստ կուսակցութիւններու աշանդական երկպառակութիւնները և յորդորեր էր մէկ ճակատ կազմել բռնապետական թշնամուն գէմ)։

Բազմամարդ էր Դաշնակցութեան հրաւէրով գումարուած Միջկուսակցային Խորհրդաժողովը կոպենագի մէջ, Ներկայ էին պատգամաւորներ ոռուս Սոց.-Յեղ. կուսակցութեան, լատիշ Սոցիալ-Դեմոկրատիայի, լեհական Սոցիալիստ կուսակցութեան, հրէական «Անդամ» և Հայ Եեղափոխական Դաշնակցութեան, և երկու ֆինն սոցիալ-դեմոկրատ, որպէս հիւրեր, Տպաւորիչ էր ներկայութիւնը շարք մը պատկառելի վեթերաններու — լեհ գիտնական սոցիալիստ Շհ-ամեայ Լիմանովսկի, ոռուս հինաւուրց յեղափոխականներ Վոլխովսկոյ և Նաստանոն, Սոց. Եեղափոխական կուսակցութենէն, Վերջինի կողմէ ներկայ էին գրեթէ բոլոր միւս անուանի առաջնորդները — Զերնով, Աւկսենարիե, Ռուբանովիչ, Լունկեւիչ-Արարատսկի, Բունակով, Նիկոլայեւ և այլն, Երկու քարտուղարներ ընտրուեցան զեկոյցներն ու վիճաբանութիւնները արձանագրելու համար։

Նիստը բացաւ Հ. Յ. Դաշնակցութեան ներկայացուցիչը, որ, Երդ Ընդհանուր Ժողովի որոշումը յիշաստակելի յետոյ, երկարօրէն ծանրացաւ ոռուսական կուսակցութիւններու այն ըստաւերու կողմէրուն վրոյ, զորս արձանագրեցինք քիչ առաջ, Եւ առաջարկեց խորհրդակցիլ մարտական ուժերու համերաշխ գործակցութիւն մը իրականացնելու շուրջ։

«Մեզ, դաշնակցականներս, ըստու, ամենէն աւելի կը հետաքրքրէ կացութեան մարտական կողմը։ Գուցէ այն է պատճառը, որ մենք սկիզբէն եղեր ենք միշտ գործնական կուսակցութիւն։ Գուցէ այդ մեր թուլութիւնն է։ Գուցէ մեղանչեր ենք սոցիալիստական հաւատամքի դէմ, սկիզբէն կեզրոնացնելով մեր ուժերը գլխաւորապէս քաղաքական կոիւներու և ազատութեան տարրական նուանումներու վրայ՝ թէ՛ թուրքիոյ և թէ Անդրկովկասի և Պարսկաստանի մէջ... Կը թուի, սակայն, թէ ցարական ինքնակալութեան զարնուրելի ճնշման տակ, չկայ մեզ համար — Ռուսաստանի ընկերվարական կուսակցութիւններու համար — աւելի ստիպողական, հրատապ խնդիր, քան այդ տարրական ազատութիւններու նուանումը — թէկուզ

և «բուրժուական» պատութիւններու — որո՞ք... անհրաժեշտ հանգրուանն են դէպի մեր ընդհանուր, մեծ իգեալը...

«Բնկերնե՛ր, կարծեմ չեմ սխալիր, եթէ ըսեմ, որ իշարս այն պատճառներու, որոնք յառաջ բերին համառուսական յեղափոխութեան ֆիսաքոն, ոչ յետին տեղը կը բռնեն այս երկու պատճառները.

1. Յեղափոխական ուժերու պառակտումն ու երկպառակութիւնները — մէկ կողմէն,

2. Մարտական տարրին պակասը, զանգուածային ու ուղամական պատրաստութեան ծայրայեզ թուլութիւնը — միւս կողմէն:

«... Ծնորհակալութիւն Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ՝ ձեր առւած արձագանգին համար, Զեզի հասկնալի կը լինի, թէ ինչո՞ւ այդ կազմակերպութիւնը... տարուած է ուժերու միացման մատնոցութեամբ: Եւ այն՝ ի դէմս իր երեք խոշոր հատուածներուն — ոռուսնայ, Թրքանայ և պարսկանայ... թըրքանայերն ու պարսկանայերն եւս խորապէս շահագրգուուած են այդ խնդրով, Թուրքիա և Պարսկաստան կը շարունակեն լինել թատերաբեմը ուսւ կառավարութեան դաւերուն»...

Այնուհետեւ սկսաւ խորհրդակցութիւնը Վերնովի նախագահութեան տակ: Որոշուեցաւ, որ նախ կուսակցութիւններու ներկայացուցիչները տան զեկոյցներ, իւրաքանչիւրը իր կազմակերպական վիճակի և իր գործելավայրի յեղափոխական կացութեան մասին, կանգ առնելով առանձնապէս մարտական խնդրին վրայ:

Լին Սոցիալիստ կուսակցութեան ներկայացուցիչը, Վ. Ռուսկի, երկար ճառով ցուցադրեց այդ կուսակցութեան գործելակերպը իր հայրենիքում: Լին ընկերվարականներն ալ մեզի պէս կոռուեր են երեք ճակատի վրայ: — կոիւ յանուն ազգային բռնաբարուած իրաւունքներու: կոիւ յանուն քաղաքական յեղաշրջման և, վերջապէս, կոիւ յանուն աշխատաւորութեան շահներուն և ընկերվարութեան: Լիներն ևս զգացեր էին զինուած դիմադրութեան պահանջը և իրենց վերջին համագումարին մէջ ընդուներ էին համապատասխան որոշումներ:

Ժողովը, անշուշտ, հետաքրքիր էր լսելու ուսւ սոցիալիստ-յեղափոխականներու զեկոյցը նոյն չարաւանջ խնդրի շուրջ: Զեկուցանողն եղաւ նոյնիքն վիկտոր Զերնով, կու-

սակցութեան հեղինակաւոր տեսաբանն ու առաջնորդը<sup>\*</sup>): Պատմեց համաօստակի վերջին տարիներու ուշագրաւ ելեւէջը, կառավարութեան բարբարոս հալածանքը, Ազէֆեան հրէշաւոր մերկացումը և ներքին կազմալուծման չարիքները, կանգառու մարտական գործի վրայ, որ Խորհրդաժողովը իր ուշադրութեան կեդրոն դարձուցեր էր:

Չերնովի անկեղծ խոստովանութիւններն եւս — ինչպէս և յեն պատգամաւորի զեկոյցը — ցոյց տուին, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը մատը գրեր էր հիմնական վերքին վրայ: Սոցիալիստ-յեղափոխականներու գիտուն պարագլուխը ըստ, որ իրենք ալ սկիզբէն ի վեր աշխատեր են — իրենց ուժերուն ներածին չափ — աճեցնել մարտական զինուորական պաշարը զանգուածներուն մէջ: Սակայն չեն կրցեր մեծ բան մը ընել այդ ուղղութեամբ: Պատճառը, ըստ, յեղափոխական մարտական աւանդութիւններու բացակայութիւնն է ոռւս ընդհանութեան մէջ, ժողովուրդի ծայրայեղորէն խաղաղասէր խառնըրածիք և այլ ժողովուրդի ծայրայեղորէն, ան սովոր չէ զէնքի գործածութեան և այդ ահագին խոչընդուռ մըն է յեղափոխական կուսակցութիւններու համար...

Տխուր, արտասուելի իրողութիւններ, որոնք կը խոցէին մեզ և բոլոր ոչ-ոռուս պատգամաւորները մինչեւ սրտի խորերը...

Խօսեցան ապա լատիշներու Ս.-Դ. Միութեան և հրէական Սոց. կուսակցութեան ներկայացուցիչները: Խօսեցաւ Շիրակունի (Մարտիրոս Յարութիւնեան) Դաշնակցութեան գործունէութեան մասին Անդրկովկասում: Ժողովականները հետաքրքրուեցան գիտնալու, թէ ի՞նչ չափով զինուած ոյժ կար մեր տրամադրութեան տակ, մօտիկ անցեալի փոթորկուօրերուն, մասնաւորապէս հայ-թաթարական կոիւններու միջոցին:

Այդ հարցումին պատասխանեց Նիկոլ-Դուման, որուն

\* ) Ինչպէս յայտնի է, 1917ի ազատութար յեղափոխութենէն յետոյ գումարուած համառուսական կարնատել Սահմանադիր ժողովին մէջ — ուր Լենին ցցուեցաւ իր բիր զինուորներու սուխններով — սոցիալիստ-յեղափոխականները կը կազմէին նեուղ մեծամասնութիւն եւ Զերնոյ կը նախազնէր նիստուն:

ներկայութիւնը ոռւս ու լեհ պատգամաւոր՝ երու ուչադրութեան առարկայ էր. Դաշնակցութեան հին զինուորը իրեն յատուկ պարզ, հակիրճ, կարուկ ոճով տուաւ կուսակցութեան ուղմական պատկերը և վերջացուց այս խօսքերավ.

«... Բնդհանուր կացութիւնը, այնուամենայնիւ, մինթարական է: Մեզ մօտ այսօր ոչ թէ զօրավարներ կան առանց բանակի, այլ բանակ՝ առանց զօրավարներու ... Յաք ու ցրիւ ամէն տեղ — Թուրքիա, Պարսկաստան, արտասահման — ուր մզեր է զանոնք ռէակցիայի ալիքը, այդ հալածական զօրավարները. օր մը կուսակցութեան ազգանշանը ընդունելնուն պէս, վերստին կը հաւաքուին բոլոր ծայրերէն, կը զարնեն ահակոչնակը և անմիջապէս բանակը կը համախմբուի անոնց հրաժանաւարութեան տակ»:

Դումանի հակիրճ ճառը ընդունուեցաւ բուռն ծափերով: Այդ կարճատեւ Խորհրդաժողովը, գումարուած մտերմիկ մթնուլորտի մը մէջ, անգամ մը ևս ցոյց տուաւ, թէ ո՞րքան պատուաոր զիրք է նուաներ Հ. Յ. Դաշնակցութիւնը Խուսիոյ և Լեհաստանի հեղինակաւոր կուսակցութիւններու և առաջնակարգ խորհողներու շրջանում: Բանաձեւ-պրոտոկոլն ալ ստորագրեցին երեք խոշորագոյն հաստուածները — ոռւս Սոց.-Յեղափոխական կուսակցութիւնը, լեհ՝ Սոցիալիստ կուսակցութիւնը (P.P.S.) և Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ յանձին իրենց ներկայացուցիչներուն Ընկերվարական խնտերնացիոնալի մէջ:

Ժողովը բաղձանք յայտնեց, որ այդ երեք կուսակցութիւնները ամենամօտիկ ապագայում հրաւիրեն նոր խորհրդաժողով — մասնակցութեամբ այդ կուսակցութեանց գաղափարակից կազմակերպութիւններու — որ պիտի սահմանէր համեռաշխի գործակցութիւն դալիք քաղաքական ձեռնարկներուն համար:

\* \* \*

Յեղափոխական ուժերու նահանջը, ըսինք, ծայր տուաւ 1907ին, ողջ կայսրութեան մէջ, Փոքրիկ հայութեան մարտական ոյժը չէր կարող, հարկաւ, բացառութիւն կազմել ընդհանուր տեղատուութեան հոսանքին մէջ: Եւս առաւել՝ որ անոր զէմ շատոնց առամ կը կրնաէին բոլոր յետադէմ ու հականայ

տարրերը՝ Պետերբուրգէն մինչեւ Թիֆլիս։ Յարական կառավարութիւնը, մամուլն ու բոլոր սեւ ուժերը չէին կարող հաշտըւ-  
ւիլ այն իրողութեան հետ, որ հայ ժազովուրդը իր պատմական  
հայրենիքի երեք հատուածներուն մէջ հասեր էր ազատութեան  
և բորօրութեան որոշ աստիճանի, որ Դաշնակցութիւնը, միա-  
ցած Երիտասարդ Թուքերուն, կ'աջակցէր օսմանեան կայրու-  
թեան վերանորոգման ու կը ձգտէր ստեղծել ինքնավար Թրքա-  
հայաստան — այնքան անբաղձալի՝ բռնապետական Ծուսաս-  
տանի համար — որ անդամ պարսից ազատագրական շարժում-  
ներու մէջ հայ տարրը առաջնակարգ դեր կը խաղար և Հ. Յ.  
Դաշնակցութիւնը կը վաստիկը արտակարգ ժողովրդականու-  
թիւն ողջ Արեւելքում... Երբ այդ հայատեաց իշխանութիւն-  
ները վառեցին Անդրկովկասը թաթարական պոգրոմներով,  
կ'երազէին խորտակել այդ կազմակերպութեան ուժը, սպան-  
նել հայութեան մարտական կորովը, որ այնքան թափով ար-  
տայայտուեր էր զեռ եկեղեցական գոյքերու յափշտակութեան  
օրերուն։ Սխալեցան իրենց հաշիւներուն մէջ և այժմ անա-  
տելութիւնն ու հալածանքը Դաշնակցութեան դէմ սկսան  
կրկնապատիկ եռանգով ու կատաղութեամբ։

Սեւ հարիւրակեան մամուլը, զլուխ ունենալով ախրա-  
հոչակ «Նովոյէ Վրեմիա»ն, կը փառանարէր, որ Դաշնակցու-  
թիւնն է անդրկովկասեան բոլոր ըմբռոս շարժումներուն զեկու-  
վարը — և նոյն իսկ անջատական շարժումներուն... ԱՄերկա-  
դրանքներու տարափը կը տեղար անդամ Պետական Դումայի  
ամբիոնէն։ Ահա «Կովկասեան հարցավճիւմը» Դումայի մէջ։  
Ահա աշխարհի ամենազօր բանապետութեան Խորհրդարանը,  
ամբողջ շարք մը նիստերու ընթացքին զբաղած Դաշնակցու-  
թեամբ ու «հայկական սեպարատիզմ»ով (անջատական հոսան-  
քով)։ Եւ ահազնօրէն կը չափազանցէին Դաշնակցութեան ու  
հայութեան ուժը... Սեւ հարիւրակեանները «համոզուած էին»,  
որ հայ յեղափսիականները կ'ուզէին վերստեղծել հայկական  
թագաւորութիւնը մինչեւ Վորոնէֆ... Դաշնակցութիւնը կը  
պատկերացուէր յաչտ տղէտ ու նախապաշարուած խուժաններու,  
որպէս վիթխարի և աւերիչ ոյժ մը ահազնածաւալ պետու-  
թիւններու համար, որպէս շանթարեր փոթորիկ մը, որ մշտա-  
պէս կը սաւառնէր մերձարեւելեան հորիզոններում...  
Սովետներու ձեռքով վերջերս կրատարակուած գաղտնի

վաւերագիրները — ցարական արշիւներէն — կը վկայեն, որ Դաշնակցութեան դոյութեամբ խիստ մտահոգուած էր նոյնինքն ամենազօր ուստական Բիզմարկը — Սոլիպին — որ, չուրջ հինգ տարի, 1906ի վերջերէն մինչեւ 1911ի Սեպտեմբերը, ուստակայսրութեան միահեծան գիլտատորի պաշտօն ստանձնած, կախաղաններով ու գնդակահարումներով կը հալածէր յեղափոխական կուսակցութիւնները և կը խեղդէր ազատագրական շարժումը:

Այդ ուշագրաւ վաւերագիրները կարգալիս\*), կը թուի թէ Ռուսաստանի բազմաթիւ և այլազան յեղափոխական հատուածներուն մէջ Դաշնակցութիւնը ամենէն աւելի էր գրաւեր արիւնազգեստ գիլտատորի ուշագրութիւնը իր եղակի դիմագծով ու լայնարձակ ճիւղերով — կովկաս, Թուրքիա, Պարսկաստան — և մանաւանդ իր զինուած ու կարգապահ վաշտերով, ինքնապաշտպան կորուններով և յանդուգն ահաբեկումներով:

Ստոլիպին չէր տեսներ հայ ժողովրդական կազմակերպութեան մէջ դաւանանութեան, Ազեֆականութեան այն սարսափելի որոշումը\*\*), որ բոյն՝ զրած էր Ռուսաստանի մեծ կու-

\* Սովետներու «Կարմիր Դաշնակ իմացանք, որ 1908 քուականի թբացին տեղի է ունեցել խիս նեամբերական գրագրութիւն վարչապես Սոլիպինի եւ փոխարքայ Վորոնցով Դաշնուի միջեւ՝ կովկասահայութեան եւ մասնաւորապես Հ. Յ. Դաշնակցութեան ուլուց: Լոյս տեսաւ այդ գրագրութիւնը «Հայրենիք» ամսագրի մէջ (Մարտ, 1930 թ.) և Խոնդկարեանի բարգմանութեամբ:

\*\*) 1910ին մէկէն ի մէկ առածուցաւ արտասահմանեան ռուս յեղափոխական ցանցներուն այս արտաուց ըսուկը, թէ Դաշնակցութեան շարժուն մէջ ալ կը գտնուի ին եղեր Ազեմներ: Շուկի աղբիւն էր ցարական բաժնագոյն ստիլանական բաժնմունի պատճեննայ մը՝ Հէռնիդ Մենչչիկով, որ փախեր էր Պետրութեան արտասահման, իր նետ բերելով կարեւոր վաւերագիրներ, ուր ի միջի ալլօց արձանագրուած էին կովկասեան նայ, բուրք և ալլ մասնիչներու, պրովինցիաներու անուններ: Մենչչիկովի սեոյց տեղին պատճեններուն մնուի, արդէն իսկ մերկացուեր էին բաւն ռուսական միջավայրում զործող նախաւոր լրտեսներ ու աժան-պրովինցիաներ (գրգորի գործականներ)՝ ժուլիսկո, Բարուանսկի, Կապլինսկի, Ռոգէնպերգ... եւ որ մը ռուս սոց-այդափոխականներու պարիզեան կեդրոնէն նրաւիրուելով, «Քրօւականի խմբագիր Զերնովի նետ մեկնեցաւ Բորդո, ուր բազուած կ'ասլէր Մենչչիկով եւ ծանօթանալով անոր վաւերագիրներուն, տեսաւ բարեբախտաբար, որ դաշնակցական Ազեմի մը ստուերը չկար նանի մը նայ անուններու ցանկին մէջ, չկար առնասարակ — ի պատի նայ մողովուրդի եւ դաշնակցական տեսորի — իիշ շատ ու ծանօթ նայ մասնիչ մը: Ազեմ մը չկար ոչ միայն Դաշնակցութեան կեղ-

սսկցութիւներու ծոցին և որ ինքը, ցարի կառավարութիւնը այնքան լայնօրէն օգտագործեց Յեղափոխութեան շարքերը քայլացումը և շարժումը խեղդելու համար:

Եւ անա այդ մարդը, որ արիւնի հեղեղներով վերահաստատելու էր կարգն ու անդորրութիւնը բռւն Խուսաստանում, սկսաւ լրջօրէն զբաղիլ Դաշնակցութեամբ: Մոռցաւ վրացական ու այլ կուսակցութիւններու գոյութիւնը, մոռցաւ անոնց մասնակցութիւնը կովկասեան խոռվութիւնններուն մէջ, կովկասեան օսրծում և Դաշնակցութիւն գրեթէ նոյնանիշ դարձեր էին անոր աչքին: Ստացաւ իր գաղտնի ու յայտնի գործականներէն ամէն տեսակ վաւերագիրներ ու մատնանշումներ եղած ու չեղած իրողութիւններուն շուրջ, ուստամբասիրեց Դաշնակցութեան գործը և «Հայկական ըմբոստացում»ներու պատմութիւնը: Կը մեղադրէր Վորոնցով՝ Դաշկովը և անոր թուլութեան կը վերագրէր այդ կուսակցութեան արտակարգ ծաւալումն ու դիմադրական կարողութիւնը: Նախորդ է ջերուն մէջ տեսանք արդէն Պետերբուրգի կեդրոնական իշխանութեան հակամարտ, անքարեացակամ ընթացքը հանդէպ փոխարքայ Վորոնցով-Դաշկովի, որ իր փոխարքայական տիտղոսի զօրութեամբ կը վարէր

---

բոնի, այլ եւ անզամ յետնազյն շարերուն մէ: Արձանագրուած էին ուստի Արձանական Բարձր: Բաժանմունիքի գրին մէջ շարք մը բարար, վրացի ու այլ մասնիչներու անուններ եւ նաև մը բոլորովին անձանօք հայ մարդիկ, իրենց աննուն լրեսական շահաւակութիւններու: Միակ ծանօք հայ անունն էր նախկին Շնոր-Դարչի խմբագիր Սպանդար Սպանդարեան, որ երբեք ունետ աւճչութիւն չէր ունեցած Դաշնակցութեան նետ:

Լուրջ «Գրօնակի մէջ նրանք առաջարկուելով, Սպանդարեան եկաւ Կովկասին Փարիզի մէջ ուստի միջկուսակցային Ասեն մը, նարցաններու եւ դատիլու նամար մեղադրեալը: Մեղադրանք փաստող ու հաստատող վկաներն էին Լեոնիդ Մլեչչիկով եւ Վլադիմիր Բուրցեւ (Ազեմի մերկացնողը): Դատը տեղի ունեցաւ «Գրօնակի» խմբագրի մասնակցութեամբ: Առհանք հարցանքնեց շարք մը ուստի և կովկասեան յեղափոխական զորդիչներ՝ Մարկ Նատանոն, Վիկտոր Զեբոնդ, Լուսկեւիչ եւ ուրիշներ: Դատավարութեան ընթացին — որ տեւեց նաև մը սարար — Պոլսէն ժամանեց Սպանդար Սպանդարեանին եւ յայտարեց Ասեանին, որ իթնէ է եղեւ արձանագրուած — կարև ժամանակով — ուստի ոսիկանական զործակալ, Շեմիրով ծածկանունվ: Ստացեր է իրեւ վարձատրութիւն միանուազ 1000 ռուբլի: Գացեր է 1904ին Թիֆլիս, էջմիածին, ապա Եսամակեւ են ամսական 200 ռուբլի: Գացեր է 1904ին Թիֆլիս, էջմիածին եւ ուներ է ցարական բարձր Աստ. Բաժանմունիքին նաև մը անվճառ տեղեկու-

կովկասեան գործերը չափով մը անկախ, ինքնագլուխ և որոշ կէտերու մէջ չէր համաձայներ Պետերբուրգի հետ:

Ստոլիպին սկսաւ անձամբ թղթակցիլ փոխարքոյի հետ եւ չծածկեց անոր հանգէպ իր վրդովմունքը՝ յատկապէս Դաշնակցութեան պարագային նկատմամբ: Շատ բան զրուեցաւ երկու հղօր իշխանաւորներու նամակներուն մէջ: Զենք կարող չըերել գէթ էտական մասերը Ստոլիպինեան մեղադրանքներուն, որոնք անգամ մը Կւսանսկուն հղօր թշնամու ձեռքով — կը շեշտէին հայ ժողովրդական կուսակցութեան ուժն ու հեղինակութիւնը:

Ստոլիպին կը գոէ փոխարքային.

«Դանձակի նահանգին մէջ յիշատակութեան արժանի է Դաշնակցութիւն գաղտնի Ընկերութեան գործունէութիւնը, որ իրեն ենթարկեր է հայ ազգարնակութեան մեծ մասը: Դաշնակցութեան յաջողութեանը, սակայն, նպաստեր է և այն հանգամանքը, որ 1907 թ. Յունուար ու Փետրուար ամիսներուն այդ կուսակցութեան աջ թեւը ստանձներ է Գանձակի մէջ ոստիկանական պարտականութիւններ, ձերբակալելով չա-

---

թիւններ (այսպէս կ'երեւ. Եւ Մենչիկովի Սեւ Գիրեմ): Առ ուսով դադրեցուցեր են ամսականներ:

Երբ Կոնսանդին կուտար իր զեկուզուիր, տեղի ունեցաւ խիս սրաւացճ միջակա մը, որ սասանցւոց Ատեանը — վկաները եւ նոյնինց գործակի խմբագրութեան ներկայացուցիչը: Կոնսանդինի ներայդը, Սպանդար, սկսաւ բարձրածայթ նեկեկալ: Ատեանը ի վեջոյ արդարացնում էնիս արձակց Սպանդարի նամար, հաստատով հանդերձ «Իրօսակի խմբագրութեան լիակատար բարևմութիւնն ու շիտակութիւնը (հակառակ նանգուցեալ Սպանդարի յայտարութիւններ), թէ դաշնակցականները թշնամի են իրեն եւ կ'ուղեց կործանել զինը»:

Սակայն, ուսում մի ջլու տակցային Ատեանը իր բնադրակ արձանագրութեան վերջաբանում յայտարեց, որ իրեն համար մուր կը մնայ այն, թէ ինչո՞ւ Պետրուրգի Բարձր Աստիկանն կամ Բաժանմունի բուդրերուն մէջ գրուած է Սպանդար Սպանդարեան, «Նոր-Դարսի խմբագրի Առուսանդին կը պնդէր, թէ ինը իր սեփական անունով է ներկայացնե վերոյիշեալ Հաստատութեանը» Կարծիք մը կար հայ մարդոց մէջ, թէ իր Առուսանդին իր հանրածանոր խմբագրի եղբօր պատիւր փրկելու համար ներկայացնե է յօդափոխական տևանին առ չեւ, որուս բաւորեան նոխազ: Անհնարին ոչինչ կայ նաև այդ վարկածին մէջ: Խոկ Առուսոմը կը զրուած նամակներում — հիմնուելով կարգ մը տուելներու վրայ — կը պնդէր միօք, թէ բուն յանցաւոր ան է, ուսուն անունը գրուած է Աստիկանական Բաժանմունի բուդրերուն մէջ: Սովետներ միայն պարզել աւեղծուածք...

րագործները և պաշտպանելով — օրինական միլիսի փոխարէն — քաղաքի խաղաղ բնակչութիւնը թալաններէ և աւազակութիւններէ։ Նոյնը տեղի է ունեցեր և միւս քազաքներուն մէջ։ Առոր հետեւանքով, 1907 թ. Ապրիլին Դաշնակցութեան կոմիտէն փաստօրէն իր ձեռքը կ'առնէ զատական եւ վարչական իշխանութիւնը հայերու նկատմամբ և թաթարներու դէմ կունելու պատրուակին տակ հաւաքելով խոշոր դրամական միջոցներ, զէնքեր կը գնէ, ոռումբեր պատրաստելու արհեստանոցներ ու լաբորատուարներ կը հիմնէ, իր բանտերը կը սարքէ և կը զրկէ ու դրամական տուգանքի կ'ենթարկէ անոնք, որ կոմիտէն անտեսելով կը դիմեն ոստիկանութեան կամ զատարանի օգնութեան...

«... Նոյն այդ կազմակերպութիւնը — կը գրէ նորէն Ստոլիպին — ներկայումս ընդգրկեր է համարեա ամբողջ հայ ազգարնակութիւնը և իր արամազրութեան տակ ունի կազմակերպուած զինուորական ուժ։ Մինչդեռ այս Ընկերութեան բոլոր կարեւոր հրատարակութիւններէն, ինչպէս և անոր ներկայացուցիչներու ընդհանուր ժողովներու որոշումներէն բացայաց կերպով երեւան կուգայ անոր զուտ յեղափոխական ուղղութիւնը, որ շատ փայլուն կերպով կը հաստատուի և այն բանով, որ այդ Դաշնակցութիւնը շատ լայն կերպով կը կիրառէ անարեկում (տեսօր), որուն արդէն զո՞ն գացեր են իշխանութեան բազմաթիւ ներկայացուցիչներ։ Միեւնոյն ժամանակ Դաշնակցութիւնը անընդհատ կովկաս կը մուծէ զէնք, որով կը զինէ իր անդամները, ձեռք կը բերէ պայթուցիկ նիւթեր, կը պատրաստէ հրամանատարներ Բուլգարիոյ մէջ կազմակերպուած զինուորական զպրոցում ևայլն։ Այդ վտանգաւոր Ընկերութեան գործունէութեան զարգացման դէմ խոշնդու չշարուցանելը հնարաւորութիւն է ստեղծեր անոր համար ազատութէն ձեռք բերելու դրամական խոշոր միջոցներ, որ անոր կուտան առատութեամբ հարուստ հայերը, մասամբ տեսորի ազգեցութեան տակ, մասամբ ալ այդ յեղափոխական Ընկերութեան ձգտութերուն համակրելու պատճառով։ Այսպիսով ներկայումս կառավարութիւնը իր հանդէպ ունի իր ուժով ու զործելակերպով սպառնալիք ներկայանող յանցաւոր կազմակերպութիւն մը...»

Եւ Ստոլիպին կը թելադրէ փոխարքային, որ ան հետեւի կեց-

բոնական կառավարութեան օրինտկին ու գործադրէ Դաշնակ-  
ցութեան դէմ «ամենախիստ եւ դաժան միջոցներ. . .»

Վորոնցով-Դաշկով թէեւ կը պատասխանէր, որ Դաշնակ-  
ցութիւնը կովկասում յաղթահարուած է ու այլեւս տեղ չունի  
հայ իրականութեան մէջ — համակերպեցաւ Պետերբուրգի  
քաղաքականութեան։

Ու չուտով խօսքէն անցաւ գործիւ Ակսաւ ճշմարիտ ար-  
շաւ մը հայ երիտասարդութեան, առաւելապէս մտաւորականու-  
թեան դէմ։ Դաշնակցական էին թշնամու աչքին բոլոր անոնք,  
որոնք մօտէն կամ հեռուէն որևէ դեր խաղացեր էին ժողովը-  
դական ինքնապաշտպանութեան կորիններուն մէջ, յընթաց  
վերջին խոռվայոյզ թուականներուն, իսկ այդպիսիներ կային  
բոլոր դասակարգերուն մէջ։ Անգամ հարուստ բուրժուազիային  
Վայրենի հալածանք մը, անվերջ խոռզարկութիւններով ու  
ձերբակալութիւններով, գիւղ ու քաղաքներում։ Բանտարկ-  
եալներու թիւը շուտով հասաւ հարիւրներու, Քով քովի գաշ-  
նակցական յառաջամարտիկներ և միլիոնատէր ջոջեր։ Համա-  
զասպներու, Խշաններու, կողքին՝ Մելիք-Ազարեաններ<sup>\*)</sup>։

Ահ ու զողի ու խոռնապի օրեր կ'ապրէր հայ խաղաղ ազ-  
գարնակութիւնը, Երեւան, Գանձակ, Բագու, Թիֆլիս սարքե-  
ցին մի մի բանտային դժոխք, ուր խառն ի խուռն կը նետ-  
ուէին զոհերը, — ուսուցիչներ, հրապարակագիրներ, բանտա-  
տեղծներ, վիպոսաններ, բժիշկ, իրաւաբան, քահանայ, ար-  
հեստաւոր, վաճառական. . . կը զարնուէր հայ ժողովուրդը ի դէմս  
իր ամենաառողջ, ամենաթարմ, հայրենասէր և խանգավոռ  
տարրերու։ Կը զարնուէր հայ գպրոցը, գրականութիւնը, տըն-  
աեսական, արգիւնաբերական կեանքը։

Հայ գաղափարական երիտասարդութեան այդ նոր Պողոս-  
թային, հայտեաց բռնակալութեան այդ վայրենի խրախճանք-  
ներուն կը նախագահէր Արիժին, նովոչերկասկի շրջանի դատա-  
կան քննիչը, ցարական ամենէն անխիզն պաշտօնեաներէն մին,  
որ տարաւ իր գործը արդարադատ, նախարարի յատուկ հրա-  
հանգով և նիւթեց վիթխարի, քառասուն հազար էջոց մէկ  
«դատ» — «Դաշնակցութեան դատը»։

<sup>\*)</sup> Աւելանդր Մելիք-Ազարեան, բիմիսցի մեծանարեւուր, սանձնած էր Հ. Յ.  
Դաշնակցութեան դամներու փոխադրութիւնը կամ պահպանումը, բուրժ-հայկական  
կորիններու միջոցին;

Բանտարկեալները, թիւով 160 հոգի, փոխադրուեցան հասրաւային մոռասատան, նովոչերկասկի զնտանը, ուր պիտի տքային ամբողջ տարիներ՝ մինչեւ որ հասնէր դատավարութիւնը, Երկարատեւ բանտարկութեան ընթացքին, վատառողջ պայմաններու մէջ, ընկերներէն ոմանք հիւծախտով բռնուեցան, տեղի ունեցան նոյնիսկ մահուան և խելագարութեան դէպքեր, Բանտարկեալները կը տանէին իրենց խաչը ստոյիկեան արիութեամբ, Բողոքի խուլ մրմունջը գուրս կը սողարբանտի պարիսպներէն, կը սլանար դէպի հայ աշխարհի բոլոր ծայրերը և ամենուրեք հայ ժողովուրդը կ'որդեգրէր բանտարկեալներու դատը, կը բերէր անոնց իր եղբայրական օգնութիւնը... Կուգար օգնութիւնը Բալկաններէն, ամերիկահայ գաղութէն, Պարսկաստանէն և Թիւրքաց Հայստանէն, Անգամ մը եւս կը ջնջուէին արհեստական սահմանները և կը շնչտուէր ազգային համերաշխութիւնը մէկ, ընդհանուր ու նուիրական գատի շուրջը, Արեւմտեան Բիւրոյի թրքահայ հատուածը, դատավարութեան նախօրեակին, ընկերներուն և բոլոր սրացաւ հայերուն գաղանի սրտառուչ կոչ մըն էր ուղղեր և. Պոլիսէն, որուն մէջ կը կարգանք.

«... Պէտք չկայ բացատրելու պատճառները այն կատաղի հալածանքին, որուն նպատակն է ջախջախել միակ կազմակերպութիւնը, որ տակաւին իր ժոյութիւնը կը պահպանէ ուսւական բռնակալ ուժիմի կուրծքին վրայ, մինչդեռ ուրիշ կազմակերպութիւններ արդէն քայլայուած են...

«Կովկասի դաշնակցական կազմին պահպանումը սոսկ կուսակցական խոդիր մը ըլլալէ աւելի, հայ ժողովուրդի քաղաքական կեանքին հետ գերազանց առնջութիւն ունեցող ընկերային խնդիր մըն է... Համբաւաւոր ուսւ փաստաբաններ յօժարութիւն յայտնած են պաշտպանելու բոլոր ամբաստանեալները; Սակայն, ասոնց հետ և ասոնցմէ առաջ, պէտք կայ բազմաթիւ երկրորդական փաստաբաններու ուսումնասիրելու համար այդ հարիւրաւոր ամբաստանեալներու թուղթերը, կարգի բերելու, գասաւորելու զանոնք դատավարութենէն առաջ... Մեծ գումարի կը կարօտինք... Կէսը մեր կովկասեան ընկերները պիտի ջանան հայթայթել... Մնացածը բաժին կ'իյնայ Ամերիկայի մեր ընկերներուն և Թուրքիսյ ու միւս գաղութներու ընկերներուն... Հարիւր վաթսուն երիտասարդ ու մտաւորական ուժեր բանտի հաստ պատերուն ետեւէն լոիկ

մեզ կը դիտեն. . . յուսալով թէ իրենց գաղափարակից ընկերուներու զոհողութիւններու գնովն է, որ պիտի ազատին իրենը՝ կեաքի և մանու այդ ծանր տագնապէն . . .»:

Եւ այս կոչը չմնաց անարձագանգ:

\* \* \*

Ի՞նչ կը ներկայացնէր գատական քննիչի ընդարձակ ամբաստանապիրը.

Լըթինի քննութիւնը կ'ընդգրկէր դաշնակցականներու չուրջ չորս տարուան գործունէութիւնը Անգրկովկասում, — ոչ, ի հարկէ, ամբողջապէս — սկսած 1905 թուականէն (առէտ առաջ եւս «յանցագործ» կաղմակերպութիւնը նիւթեր էր ցոյցեր ու արիւնայեղ ըմբոստացումներ ցարի կառավարութեան դէմ, հայ եկեղեցական գոյքերը յափշտակելու առիթով — բայց առոնք այլեւս մեղադրանքի տարակայ չէին, քանի որ ցարը «ամենաողորմածաբար» բարեհաճեր էր յետ վերադարձնել հայերուն այդ յափշտակուած գոյքերը և վերաբանալ հայ դպրոցները . . .):

Դաշնակցութիւնը կը մեզադրուէր որպէս հակաօրինական մի կաղմակերպութիւն, որ իրեն նպատակ էր գրեր բռնութեամբ, քաղաքական ու տնաեւսական անարեկումի ձանապարհով տարպալել հիմնական օրէնքներով սահմանուած վարչաձեւը. Ուստի բոլոր անոնք, որ մեղադրուած էին Դաշնակցութեան պատկանելնուն համար, կ'իյնային Քրէական Օրինագրքին 102րդ յօդուածի տրամադրութեան տակ և պիտի պատժուէին:

Լըթինի հսկայածաւալ արձանագրութեանց մէջ զետեղուած են ոռուսերէն թարգմանութեամբ մեր ընկերներուն գրած բաղմաթիւ թուուցիկներ և կոչերը. նոյնիսկ ամբողջ յօդուածներ, հրատարակուած գաշնակցական թերթերու մէջ, աղատութեան կարճատեւ շրջանին, Ընդարձակ քաղուածքներ «Իրօշակաէն ու այլ հրատարակութիւններէ. Կայ այդտեղ պատմական համառօս տեսութեւն մը Դաշնակցութեան մասին, անոր ծագուին ու ճիւղաւորումը կովկաս. Թուրքիա, Պարսկաստան, կուսակցութեան կազմն ու կանոնագրութիւնը, «կովկասեան Նախագիծը, ինքնապաշտպանութեան կոիւները եւայլն, կան այդտեղ մարմիններու և անհատ ընկերներու անհաշիւ նամակ-

ներն ու հեռագիրները և ամէն տեսակ փաստաթուղթեր այլ և այլ գործերու վերաբերեալ։ Անոնց առատութեան մասին մօտաւոր գաղափար մը տալու համար յիշատակենք, որ, օրինակ, միմիայն Շուշիի, Փոթիի և էջմիածնի փոստային վարչութիւնները, ընդումէնը հինգ ամսուան ընթացքին, զրկեր են Դաշնակցութեան վերաբերեալ խան նազար նեռագիւ Նովոչերկասկի դատական քննիչին (հեռագիրները մերիններուն ձեռքով, բնականաբար, կը խմբագրուեին այլաբանորէն):

Մեծ ու առաջնակարգ տեղ կը բռնեն Խըփինի մեծածառալ արձանագրութեան մէջ ցուցմունքները նախկին խմբապետ Միհրանի, որ, ինչպէս տեսանք, դարձեր էր ոստիկանական գործակալ, Հակագաչնակցական մութ տարրերէն քաջալերուած՝ Միհրան մատներ էր զրեթէ իր բոլոր նախկին ընկերները, — Բիւրոյի անդամներ, մատուորական քարոզիչներ, ծանօթ խըբապետներ ու ահարեկիչներ, մատներ էր Զաւարեանն ու Ռոստոմը, Արմէն Գարոն ու Շահրիկեանը, բժ. Զաւրիեւը, Սեպուհն ու Համազասպը, մատներ էր Դումանն ու Խաֆակը, Անարոնեանն ու Օհանջանեանը, Դրոն ու Շարաֆեանը, Կորիւնն ու Մանասը, Ե. Թոփչեանը, Ա. Գիւլիսանդանեանը, Հ. Նորոհատեանն ու բժ. Մուրատեանը. մատներ էր Անահիտ Փարսագանեանը, այդ սքանչելի հայ օրիորդը, որ այնքան անձնութրութեամբ նետուեր էր դաւադրական վտանգաւոր ձեռնարկներու մէջ\*), մատներ էր Աստրախանցի Կարոն, այն հոյակապերիտասարզը. որ 1907ին կախաղան բաշճրացաւ Սեւաստապոլի մէջ. մատներ էր Մկրտիչ Ազամալեանը, մեր առաջնակարգ ահարեկիչներէն, որ հետագային թունաւորուեցաւ ցարական բանտապետներու ձեռքով Երեւանի բանտում։

Մատներ էր Միհրանը այն ոռուս գործակալները. որոնք կաշառուած էին Դաշնակցութեան կողմէ. պատմեր էր մատներ սուս դատական իշխանութեան՝ դաշնակցականներու ողջ ստորերկեայ գործունէութիւնը, պատմեր էր թէ ո՞վ և ի՞նչպէս էր կազմակերպեր մեծ տեսորները բարձրաստիճան պաշտօնեաններուն դէմ, բացատրեր էր կուսակցութեան խորհրդա-

\* 1914ի վերջեր, ամուսնոյն հետ հաստատուեցան Տրապիզոնի մէջ և լանի մը ամիս յետոյ, Երկութով զոհ զային տարագրութեան

նշաններն ու կարգախօսները, ծածկագիրներն ու այլաբանութիւնները, բացատրեր էր թէ ի՞նչ միջոցներով Դաշնակցութիւնը զէնք ու ուղմամթերք կը գնէր և հրազէնի ու ոռմբի պահեստներ կը ստեղծէր Անդրկովկասի մեծ ու փոքր կեդրոններուն մէջ:

Փչոցներ ալ պակաս չէին Միհրանի մատնութիւններուն մէջ, Այսպէս, Լըիժինի Սեւ Գրքում, Աւետիս Ահարոննեան — որ Նովոչերկասկի կալանաւորներու շարքերումն էր — յանձնաւրարուած էր Լըիժինին, որպէս Դաշնակցութեան բարձրագոյն տեսորական մարմինի անդամ, Նիկոլ-Դումանի, Ալեքսանդր Շարաֆեանի, Սարգիս Մանասեանի ու Խէջոյի կողքին\*):

\* \* \*

Հասան վճռական օրերը: 160 հայ քաղաքական յանցաւրաններ և շուրջ 500 վկաններ՝ Ռուսանայաստանի բոլոր ծայրերէն փոխադրուեցան Ռուսաստանի հեռաւոր մայրաքաղաքը, Պետերբուրգ: Եւ սկսաւ դատավարութիւնը արտակարգ հանդիսաւորութեամբ, որուս Ծերակոյտի յատուկ ատեանին առջեւ: Կեդրոնական կառավարութիւնը ձեռք առեր էր ապահովութեան բացառիկ միջոցներ, սահմաններ էին խիստ հսկողութիւն, ընարեր էին յատուկ, յարմարաւոր շէնք, ուր կարենային վարել դատը «հանդիսաւ սրտով»...

Անօրինակ աեսարան մըն էր ոռուսերուն համար «սեւաչեայ և վառվառն» կովկասցիներու այդ յեղակարծ շարժումը գէպի հիւսիսային մայրաքաղաքը, մեղադրեալներու և վկաններու այդ ահազին հոսանքը: Ռուսաստանի ամենաընտիր փաստաբաններու բոյլ մը — Զարուգնի, Կերենսովի, Գրուզենբերգ ևայլն — ըստանձնեցին մեղադրեալներու պաշտպանութիւնը, Ռուս ազատական մամուլը կ'երկրորդէր անոնց միզը, չէր թագցներ իր համակրանքը դէպի փոքրիկ ժողովուրդի մարտական կուսակցութիւնը, Աջակողմեան թերթերը կը շարունակէին ատելութեան թոյնը ժայթքել մեղադրեալ կազմակերպութեան դէմ և երկու ամիս շարունակ Դաշնակցութիւն բառը կը հոլովուէր

\*) Վ.րէծ կը լուծէր Անարոննեանի դէմ, որ 1906ին դուրս վարեր էր զինքը Թիֆլիսեան «Յառաջնի խմբագրասնէն»:

հարիւրաւոր թերթերու մէջ՝ կայսրութեան մէկ ծայրէն միւսը  
Դատը կ'արձագանգէր նաև Ծուսիոյ սահմաններէն դուրս, արեւ-  
մբառեան աշխարհում:

Երբեք, անգամ ուսւ յեղափօխական շարժումներու ալե-  
ծուփ աարեգրութեանց մէջ, չէր տեսնուած այդքան ժխոր ու  
դզրդոց ազատական դատի մը չուրջ, Եւ նոյն ինքն ցարական  
դատախազն էր, որ կը բացատրէր իրողութիւնը իր այս ուշա-  
գրաւ — անշուշտ նաև չափազանցուած — յայտարարութեան  
մէջ.

— «Ես չեմ գիտեր, ոչ միայն մեր, այլ և ընդհանուր,  
համամարդկային պատմութեան մէջ, կտզմակերպութիւն՝ մը,  
որ ունենար իր ծոցին այնքան հակապետական ուժ և կոիւ-  
մզէր պետութեան դէմ այնքան թափով ու կատաղութեամբ,  
ինչպէս այս մէկը»:

Հետ ի հետ կը հետեւէր դատի ընթացքին ողջ գիտակից  
հայութիւնը՝ երկրի մէջ և դուրսը: Կը հետեւէր ուշի ուշով  
նաեւ թուրք իթթիատական կառավարութիւնը, որ վէճ ունէր  
Դաշնակցութեան հետ և սկսեր էր արդէն դրսեւորել իր ճշմա-  
րիտ գոյնը, իր հականայ բնազդները: Դաշնակցութեան գլխա-  
տումը ուսւ կառավարութեան ձեռքով՝ ուրախութեամբ պիտի  
ողջունուէր իթթիհատի շարքերուն մէջ...

Բայց անա զդրդագին յայտնութիւն մը ցնցեց յանկարծ Պե-  
տերքուրգի հանգիսաւոր արխագոսուը: Դատավարութեան ըն-  
թացքին յայտնուեցաւ, որ Լըթիինի կատարած «նախնական  
քննութիւնը» լի է կեզծիքներով և որ այդ պատասխանատու  
գործը յանձնուած է եղեր անհաւասարակշիռ, հոգեպէս հիւանդ  
հայտացի մը:

Անշուշտ, հայահալած բռնակալութեան դէմ Դաշնակցու-  
թիւնը կովկասի մէջ կատարեր էր ծանրակշիռ ակտեր — ան-  
գամ զուտ ինքնապաշտպան շարժումներու ընթացքին — որոնց  
համար մեղագրուելու էր և խստօրէն պատփուելու էր... Պատ-  
ժըւելու էր ոչ միայն այն պատճառով, որ յանդգներ էր զին-  
ուած վաշտերով հրապարակ գալ ջարդարար հորդաներուն դէմ,  
այլ և անխնայ կոտորեր էր հայու արիւնով գինովցած ցարական  
մեծ ու փոքր պաշտօնեաները... Սակայն քննիչ Լըթիին իր  
պատրաստած մեղագրականին աւելի թափ ու կշիռ տալու նպա-  
տակով, չափաղանցեր էր իր եռանգը և գիտակցաբար ու կոպ-

տօրէն խարդախեր էր շատ մը վաւերագիրներ, վկայութիւններ, չափէն աւելի ծանրացնելով հայ յեղափոխականներու պարագան:

Դաշնակցութիւնը հակառակուավարական էր, բայց երբեք հակառական, անջատական: Դաշնակցականներու պահանջն էր ազատ, ուսմէկավարացուած, ֆեդերատիւ սիստեմի վերածուած Ռուսաստան, որուն անբաժան մաս պիտի կազմէր Անդրկովկասը: Բայց ոռուսական արդարադատութիւնը կ'ուզէր անպատճառ տեսնել նաև անջատական ձգուումներ մեր ծրագիրի ու տակտիկի մէջ, հակառակ ոռու առաջնակարգ փաստաբաններու վճռական և փաստական ժխտումին:

Ոչ մի տարակոյս. — փաստաթուղթերու այդ աղաղակող խարդախումները կատարուած էին ի վերուս, արդարադատութեան նախարար Շչեգլովիթովի<sup>\*)</sup> հաւանութեամբ:

Պաշտպանները պահանջեցին նոր քննութիւն, Մեծ էր յարուցուած գղրդիւնը: Փակ գոները չարգիլեցին գաղտնիքներու արշաւը դէպի գուրս, դէպի մամուլի էջերը, ուսկից լսուեցու հրապարական խօսքի ձայնը, բողոքի ու ցամանաղաղակ՝ փատախտաւոր սիստեմի դէմ:

Մերակուտականներու ատեանը գոնէ կը ցուցնէր, որ ինքն ալ սահմոկած է կեղծիքներու յայտնաբերումէն: բայց անկախութեան ստուերը չկար անոր կեցուածքին մէջ: «Յարձրագոյն Ատեանն» ալ կը շարժէր վերին հրամանով. ուստի և որոշեց անտես առնել փաստաբաններու պահանջը և հապշտապ եղրափակել, գատապարտել, Ենթագրուում էր, որ գատավճիռը պատրաստ էր արդէն նախարարական գահին մէջ, որուն հետ մշտական յարաքերութեան մէջ էր Մտեանի նախագահը:

Ամէնքը լարուած հետաքրքրութեամբ կը սպասէին պաշտօնական մեղադրողի — դատախազի ճառին, Երկար եղաւ այդ ճառը: Անոր ընդհանուր մասը — տեսակ մը ներածութիւն — որուն ընթերցումը տևեց ոչ պակաս քան երկու ժամ — կուտար Դաշնակցութեան վերլուծումը իրաւական ու քաղաքական

<sup>\*)</sup> Տարական ոեժիմի ամենէն մոլի եւ նայատեաց դէմերէն մէկը, որ զնիսկանարուեցաւ 1917ին բոլցւիկներու ձեռնով:

տեսակէտէ, Ընկերաբանական, պատմափիլիսոփայական տեսութիւնը, որ աեղածեղ կը սոհէր զաւեշտի մէջ, կը բերենք հատուած մը ճառէն, Դիմելով Աւետանին, դատախազն ըստւ.

Պարոններ,

«Եկաղաղրողի կացութիւնը այս դատին մէջ չափազանց ծանրէ, աննպաստ Դեռ երէկ լսեցինք, թէ ամբողջ նիւթը, որուն վրայ պիտի հրմանի ձեր զատավճիռը, ճանին մըն է, ուսկից գարշ հոտ կը փչէ: Պաշտպաններէն մէկն ըստւ, թէ տարիկա թունաւորուած մէկ աղբիւր է, ուրկէ խմել չէ կարելի — կը վարակէ ողջ մարմինը. Մենք ամէն որ կը լսենք, թէ շարք մը վկաներ առասպելական բնոյթ ունին, թէ անոնք երբեք գոյութիւն չեն ունեցեր. Սո ինքս, ի հարկէ, կը մօտենամ այդ նահիճին ամենամեծ զզուանքով, գնահատման մէջ ևս շատ կէաերում համաձայն եմ պաշտպանութեան հետ և արգահատանքով երես կը գարձնեմ զարշանքէն. Սակայն այն եզրակացութիւնը, որ կ'ընէ ատկէ պաշտպանութիւնը, ևս կը համարեմ սխալ ձիշգ է, մենք պէտք է անցնինք ճանճային լճակներու վրայէն... սակայն անցնիլ հնարաւոր է, պէտք է միտյն փեշերը բարձրացնել այն աստիճան, որ ցեխին չկպչին. զզուանքով դէն կը նետեմ վարակուած նիւթը և կը բաւականանամ այն նիւթով, որու մասին դեռ կասկածներ չեն յայտներ:

«Ամենէն առաջ հարց կը ծագի — ի՞նչ է Դաշնակցութիւնը, եթէ մեր առջեւ կանգնած լիներ առւական Ա.-Բ. կամ Ս.-Դ. կուսակցութիւնը, ես մինչեւ իսկ աւելորդ կը համարեի խօսիլ: Ամէնքս գիտենք, թէ ո՛ւմ հետ գործ ունինք: Բայց ներկայ պարագային խնդիրը բարդ է: Հակապետական, յեղափոխական է Դաշնակցութիւնը, թէ ոչ: Եթէ այս, միշտ ալ արգեօք եղեր է այդպէս, թէ միայն որոշ շրջանի մէջ և ո՞ր շրջանին:

«Պարօններ, հակառակ շարք մը վկաներու հակայտական ջանքերուն, ես պիտի պնդեմ, որ Դաշնակցութիւնը եղեր է իր ծագման օրէն ի վեր (1890 թուականէն) հակապետական ու յեղափոխական — և շատ աւելի վտանգաւոր ու անհանդարժելի, քան որկէ այլ կուսակցութիւն... Երբ դաշնակցականները կը զինուին մէկ զրացի պետութեան դէմ և ատոր համար կը դիմեն անթոյլատրելի միջոցներու, անոնք կը դառնան յեղա-

փոխական մեր դեմ... Այդ խումբերը, որ կ'անցնէին ու կը վերագառնային — ատոնք ճշմարիտ յեղափոխական օճախներ էին, Պարսներ՝ երբ մեր մահմետականները ուխտի կ'երթան լիեկա, վերագարձին մենք զանոնք չենք ընդունիր, եթէ ժանախտի վայրերէն կուգան, Սակայն մեզ կ'ըսեն, թէ այդ յեղափոխական ժանախտը մեզ մօտ բերողները վտանգաւոր չեն: Ես կ'ըսեմ, որ անոնք շատ աւելի վտանգաւոր են, քան իսկական ժանախտը,

«Ես չեմ չօշափեր եկեղեցական գոյքերու գրաւման շրջանը, Կայսերական ուկազով այդ գոյքերը վերագարձուած են և ուրեմն ատոր շուրջը յարուցուած շարժումը մեր քննութենէն գուրսէ: Կ'անցնիմ միւս շրջանին — հայ-թրքական կոտորածներուն: Այստեղ երկար բացարութիւններ տուին անոնց պատճառներու մասին: Ես ատով չեմ հետաքրքրուիր: Կ'ըսեն՝ գալիցինեան ոսթիմ, պրովոկացիա, համբլամութիւն... Ես չեմ կարող ամենախիստ կերպով չբողոքել «պրովոկացիայի» (գրգըռութիւն) մեղադրանքի գէմ: Ծայրայեղ պարագային կարող եմ թոյլ տալ, որ եղեր է իշխանութեան անգործութիւն, կրաւորականութիւն...»

«... Բայց մեզի համար ամենէն զարհուրելին — և անըմբը ունելին — որուն տոջեւ կը դողայ իմ ձայնը՝ ոչ իբրեւ մեղադրողի, այլ իբրեւ մարդու՝ — այդ Դաշնակցութեան տեռուրական (ահարեկչական) գործունէութիւնն է: Իմ ուսերէն վեր է նորէն կրկնել այդ գոներու շարքերուն անունները: Կը ինայեմ ձեր լսողութիւնը: Չեմ կարող սակայն մատնանիշ չընել այն գաղանաբարոյ վերաբերմունքը, որ ցոյց կը տրուի դէպի չինովնիկները (պաշտօնեանները): Ով որ կը համարձակէր դպչիկ Դաշնակցութեան, ով որ խոհզարկութիւն կ'ընէր, կը ձերբակալէր, — դատավարուուած էր անխուսափելի մահուան: Եւ ինչպիսի՞ մահ: Տանջանքներ, որոնց առջեւ կը սարսափի միջնադարեան հաւատաքննութիւնը: Ո՞հ, Աստուած իմ, ի՞նչ սարսափելի կուսակցութիւն, եւ ո՞րքան չարանիւթ ուժ էր կուտակուած անոր մէջ: Լսեցէք անոր նշանաբանը՝ «Մահ կամ Ազատութիւն»: Զանացէք խորասուզուիլ անոր մտքին մէջ: Ըմբռանել անոր իմաստը եւ գուշ կը հասկնաք, որ այդ կուսակցութիւնը միջին ճամբար չունէր, ան կ'ըմբռանէր ազատութիւնը միայն մահու միջոցով: Պէտք է սպաննել, պէտք է ոչնչացնել, որպէսզի ինքո ազատ զգաս քեզ: Եւ ան այդ կ'ընէր:

չեթէ ես լինէի արձանագործ, պիտի պատկերացնէի Դաշնակցութիւնը մէկ արձանով, որու պատուանդանին վրայ, կը փորագրէի այդ արեան բաղանիքի մէջ գայլարուող բոլոր զոհերը, ազ կողմը կը կանգնեցնէի Համազասպ Օհանջանեանը, ձախ կողմը՝ Խաժակը, իսկ վերը, գայլաթին՝ Ահարոնեանը արծիչի կերպարանքով, որ կը ծծէ անվերջ հոսող արիւնը (Այլտեղ դատախազը կը կարգայ հատուած մը Աւետիս Ահարոնեանէն\*):

Վերջացաւ մեծադղորդ գործը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Բուռն էին, կատաղի՛ ցարական դատախազի ցասումներն ու շանթերը, քայլ լըիժինեան կեղծիքները, ի տես ամբողջ մտածող Ծուսասատանի, Խարիխլիր էին պատրաստուած մեղադրականի ոճրանիթ կառուցուածքը — Ատեանի դատավճիռը եղաւ սպասուածէն անհամեմատ աւելի մեղմ։

52 հոգի միայն դատապարտուեցան բանտի ու աքսորի (չորս հոգի՝ սիրիրեան տաժանակիր աշխատանքներու, Համազասպ Օհանջանեան, Սարգիս Մանասեան, Յովհաննէս Հազարեանց, Արշակ Մուրատովի)\*\*\*

Երկու հոգի մեռեր էին չդիմանալով բանտի զրկանքներուն — Սարբազ Խեջօ և Զիջինեան, Աէկն ալ խելագարուած էր — դժբախտ Յովհաննէս Մէտնիկեանը\*\*):

94 հոգի անպարտ արձակուեցան, Անոնց զէմ ոչ մէկ փաստ, ոչ մէկ նիւթակոն ապացոյց, Եւսակայն այդ մարդիկ երկար տարիներ մաշեր էին իրենց կեանքը բանտի չորս պատերուն մէջ, «Նախնական քննութեան» ճիրաններում, Եւսանոնց մէջ պակաս չէին անմեղ ու անվաս, խեղճ ու կրակ հայ մարդիկ, ձերբակալուած «դաշնակցական» անուան տակ։

\* ) Անարոնեան, ուրց երեւ տարի բանտային կամք ապրելէ վերց, բնիուեցաւ ծանր սկարութեամբ (արիւնանուուրին բնիուելն): Մեր ժքանսացի բարեկամները — Անասոյ Յերան, Պրեսուանէ, Էրեւան Լաւիս, Վիլիսոր Թերար՝ հնաւական դիմում բրին Պետրուրց, որուն վրայ Ռեւսիոյ վարչապետ նրահանգեց բանտէն արձակի մեր բնիեր (20,000 ուորլիի երաշխաւորութեամբ): Անարոնեան օգսուեցաւ այդ ժամանակաւոր ազատութենէն եւ օր մը ձգեց Կովկասը՝ Խաժակի ու Ա. Խատակեանի նես: (Երեսով զիւերանց անցան ռուս-քրքական սահմանը նգդիրի մօս եւ Բայազէ-Երզում-Տրայիզն զծով հստան և. Պոլիս):

\*\* ) «Դաշնակցութեան զործով» մեղադրուածներէն շատեր արտասահման կը դժուեին՝ Ձաւարեան, Խուման, Քաջալինունի, Գրո, Վարանդեան եալին:

Դիւրին է երեւակայել, թէ ի՞նչ ծաւալով ու սաստկութեամբ պիտի արուէին պատիժները, եթէ չպարզուէր լըթինեան խարդախումներու գգայացունց անակնկալը...

Վարագոյրն իշաւ դաշնակցական Գողգոթայի այդ յուղումալից գրուագին վրայ և մուսիոյ ժողովուրդներուն ու ողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ մեղադրեալի նոտարանին վրայ բազմեցին խնկական չարագործները, քննիչներու, դատաւորներու և նախարարներու հայատեաց ու մարդատեաց խուժանը.

Լըթին գտաի ենթարկուեցաւ Դատական քննութիւնը չորթեց անոր վրայէն պաշտօնականութեան քողը և թշուառականը կանգնեցաւ աշխարհի առաջի իր ճիւաղացին հոգիի ամբողջ մերկութեամբ։ Ոչ ոք սակայն կամեցաւ օրէնքի խոսութիւնը գործադրել անոր վրայ, վասնզի ամէնքը՝ նախարարական գահինձէն մինչեւ դատական Ատեանը՝ մեզուկից էին անոր նիւթած ունիրներուն, Արաշեցին թաղել ընդմիշտ այդ նզովեալ անունը արշիւներու փոշիին տակ, յայտարարեցին Լըթինը որպէս հոգեկան հիւանդ, անպատասխանատու իր արարքներուն համար և դաշրեցուցին անոր գործը...

Ոչինչ շահեցաւ Պետերքուրդի կամարիլլան, ևոկ ամօթանք ու նուաստացում։ Հայ ժողովուրդի արդար դատը չմարեցաւ, Բնդիակառակն, նոր փայլ ու հմայք ստացաւ, Հ. Յ. Դաշնակցութիւնը չքայքայուեցաւ, չթուլացաւ, Բնդիակառակն, այդ ամբողջ գատավարութիւնը երկու ամիս շարունակ, աշխարհի մեծ քեմին վրայ, իր արտակարգ հանդիսութեամբ նոր, թարմ անունդ քերու Հայ Մարտական Կազմակերպութեան անունին ու հոչակին։ Հայութեան թշնամիները ուղեցին միանքամ ընդմիշտ խորտակել անոր դիմագրական կորովը, բայց հայ երիտասարդ, գաղափարական տարրերը այնուհետեւ աւելի ամուր փարեցան կուսակցութեան գրոշին և քալեցին դէպի նոր պայքարներ ու Գողգոթաներ՝ իրենց հալածական ժողովուրդի սրբազան իրաւունքներուն համար։

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Էջ

1. — Երկու խօսք	—
2. — Նկարներ	9
3. — Սահմանադրական թուրքիան եւ Հայուրիւնը	1
4. — Հ. 8. Դատակցութիւնը եւ Կիլիկիա	44
5. — Դատակցութիւնը Խրանի ազատագրական ռարձման մեջ	57
6. — Ցուրական բեկալիան եւ «Դատակցութեան» դաօք	102

# ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	Տաղ՝ վարից	Տաղ՝ վերից	Տպուած	Պէսֆ և լինի
16		19	էն	են
16	9		եր	էր
21		10	բեղնաւոր	բեղմնաւոր
33		1	տարուն	տարուան
42		6	պատմէ	պատմէ
42		18	քար կը մը	քար մը
45	11	27	1896	1898
45	2		1897	1898
46	1		ը տարի	տարի մը
47	32	5	հետ	պէս
54		13	Հինգերորդ	Զորբորդ
56	34	3	կայ	կայ
68		10	թաւիզը	թաւրիզը
103		10	անոր	անոնց
112	14		նեկու	նիկու
118		18	որոշումը	ախտը

94րդ էջի վրայ նշանակուած է Եփրեմի սպանութեան թուականը նին տոմարով (1912 թ. 25 Ապր.), իսկ թաղումը 196րդ էջի վրայ՝ նոր տոմարով (9 Մայիս 1912)։

## ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Հ. Յ. Դասնակցութեան 60ամեակի առիրով կամ ճրապարակ ելած են առդեմ եւ կամ մամուլի տակ են ու օռւտով լոյս պիտի տեսնեն հետեւեալ հրատարակութիւնները.

1. — «ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ», հրատ., Հ. Յ. Բիւրոյի, շուրջ 700 էջ, աւելի քան 100 ընտիր նկարներով, խմբագրութեամբ Ս. Վրացեանի.
2. — Կոմսի «Յուշերը», 599 էջ, գին 5 տոլար.
3. — Դ. Փափազեանի՝ «Հ. Յ. Դ. 60ամեայ մամուլը», ընտիր փորագրութիւն մը, փոսթ-քարթի ձեւով.
4. — Մ. Վարանդեանի՝ «Հ. Յ. Դ. Պատմութեան» Բ. հատարը, գին 1.50 տոլար.
5. — «Հ. Յ. Դ. Դասնակցութեան վարչունամեակը», հրատ., Հ. Յ. Դ. Հիւս. Ամենիեայի և Կոմիտէի, խմբ.՝ Ս. Վրացեանի, էջ 264, գին եռկու տոլար.
6. — Դ. Լազեանի՝ «Դեմքեր նայ ազատագրական օարժումն», էջ 400, գին 80 եդ. դհ..
7. — Վ. Նաւասարդեանի՝ «Դադափարի ոգին».
8. — «Յուսարերոյի բացառիկը, պարբերականի ձեւով, էջ 80, գին 25 եդ. դհ.:

Բացառիկներ կը պատրաստեն Դաշնակցութեան նաեւ միւս թերթերը:

Վաթունամեակի առիթով բացառիկ թիւ մը պիտի հանէ նաեւ «Հայրենիք» ամսագիրը:

## ԳԻՆ 1.50 ՏՈԼԱՐ

ԴԻՄՈՒԼ. «ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ»  
Բ. Պ. 868  
Ե. Կaire

Printed in Egypt  
by «HOUSSAPER» Press  
Cairo